

91395

059

Տարեց 1935

# Վ Ճ Ա Կ

## ԱՄԵՐԻԿԱԿԱՅ ՏԱՐԵՑՈՅՑ

V D A G

ARMENIAN ALMANAC

1935

Ա. ՏԱՐԻ

ԿԱԶՄԵՑ

ԵՂԻՇԵ ՔՂՆՑ. ԳԱՍՊԱՐԵԱՆ

ՏՊԱՐԱՆ «ՀԱՅՐԵՆԻՔ»Ի, ՊՈԽԹԸՆ

2013

2001

Ա Տ Ա Վ

ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՏԱՐԵՑՈՅՑ

Ա. ՏԱՐԻ

1935

ԿԱԶՄԵՑ

ԵՂԻՇՔ ՔՂՆՑ · ԳԱՍՊԱՐԵԱՆ

ԳԻՆ 50 ՍԵՆԹ ԱՄԵՆ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ

ՏՊԱՐԱՆ «ՀԱՅՐԵՆԻՔ»Ի, ՊՈԽԹԸՆ

Զ Հ Յ Հ Հ Հ

2013



Տ. Տ. ԽՈՐԵՔՆ Ա. ՄՐԲԱՋՆԱԳՈՅՆ ԿԱԹՈՂԻԿԵՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՅ

20348-184



49-2002

## ՔԱՆԻ ՄԸ ԽՕՍՔ

«ՎՏԱԿ» տարեցոյցին հրատարակութեան առքիւ պարսէ կը զգամ ապաւինիլ ընթերցողներուն ներողամբ-տութեան, վասնզի Տարեցոյցի մը կազմութիւնը մեծ փորձառութիւն պահանջելով հարկ կը անոր նուիրել աւելի ուշադրութիւն եւ ժամանակ :

Ցաջորդ տարիներուն, սակայն, վստահ եմ թէ աւելի խնամուած գործ մը պիսի տամ ընթերցողներուն :

Այս առքիւ անկեղծ շնորհակալութիւններս կը յայտնեմ բոլոր անոնց որոնք նիւթապէս թէ բարոյապէս սատար հանդիսացան թէ «ՎՏԱԿ» ամսաթերթիս, որ բոլորեց վեց տարիներ, եւ թէ այս «ՎՏԱԿ» տարեցոյցին :

Ազօթանուէր մաղթանօֆ  
ԵՂԻՇԵ ՔՀՆՅ. ԳԱԱՍՊԱՐԵԱՆ  
Թրոյ-Ռուբրվիլիք, Ն. Ե.

# ՕՐԱՅՈՅՑ

1935 ԹՈՒԻՆ ՔՐԻՍՏՈՍԻ

4427-4428 ԲՈՒՆ ԹՈՒԻՆ ՀԱՅՈՅՑ

1384-1385 — ՏՈՄԱՐԱԿԱՆ ԹՈՒԻՆ ՀԱՅՈՅՑ

ի Հայրապետութեան

Տ. Տ. ԽՈՐԵՆ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՅՑ

ՅՈՒՆՈՒԱՐ — 31 ՕՐ

- 1 Գշ. թկ. ԿԱՂԱՆԴ
- 2 Գշ. գճ. Դ. օր Պահոց Ծն.
- 3 Եւ. գկ. Ե. օր Պահոց Ծննդեան
- 4 Ուր. դճ. Զ. օր Պահոց Ծննդեան
- 5 Շք. դկ. Է. օր Պահոց Ծն.
- 6 Կիր. աճ. Ս. ԾՆՈՒԽՆԴ եւ ԱՍՏՈՒԱ-  
ԾԱՅՅԱՏՆՈՒԹԻՒՆ ՑՍ.Ի
- 7 Բշ. ակ. Բ. օր Ծննդեան-Մեռելոց
- 8 Գշ. թճ. Գ. օր Ծննդեան-մեռելոց
- 9 Գշ. թկ. Դ. օր Ծննդեան-մեռելոց
- 10 Եշ. գճ. Ե. օր Ծննդեան-մեռելոց
- 11 Ուր. գկ. Զ. օր Ծննդեան-մեռելոց
- 12 Շք. դճ. Է. օր Ծննդեան-մեռելոց
- 13 Կիր. դկ. Ա. Կիրակի Ծն.
- 14 Բշ. աճ. Ցովի. Կարապետ
- 15 Գշ. ակ. Սրբոց տօն
- 16 Գշ. թճ. Պահէ
- 17 Եշ. թկ. Սրբոց Ճգնաւորաց
- 18 Ուր. գճ. Պահէ
- 19 Շք. գկ. Սանկանց Եփեսսի
- 20 Կիր. դճ. Բ. Կիրակի զկնի Ծննդեան
- 21 Բշ. դկ. Տօն Սրբոց
- 22 Գշ. աճ. Վահանայ Գողբնացւոյն
- 23 Եշ. ակ. Պահէ
- 24 Եշ. թճ. Տօն Սրբոց
- 25 Ուր. թկ. Պահէ
- 26 Շք. դճ. Արանսա, Կիրեղ եւ Գրիգոր  
Աստուածաբնին
- 27 Կիր. գկ. Գ. Կիրակի զկնի Ծննդեան
- 28 Բշ. դճ. Սրբոց Կուտանաց Վկայից
- 29 Գշ. դկ. Սրբոցն Տօն
- 30 Եշ. աճ. Պահէ
- 31 Եշ. ակ. Նախահարց, Աղամայ, Ա-  
բելի, Սերայ, Ենովսայ, Ենովչայ,  
Նոյի, Մելքիսեդեկի, Աբրահամու,  
Խահովայ, Յակովեայ, Ցովսփիայ,  
Մովկէսի, Ահարոնի, Եղիշապրու,  
Ցեսուայ, Սամփոնի, Ցեփրայեայ,  
Բարակայ, Գէդէսի եւայլն:

ՓԵՏՐՈՒԱՐ — 28 ՕՐ

- 1 Ուր. թճ. Պահէ
- 2 Շք. թկ. Որդուց-քռուանց Ս. Լուսա-  
ւորչի
- 3 Կիր. գճ. Դ. զկնի Ծննդեան
- 4 Բշ. գկ. Տօն Սրբոց
- 5 Գշ. դճ. Երկուոտասան Մարգարէից
- 6 Եշ. դկ. Պահէ
- 7 Եշ. աճ. Տօն Սրբոց
- 8 Ուր. ակ. Պահէ
- 9 Շք. թճ. Թագէի Առաք. եւ Սանդուխտ  
Կուսին
- 10 Կիր. թկ. Ե. զկնի Ծննդեան— Բարե-  
կենդան Առաջաւորաց (Ս. Սարգսի)
- 11 Բշ. դճ. Պահէ
- 12 Գշ. գկ. Պահէ, Երեկ.
- 13 Եշ. դճ. Պահէ. Նախատօնակ
- 14 Եշ. դկ. Տեսաւընթառաջ
- 15 Ուր. աճ. Պահէ. Ցովի. Մարգարէ
- 16 Շք. ակ. Սրբոյն Սարգսի Զօրավարին
- 17 Կիր. թճ. Զ. զկնի Ծննդեան. Խար-  
սանի
- 18 Բշ. թկ. Սր. Ասովմանց Զօրավարաց
- 19 Գշ. գճ. Սրբոց Սուլքիասանց
- 20 Եշ. գկ. Պահէ
- 21 Եշ. դճ. Սրբոց Ոսկեանց
- 22 Ուր. գկ. Պահէ
- 23 Շք. աճ. Խահակայ Հայրապետին
- 24 Կիր. ակ.
- 25 Բշ. թճ. Տօն Սրբոց
- 26 Գշ. թկ. Եւոնդեանց Քահանայից
- 27 Եշ. գկ. Պահէ
- 28 Եշ. գճ. ՎԱՐԴԱՆԱՆՑ ԶՈՐԱՎԱՐԱՑ  
ԵՒ 1036 ՎԿԱՅԻՑ

ՄԱՐՏ — 31 ՕՐ

- 1 Ուր. դճ. Պահէ
- 2 Շք. դկ. Ս. Ժողովոյն Կ. Պալայ եւ  
150 հայրապետաց. Քակեալ Խորան.  
իրիկուան
- 3 Կիր. աճ. Բուն Բարեկենդան

- 4 Բշ. ակ. Ա. օր Մեծ Պահոց  
 5 Գշ. բժ. Պահէֆ  
 6 Գշ. բկ. Պահէֆ. սկիզբ ապասնարու-  
թեան կարգից  
 7 Եշ. գձ. Պահէֆ  
 8 Ուր. գկ. Պահէֆ  
 9 Շր. դձ. Պահէֆ. Թէկողորոսի Զօրա-  
վարին  
 10 Կիր. դկ. Բ. Քառասնորդաց  
«Արտսման»  
 11 Բշ. աճ. Պահէֆ  
 12 Գշ. ակ. Պահէֆ  
 13 Գշ. բճ. Պահէֆ  
 14 Եշ. բկ. Պահէֆ  
 15 Ուր. գճ. Պահէֆ  
 16 Շր. գկ. Պահէֆ  
 17 Կիր. գճ. Գ. Քառասնորդաց  
«Անոնակին»  
 18 Բշ. դկ. Պահէֆ  
 19 Գշ. աճ. Պահէֆ  
 20 Գշ. ակ. Պահէֆ  
 21 Եշ. բճ. Պահէֆ  
 22 Ուր. բկ. Պահէֆ  
 23 Շր. գճ. Պահէֆ  
 24 Կիր. գճ. Գ. օր ՏՕՆ 1-ՄԻԼԻՈՆ ՆԱ-  
ՀԱՍԱԿԱՅ ՀԱՅՈՅ  
 25 Եշ. գկ. Ե. օր Տօն  
 26 Ուր. դկ. Զ. օր Տօն  
 27 Շր. դկ. Է. օր Տօն. զլատում Յով-  
հանելս Միլրափին  
 28 Կիր. աճ. Նոր Կիրակի  
 29 Բշ. ակ. Թ. օր Յինանց  
 30 Գշ. բճ. Ժ. օր Յինանց

### ԱՊՐԻԼ — 30 ՕՐ

- 1 Բշ. գկ. Պահէֆ  
 2 Գշ. դկ. Պահէֆ  
 3 Գշ. դկ. Պահէֆ  
 4 Եշ. աճ. Պահէֆ  
 5 Ուր. ակ. Պահէֆ  
 6 Շր. բճ. Պահէֆ. Ս. Գրդ. Լուսաւորչի  
մուտն ի վիրապն  
 7 Կիր. բկ. Զրդ. Քառասնորդաց  
Գալստեան Աւետում  
 8 Բշ. գճ. Պահէֆ  
 9 Գշ. գկ. Պահէֆ  
 10 Գշ. դՃ. Պահէֆ  
 11 Եշ. դկ. Պահէֆ  
 12 Ուր. աճ. Պահէֆ  
 13 Շր. ակ. Յակարան  
 14 Կիր. դկ. Ե. օր Յինանց  
 15 Եշ. ակ. Ե. օր Յինանց  
 16 Եշ. բճ. Ե. օր Յինանց  
 17 Ուր. բկ. Ե. օր Յինանց  
 18 Շր. գճ. Ե. օր Յինանց  
 19 Կիր. գճ. Ե. օր Յինանց  
 20 Եշ. գճ. Ե. օր Յինանց  
 21 Գշ. դկ. Ե. օր Յինանց  
 22 Եշ. աճ. Ե. օր Յինանց  
 23 Եշ. ակ. Ե. օր Յինանց  
 24 Ուր. բճ. Ե. օր Յինանց  
 25 Շր. բկ. Ե. օր Յինանց  
 26 Կիր. գճ. Ե. օր Յինանց  
 27 Եշ. գճ. Ե. օր Յինանց  
 28 Գշ. դկ. Ե. օր Յինանց  
 29 Եշ. աճ. Ե. օր Յինանց  
 30 Շր. բկ. Ե. օր Յինանց  
 31 Կիր. գճ. Ե. օր Յինանց

- 17 Գշ. գկ. Աւագ Զորե հայրքի  
 18 Եշ. դկ. Աւագ Հինգշարքի  
Յիշատակ Բներքեաց եւ Ոտնլուայի  
 19 Ուր. դկ. Աւագ Ուրքար. յիշատակ  
Զարչարանաց, Խաչելուրեան, քաղ-  
ման ՅՄի.  
 20 Շր. աճ. Աւագ Շաբար, Ճրագալոյց  
 21 Կիր. ակ. ԶԱՏԻԿ. ՅԱՐՈՒԹԻՒՆ  
ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅՄի. ՔՄի.  
 22 Եշ. բճ. Բ. օր Զատկի. ՄԵՆԼՈՅ  
 23 Գշ. բկ. Գ. օր Զատկի  
 24 Գշ. դՃ. Գ. օր ՏՕՆ 1-ՄԻԼԻՈՆ ՆԱ-  
ՀԱՍԱԿԱՅ ՀԱՅՈՅ  
 25 Եշ. գկ. Ե. օր Տօն  
 26 Ուր. դկ. Զ. օր Տօն  
 27 Շր. դկ. Է. օր Տօն. զլատում Յով-  
հանելս Միլրափին  
 28 Կիր. աճ. Նոր Կիրակի  
 29 Բշ. ակ. Թ. օր Յինանց  
 30 Գշ. բճ. Ժ. օր Յինանց

### ՄԱՅԻՍ — 31 ՕՐ

- 1 Գշ. բկ. ԺԱ. օր Յինանց  
 2 Եշ. գՃ. ԺԲ. օր Յինանց  
 3 Ուր. գկ. ԺԳ. օր Յինանց  
 4 Շր. դՃ. ԺԴ. օր Յինանց  
 5 Կիրակի դկ. Տօն Աշխարհամատրան  
կանաչ Կիրակի  
 6 Բշ. աճ. ԺԶ. օր Յինանց  
 7 Գշ. ակ. ԺԷ. օր Յինանց  
 8 Եշ. բճ. ԺԲ. օր Յինանց  
 9 Եշ. բկ. ԺԹ. օր Յինանց  
 10 Ուր. գՃ. Լ. օր Յինանց  
 11 Շր. գկ. ԼԱ. օր Յինանց  
 12 Կիր. դՃ. Կարմիր Կիրակի  
 13 Բշ. դկ. ԼԳ. օր Յինանց  
 14 Գշ. աճ. ԼԻ. օր Յինանց  
 15 Եշ. ակ. ԼԵ. օր Յինանց  
 16 Եշ. բճ. ԼԶ. օր Յինանց  
 17 Ուր. բկ. ԼԵ. օր Յինանց  
 18 Շր. գՃ. ԼԷ. օր Յինանց  
 19 Կիր. գկ. Տօն Երեւան Խաչի  
 20 Բշ. դՃ. Լ. օր Յինանց  
 21 Գշ. դկ. ԼԱ. օր Յինանց  
 22 Եշ. աճ. ԼԲ. օր Յինանց  
 23 Եշ. ակ. ԼԳ. օր Յինանց  
 24 Ուր. բճ. ԼԳ. օր Յինանց  
 25 Շր. բկ. ԼԵ. օր Յինանց  
 26 Կիր. գՃ. ԼԶ. օր Յինանց  
 27 Եշ. գՃ. ԼԷ. օր Յինանց  
 28 Գշ. դՃ. ԼԷ. օր Յինանց  
 29 Եշ. դկ. ԼԹ. օր Յինանց  
 30 Եշ. աճ. Համբառում  
 31 Ուր. ակ. ԼԱ. օր Յինանց

### ՅՈՒՆԻՍ — 30 ՕՐ

- 1 Շր. բճ. ԽԲ. օր Յինանց  
 2 Կիր. բկ. Երկրորդ Ծաղկազարդ  
 3 Բշ. գՃ. ԽԴ. օր Յինանց  
 4 Գշ. գկ. ԽԵ. օր Յինանց  
 5 Գշ. դՃ. ԽԶ. օր Յինանց  
 6 Եշ. դկ. ԽԵ. օր Յինանց  
 7 Ուր. աճ. ԽԵ. օր Յինանց  
 8 Շր. բկ. ԽԵ. օր Յինանց  
 9 Կիր. բՃ. ԽՆՊԱՅ ՆԻ ՄԵՆՐՈՊ  
 10 Գշ. դկ. ԽԱ. Պահէֆ  
 11 Եշ. աճ. Ս. ՍԱՀԱԿ ՆԻ ՄԵՆՐՈՊ  
 12 Ուր. ակ. ԽԱ. Պահէֆ  
 13 Շր. բճ. ՏՐԴԱՏ ԹԱԳԱԿԱՐ ԵՒ ԱՇ-  
ԽԵՆ ՏԻԿՆՈՅ  
 14 Կիր. բկ. Գիւտ Տփոյ Ս. Աստու-  
ծածնի  
 15 Բշ. գՃ. Սբրոց Վկայից  
 16 Գշ. գկ. Ս. Զաքարիա Մարգարէ

- 17 Գշ. դՃ. Պահէֆ  
 18 Եշ. դկ. Եղիսէկ Մարգարէկին  
 19 Ուր. աճ. Պահէֆ  
 20 Շր. ակ. Ս. Երկուտասան Առաքելոյն  
 21 Կիր. բճ. Բարեկենդան Վարդալանի  
 22 Բշ. բկ. Պահէֆ  
 23 Գշ. գՃ. Պահէֆ  
 24 Եշ. դկ. Պահէֆ  
 25 Եշ. դՃ. Պահէֆ  
 26 Ուր. դկ. Պահէֆ  
 27 Շր. աճ. Յիշատակ Տապանակին  
 28 Կիր. ակ. Խարդավան, Խարսնիկ  
 29 Բշ. բճ. Բ. օր Վարդ. Մեռելոյն  
 30 Գշ. բկ. Գ. օր Վարդ.  
 31 Բշ. գՃ. Պահէֆ

### ՕԳՈՍՏՈՍ — 31 ՕՐ

- 1 Եշ. գկ. Եսայի Մարգարէ  
 2 Ուր. դՃ. Պահէֆ  
 3 Շր. դկ. Ս. Թարգ. Առաքելոյն  
 4 Կիր. աճ. Գրդ. Վարդավանի  
 5 Բշ. աճ. Ս. Կիպրիանոսի  
 6 Գշ. բճ. Ս. Արանազինէ  
 7 Եշ. բկ. Պահէֆ  
 8 Եշ. գՃ. Նախահարքն  
 9 Ուր. գկ. Պահէֆ  
 10 Շր. դՃ. Եփեսուսի Ս. Փողովոյն  
 11 Կիր. դկ. Բարեկենդան Ս. Աստու-  
ծածնի  
 12 Բշ. աճ. Պահէֆ Աստուծածնի  
 13 Գշ. ակ. » » »  
 14 Եշ. բճ. » » »  
 15 Եշ. դկ. » » »  
 16 Ուր. գՃ. » » »  
 17 Շր. գկ. Շողակարէ Ս. Էջմիածնայ  
 18 Կիր. դՃ. Եփեսուսի Ս. Աստու-  
ծածնի  
 19 Բշ. դկ. Բ. օր Աստուծածնի  
 20 Գշ. աճ. Գ. օր Աստուծածնի  
 21 Գշ. ակ. Պահէֆ  
 22 Եշ. բճ. Ե. օր Աստուծածնայ  
 23 Ուր. բկ. Պահէֆ  
 24 Շր. գՃ. Ե. օր Աստուծածնայ  
 25 Կիր. գկ. Ե. օր Աստուծածնայ  
 26 Բշ. դՃ. Թ. օր Աստուծածնայ  
 27 Գշ. դկ. Սովակիմայ Եւ Աննայի  
 28 Եշ. աճ. Պահէֆ  
 29 Եշ. ակ. Երեմեայ Մարգարէ  
 30 Ուր. բճ. Պահէֆ  
 31 Շր. բկ. Ս. Թովմայի Առաքելոյն

### ՍԵՊՏԵՄԲԵՐ — 30 ՕՐ

- 1 Կիր. գՃ. Գիւտ Տփոյ, Ս. Աստու-  
ծածնի

- 2 Բւ. դկ. Ս. Ստեփանոսի Ռվենցւոյն  
 3 Գշ. դմ. Եղիշիկը, Երք եւ Զաքարիա  
 մարգ.  
 4 Դշ. դկ. Պահէ  
 5 Եշ. աճ. Ս. Յովհ. Կարապետին  
 6 Ուր. ակ. Պահէ  
 7 Շր. բժ. Նիկիոյ Ս. Ժողովոյն  
 8 Կիր. բկ. Բարեկենդան Ս. Խաչի  
 9 Բւ. դմ. Պահէ  
 10 Գւ. դկ. Պահէ  
 11 Դշ. դմ. Պահէ  
 12 Եշ. դկ. Պահէ  
 13 Ուր. աճ. Պահէ  
 14 Շր. ակ. Տօն Նաւակատեաց  
 15 Կիր. բժ. Խաչվերաց  
 16 Բւ. բժ. Բ. օր Խաչվերաց. Մեռելոց  
 17 Գշ. դմ. Տօն Եկեղեցւոյն  
 18 Դշ. գկ. Պահէ  
 19 Եշ. դմ. Տօն Եկեղեցւոյն  
 20 Ուր. դկ. Պահէ  
 21 Շր. աճ. Խաչի  
 22 Կիր. ակ. Բարեկենդան Վարագայ  
 Խաչի  
 23 Բշ. բժ. Ս. Մամաս  
 24 Գւ. բկ. Պահէ  
 25 Դշ. գմ. Պահէ  
 26 Եշ. գկ. Պահէ  
 27 Ուր. դմ. Պահէ  
 28 Շր. աճ. Ս. Գէորգ Զօրավարի  
 29 Կիր. ակ. Վարագայ Խաչ  
 30 Բշ. բժ. Ս. Դաւթի Դվինցւոյն

### ՀՈԿՏԵՄԲԵՐ — 30 ՕՐ

- 1 Գւ. բկ. Եւստաքիոսի  
 2 Դշ. գմ. Պահէ  
 3 Եշ. գկ. Սր. Սահակ եւ Համազասպ  
 4 Ուր. դմ. Պահէ  
 5 Շր. դկ. 72 աշակերտաց ՔՍ. ի  
 6 Կիր. աճ. Դրդ. Խաչի  
 7 Բշ. ակ. Ս. Փոլակառ Հայրապետին  
 8 Գւ. Ս. Կուտամք  
 9 Դշ. բկ. Պահէ  
 10 Եշ. գմ. Պահէնէլէոն Բժիշկին  
 11 Ուր. գկ. Պահէ  
 12 Շր. բժ. Ս. ԹԱՂԻՐԴԱՆՉԱՑ ՄԵՐՈՅ  
 13 Կիր. դկ. Երդ. Խաչի  
 14 Բշ. աճ. Գիւտ Նժխարաց  
 15 Գշ. ակ. Ս. Անանիա եւ Մատաքիա  
 16 Դշ. բժ. Պահէ  
 17 Եշ. բկ. Ս. Դէնոսիոս  
 18 Ուր. գմ. Պահէ  
 19 Շր. գկ. Ս. Աւետարանիչ  
 20 Կիր. դմ. Զրդ. Խաչի

- 21 Բւ. դկ. Ս. Ղունիկիանոս  
 22 Գշ. աճ. Թէոդիտոն Քինյ.  
 23 Գւ. ակ. Պահէ  
 24 Եշ. բժ. Ս. Խարիք Եանց  
 25 Ուր. բկ. Պահէ  
 26 Շր. գմ. Սրբոց Երկուտասանից  
 27 Կիր. գկ. Գիւտ Խաչ  
 28 Բշ. գմ. Ս. Անաստան Քինյ.  
 29 Գշ. դկ. Կուս. Հիպերիքնանց  
 30 Դշ. աճ. Պահէ  
 31 Եշ. ակ. Յովհ. Ռսկերան


### ՀՈԿՏԵՄԲԵՐ — 30 ՕՐ

- 1 Ուր. բժ. Պահէ  
 2 Շր. բկ. Ամենայն Սրբոց  
 3 Կիր. գմ. Ը. Խաչի  
 4 Բշ. գկ. Ս. Ստեփանոս Հռոմ  
 5 Գւ. գմ. Ս. Ակիմիսիմեայ Եպիսկ.  
 6 Դշ. դկ. Պահէ  
 7 Եշ. աճ. Ս. Մետրափոն Եւայլն  
 8 Ուր. ակ. Պահէ  
 9 Շր. բժ. Հրեսուակապետաց Գարբիել  
 եւ Միլայէլ  
 10 Կիր. բկ. Թ. Խաչի, Խարսնիք  
 11 Բշ. գմ. Ս. Մելիսոսի  
 12 Դշ. գկ. Ս. Դեմետրեայ  
 13 Դշ. դմ. Պահէ  
 14 Եշ. դկ. Սր. Գուրիսա Եւայլն  
 15 Ուր. աճ. Պահէ  
 16 Շր. ակ. Ս. Սրբէի եւ Փիլիպոսի  
 Կիր. բժ. Ժ. Խաչի, Բարեկենդան  
 Յիսոնակի  
 18 Բւ. բկ. Պահէ Յիսոնակաց  
 19 Գշ. գմ. Պահէ Յիսոնակաց  
 20 Դշ. գկ. Պահէ Յիսոնակաց  
 21 Եշ. դմ. Ղնծայում Ս. Աստուածածին  
 22 Ուր. դկ. Ղնծայում Ս. Աստուածածին  
 23 Շր. աճ. Ս. Գրիգորի եւ Նիկողայոսի  
 24 Կիր. ակ. Ս. Կիրակի Յիսոնակի  
 Հարսնիք  
 25 Բշ. բժ. Կոյս Յուլիանա, Եւմ.  
 26 Գշ. բկ. Ղունիկանոս  
 27 Գւ. գմ. Պահէ  
 28 Եշ. գկ. Ս. Կումէս Խայրապետին  
 29 Ուր. դմ. Պահէ  
 30 Շր. դկ. Ս. Թաղէռոս, Բարքողիմէռոս

### ԴԵԿՏԵՄԲԵՐ — 31 ՕՐ

- 1 Կիր. աճ. Բ. Յիսոնակաց, Խարսնիք  
 2 Բշ. ակ. Ս. Մերկերիոսի  
 3 Գւ. բժ. Ս. Նախակայից  
 4 Դշ. նկ. Պահէ  
 5 Եշ. գմ. Ս. Հարցն Եգիպտացւոց  
 6 Ուր. գկ. Պահէ

- 7 Շր. դմ. Ս. Նիկողայոս  
 8 Կիր. դկ. Բարեկի. Ս. Յակոբայ  
 9 Բշ. աճ. Յղուրին Ս. Աստուածածին  
 10 Գւ. ակ. Ս. Մինասի եւ Երմոգինեայ  
 11 Դշ. բժ. Պահէ  
 12 Եշ. բկ. Ս. Եւստրատիոս  
 13 Ուր. գմ. Պահէ  
 14 Շր. գկ. Ս. Յակոբ, Մծրինյ Խայրաց  
 15 Կիր. դմ. Յրդ. Յիսոնակաց  
 16 Բշ. դկ. Ս. Եգիստիոսի, Օգոստիմոսի  
 17 Դշ. աճ. Ս. Թէոպոմպայ Եպիսկ.  
 18 Դշ. ակ. Պահէ  
 19 Եշ. բժ. Ս. Աստուածատուր Վկայի  
 20 Ուր. բկ. Պահէ  
 21 Շր. գմ. Տօն Վկայիցն  
 22 Կիր. դկ. Երդ. Յիսոնակաց  
 23 Բւ. դմ. Դաւթի Մարգ.  
 24 Դշ. դկ. Ս. Ստեփանոս Նախական  
 25 Դշ. աճ. Պահէ  
 26 Եշ. ակ. Ս. Պետրոս եւ Պողոս  
 27 Ուր. բժ. Պահէ  
 28 Շր. բկ. Ս. Որդուոց Որոտման  
 29 Կիր. գմ. Բարեկենդան Ծնունդի  
 30 Բշ. գկ. Ա. օր Պահէի  
 31 Գւ. դմ. Բ. օր Պահէի



## ԱՄԵՐԻԿԱՆԱՅԻ

### ԱԶԳԱՅԻՆ-ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԿԵԱՆՔ Ա.

«Ողբամ զինք հայոց աշխարհ, ողբամ զինք, զի բարձաւ քագաւոր եւ քահանայ, խորեղական եւ ուսուցող, վրդովեցաւ խաղաղութիւն, արմատացաւ անկարգութիւն, դրդուեցաւ ուղղափառութիւն. քայլացաւ տգիտութեամբ յարակառութիւն»:

ՄՈՎ.ՍԵՍ ԽՈՐԵՆԱՅԻ

Այրացաւեր դարին այս յուշքն ու յիշատակը՝ երիդուած Խորենացի քերթողահօր կակծալի ու վշտալի ողբերգութեամբ, այսօր սեփականութիւնն է սիիւռքի, նամանաւանդ՝ Ամերիկայի բազմաչարչար, կոտորակուած հայութեան:

Ոչ ոք կը յանդգնի կուրանալ եւ ուրանալ թէ, տարիէ մը աւելի է որ ամերիկահայ գաղութը այս ամէն կերպով ճոխացեալ, աղատ ու անծայրածիր երկրին մէջ ինքիրմով ալեկոծ, կիրքերով ծփուն ծով մ'է:

Ամէն տեղ, ամենուն սրտին ու մտքին մէջ փրփուը է կապած վայրագ տենչը ատելութեան, սանձարձակ, մուլեղին, փլուզող փոթորիկը եղբայրադաւ դրդիռներու, ժայթքող կայծ ու կայծակը բարբարոս ոճիրներու:

Ամէն տեղ, առանց բացառութեան, անարդանք, հայ-հոյանք, զրպարտութիւն, մատնութիւն, դաւադրութիւն, կուր, ծեծ, արիւնաթափութիւն:

Ամէն տեղ, ամէն տուն ատելութեամբ, վրէժով, աւերեալ վշտի ու կակիծի անապատ մ'է, ուր ցամքած է աստուածատուր ովասիսի— սիրոյ— ակը:

Ամէն տեղ աղդային ու կրօնական սրբութիւնք, կոյս հաւատքով օծուն կարդ ու սարք, ոտքի կոխան են եղած:

Ամէն տեղ տոհմիկ առաքինութիւնները, որոնք դարերէ ի վեր աղդին փառք ու պարծանքը եղած էին, գլխիվայր շրջուած են:

Ամէն տեղ հայ կիները, այդ ամօթխած, պատուախնդիր հայոց կուսանքը, փողոց են իջած, իրենց հարազատ եղբայրը կամ քոյրը, ամուսինը կամ ծնողքը անպատուելու, դաւադրելու, արիւնելու, աղդային սրբութիւնները աղտոտելու:

Իրապէս տիսուր է, բայց եւ պարտականութիւնն է միանդամայն, զգոյշ եւ խղճմտօրէն տեղ տալ դէպէքերու զարգացումին, դատ ու դատաստանը թողլով ո'չ թէ միակ օրէնքներով գծուած վճիռին, այլ եւ գերազոյն արդարութեան նժարը եղող խղճի դատաստանին ու վճիռին:

Անվիճելիօրէն այն է իրականութիւնը թէ հոգելոյս շ. Դուրեան Սրբապիսկոպոսի Ամերիկա մուտքը իրեւ Առաջնորդ մեծի հանդիսութեամբ եղած էր, մանաւանդ, իրեւ նորընտիր Առաջնորդ: Գաղութներու այցելութեանց առիթներով ժողովուրդի ուրախութիւնը ու ցընծութիւնը անչափ էր եւ ամէն տեղ, առանց բացառութեան, ընդունելութեանց տրուած շքեղութիւնը ո'չ մէկ աթոռակալի էր վիճակուած:

Ամէն տեղ ընդունելութեանց թափօրներուն մասնակցած էին տասնեակներէ, նոյնիսկ հարիւրէ աւելի դրօշազարդ ինքնաշարժեր, եւ յաճախակի այս շքեղութեանց մէջ յարգանօք ու սիրալիր ներկայութիւնը բերուած էր կառավարական մեծ ու պատասխանատու մարմիններու:

Ամէն տեղ, առանց բացառութեան եւ առանց խարութեան գաւանանքի, կուսակցութեան, սեռի եւ տարիքի, առած են ծնկադիր նորին Սրբազնութեան աջը եւ շնորհակաթ օրհնութիւնը: Իսկապէս տիրող անդործութեան անձկութեան ենթակայ հաւատացեալ ժողովուրդը՝ իր աւելին ու աւելին տուաւ աջամբրոյրին եւ այլն: Արդարեւ, Ամերիկահայոց նորընտիր Սրբազն Առաջնորդի այցի օրերը՝ տօնական օրեր էին ամէն դաղութի համար ալ, եւ ամէն տեղ, ամենուն սրտին ու հոգւոյն մէջ հաւատքի ու յոյսի եռ ու զեռը կանթեղուած կը պլազլար անազօտ ու անբիծ:

Սակայն աւաղ որ այս փրփրուն եռուզեռը, այս անխարդախ հաւատքը եւ անխառն յոյսը սկսաւ երկընտրանքի ամպերով մթագնիլ, երբ լսուեցաւ թէ Ս. Առաջ-

նորդը Ս. Պատարագին կը յիշատակէ ԽՈՐՀՈՂԱՅԻՆ  
Հանրապետութիւնը Հայաստան աշխարհին :

Ահա այս անակնկալ նորասացութիւնը գաղութներու մէջ ծիլ տուաւ խնդիրներու : Պատահեցան գաղութներու մէջ հովիւի ու հօտի սրտնեղութիւններ . ոմանք կը հարցընէին՝ «այս հրահանգը նո՞ր է» . իսկ ոմանք թէ՝ «քու Եպիսկոպոսդ , Առաջնորդդ կը յիշէ , դու ի՞նչ իրաւունքով չես յիշեր» :

Եւ դեռ մինչեւ ցարդ այլպիսի պաշտօնական հրահանդէ մը ո՛չ ոք լուր ունեցած է :

Նաեւ բաւականին մեծ աղմուկի պատճառ հանդի-  
սացաւ Նահատակաց Տօնին առթիւ տրուած անսեղի պաշ-  
տօնական հրահանգը, նամանաւանդ Գերազնորհ Տ. Տի-  
րայը Արքեպիսկոպոսի տրուած հեռագիրը, որ ոչ մէկ  
ձեւով կարելի էր հաշտեցնել քրիստոնաւանդ եղբայրակ-  
ցութեան սիրոյն հետ . . . :

Այս վերջին դէպքը՝ Երեսփոխանական ժողովի հարց  
մը ստեղծելով, Ս. Առաջնորդի նահանջը եւ յԱտենի ժո-  
ղովին խոստանալը, արդէն մեր յիշած անտեղիութեան  
ապագույցը եղած են:

Այս թէ ի՞նչ կը գրէ կարեւոր անձ մը Շիքակոյի  
ու էպի նախրնթաց պարագաներու մասին .—

Յունիս 23-ին, Կեդր. Վարչութեան Յիսուսը փակուելէ Յետոյ, երբ ոսքի վրայ Էինք մեկնելու, իմացայ որ Առաջնորդ հայրը քանի մը օրէն պիտի մեկնի Շիքակո. կարծեցի թէ թէմական սովորական այցելութին մըն է. այնուամենայնի հարց տուի թէ աւելի յարմաք չէ՞ր որ խորհրդակցութիւն մ'ունենայինք. առարկուեցաւ թէ արդէն ուշ է եւ զիշերը յառաջացած: Մեկնելէ առաջ մասնակի կերպով խօսեցայ Առաջնորդ հօր, որ Շիքակոյի մէջ շատ զգոյշ ըլլայ, նկատի ունենալով ին Եռագոյնի շուրջ

Եղած իրադարձութիւններն ու լրագրական տեղեկութիւնները :

Յաջնորդ օրը, Առաջնորդ հօր գրեցի այդ նիստին վերաբերեալ մէկ գեկոյցիս գրաւոր ամփոփումը, որուն նուազման պատասխանին առքիւ ինձ գրեց, յունիս 26, 1933 թուակիր նամակով — «Սյս կէսօրէ Վերջ կը մեկնիմ Շիքակօ, կը ներէք որ մոռացուրեամք մը չարտայայտը-ւեցայ այս մասին վերջին ժողովին մէջ։ Երկու երեք շաբար թերեւս մեամ հոն։ Յաջաշիկայ շաբար օր յունիս 11-ին Հայկական Օրին բատիւցի վրայ 8 վայրկեան պիտի խօսիմ հայ ազգին անցիկալ հաղաքակրթուրեան մէջ կատարած դերին եւ ներկայի վերագարաբումի շրջանին վրայ»։

Այս նամակը ցոյց կուտայ քէ Առաջնորդ հայրը Շի-  
քակօ կ'երթար ցուցահանդէսի Հայկական Օրուան առթի  
խօսելու եւ բնականաբար նախագահելու : Նատ ուշ էր եւ  
անյարմար, իիր մեկնելէն յետոյ, այդ մասին հարցապեն-  
դում բնելու եւ իքիւ ժողովական կարծիք յայտնելու :

Սյու նաւակը ցոյց կուտայ թէ Առաջնորդ հայրը ինք-  
զինքը պարտաւոր կը զգար իր Շիքակո երբալու մասին  
կեղը. Վարչութեան նիստին «արտայայտուելու», բայց  
միայն «մոռացութեամբ մը» թերացած էր . . . :

Ժողովական կարգը եւ ընկալեալ սովորութիւնները  
շատ պարզ են ու երբ Առաջնորդ մը իր պաշտօնին հետ  
անմիջական առնչութիւն չունեցող խնդիրի մը համար  
քայլեր պիտի առնե՛, պարտաւոր է օրուան վարչութեան  
հաւանութիւնն ու որոշումներն ունենալ, աւելին, ըստ իս,  
Առաջնորդ հայրը պարտաւոր էր ուստիոյի վրայ խօսելիք  
հառը կեդր. Վարչութեան ժողովի ֆնքութեան ենթարկել :  
Այդ պարագային կրնար պատահիլ որ կեդր. Վարչու-  
թիւնը յարմար չտեսնէր Առաջնորդ հօր մեկնումը Շիքակօ  
եւ ամերիկահայութիւնն ու մեր եկեղեցին ազատած եւ  
խուսափած կ'ըլլային այս երկու ամսուան ծանր յուգում-  
ներին :

Ուրեմն Առաջնորդ հայրը այսքան պարզ պարտականություններու ուշադրութիւն չըրաւ, զնաց Շիքակո, իբրև Ամերիկայի հայոց Առաջնորդ, ինքնազլուխ եւ Հայ-

կական Օրուան հանդէսին ոստիկանական ուժի միջոցաւ վար առաւ ազգային դրօշակը :

Շիքակոյի ցուցահանդէսի Հայկական Օրուան կազմակերպիչ յանձնալսումբը ազգային կամ եկեղեցական մարմին մը չէր . ան կազմուած էր Շիքակոյի գործի մարդոց մէկ հաւաքոյթին մէջ եւ ազգային իշխանութիւնները չեն գիտեր ու չեն նաևնար զայն . նոյն իսկ իբրեւ տեղական հայութեան ներկայացուցչական մարմին՝ օրինապէս անպատասխանատու յանձնախումբ մըն է ան , որ իր կատարած գործերուն չափանիշով կրնայ ունենալ ժողովրդական համակրանքի կամ հակակրանքի դատաստանը :

Նման յանձնախումբի մը որոշումը հայկական Եռագոյնի գործածութեան դէմ , ապերասան քայլ մըն էր եւ գիտենիք որ շատ վիճակ իրենց յաջողութեան , նոյն իսկ այդ պատճառով էր՝ որ ճախողութեան դատապարտուեցաւ յունիսի սկիզբը տեղի ունենալիք հայկական քափօրք :

\* \* \*

«Պայքար»ի յուլիս 29-ի թիւն մէջ հրատարակուեցաւ չօկին ուղղեալ Առաջնորդ Հօր յուլիս 19 , 1933 թուակիր պաշտօնագիրը , ուր Առաջնորդ Հայրը կ'ըսէ . «Շիքակոյի ցուցահանդէսի հայկական օրին Եռագոյն դրօշակի գործածութիւնը Հայաստանի ներկայ պետական կազմին դէմ ըմբռստական եւ արհամարհական ցոյց մը նկատած ըլլալուս , արգիլեցի» :

Ահա եւ այդ փաստաթուղթին պատճէնը —

Ամերիկայի նրանին Հայաստանի

Օգնութեան Կոմիտէին ի նիւ Ենրք

Չեր հեռագիրը եւ հաղորդագրութիւնը ստացայ շատ ուշ : Չեր հեռագիրը Պոսքընին նիւ Ենրք դրկուած և անտի Շիքակօ հասցէիս դրկուած էր ամսոյս 5-ին : Շիքակոյի ցուցահանդէսին Հայկական օրին Եռագոյն դրօշակի դուրծածութիւնը Հայաստանի ներկայ պետական կազմին դէմ ըմբռստական եւ արհամարհական ցոյց մը նկատած ըլլալուս , արգիլեցի : Բացարձակապէս ստոր զրպարտութիւն է ամերիկեան թերթին հեղինակին այն յայտարա-

րութիւնը թէ սովորական վրէժխնդրութենէն վախնալու արգիլած եմ :

**Ստորագրած է ողբացեալ Մրբազանը :**

\* \* \*

1933-ի Ա.ԶԳ . ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹԻՒՆԵՐԸ

Մինչեւ Երեսփոխանական Ժողովին պատահածները , որոնց մասին շատ հարեւանցիօրէն անդրադարձայ , ապահովաբար կը գուշակէին թէ գումարելի Երեսփոխանական Ժողովը պիտի ըլլար աղմհալիք եւ յուղումնալիք :

Մինչեւ Երեսփոխանական Ժողովը գէպքերու այդքան շատ բարգումն ու զարգացումը վստահօրէն մեղի կը մատնանշէին Երկու հակամարտ բանակներուն դէմ դիմաց գալը եւ այս հանդիպումին իրական ու իրաւական հիմքերը , ի խնդիր ազգային ու եկեղեցական գերազոյն շահերուն :

Իրեն ի պաշտօնէ ազգային Երեսփոխան եւ ականատեսը գէպքերուն ներկայի ու ապագային խղճիս առջեւ դոնէ պատասխանատու չմնալու համար , պարտ անձին կը համարէմ որոշապէս յայտնել թէ , ազգակործան բաժանումը որ տեղի ունեցաւ մութ ուժերու կողմէ արդէն պատրաստուած գաւ մէր :

Այո՛ , ներքին ատելութիւնը , վրէժխնդիր ոգին վառ պահէլու , յաւերժացնելու կանխամտածուած դաւ մ'էր քաժանումը , հաճելի ըլլալու համար ազգայնական հայութեան դէմ դիմք բռնած տարբերուն :

Այո՛ , կանխամտածուած դաւ մ'էր Երեսփ . Ժողովի բաժանումը , քանի որ Երեսփոխանական Ժողովէ առաջ պատահած ընտրութեանց գէպքերէն մի քանին միայն գաղափար մը տալու համար :

Երեսփ . ընտրութիւնները կ'ապացուցանեն կանխամտածումը հակազայնական տարբերուն : Հոս կը զետեղնք ընտրութեանց գէպքերէն մի քանին միայն գաղափար մը տալու համար .

Ուոքը քառուն .— Երէկ իրիկուն , երեքարթի , 22 օգոստոս , ժողով մը տեղի ունեցաւ մեր գաղութին մէջ , որ անդամական անունին տակ , սոսկ կը կէս մըն էր Ռամ-

կավար մոլուցքի, այս կերպով գոհացնելու համար իրենց կուսակցական կիրքը Դաշնակցականներու դէմ, Ամերիկացի ոստիկաններու ավահովութեան ներքեւ:

Կոխը կուսակցական էր, Հողմ Եկեղեցական: Սահմանադրութիւնը, ընտրական կանոնադիր, Եկեղեցական նախանձափանդրութիւնը, ընկերային խիզճ ու արդարութիւն զոհուած էին, կուսակցամոլ ողիին գոհացում տալու համար:

Եթէ այս ժողովը սարքողները համայնավարները եղած ըլլային, պարզուած տեսարանը հասկնալի պիտի ըլլար, քանիզի անոնք յօժար են Եկեղեցի եւ կրօնք քանդելու, բայց թէ Ռամկարանները յօժարին այդ գերը իրենք կատարելու, յայտնութիւն մը եղաւ ինձի համար:

Խե՞զ Եկեղեցի: Քաղաքական պայքարը մը չոխանակ կուսակցական Հողի վրայ կատարուելու, չոխազրուած էր Եկեղեցական ժողովի մէջ:

ՔՆԱՇԱ. — Օղոսոսո 13-ի կիրակի օրը տեղի ունեցաւ նախընտրական ժողով մը, ուր ներկաները լսելով զարութիս հովիւին եւ Հոդաբարձութեան առենապետին բացատրութիւնները, որոշեցին երեսփոխանի ընտրութիւնը կատարել օղոսոսո 17-ի հինգշարթի օրը:

Հինգշարթի երեկոյեան ընտրողներու մեծամասնութիւնը փակ գտաւ ընտրութեան սրահի դուռը: Հոդաբարձութեան անդամներէն զանձապահէր ընարողներուն յայտնեց թէ առաջնորդը հեռազրած է թէ յետաձեցէք ընտրութիւնը եւ սպասեցէք մեր հրահանդին: Թէ ո՛րքան սորյէ էր այս յայտաբարութիւնը, չե՞նք դիտեր: Յաջորդ օրը միայն իմացանք, որ վոքրամասնութիւնը նշանակուած ժամուն վոխանակ ընտրութեան համար նշանակուած վայրը ներկայանալու, զադանի կերպով կը հաւաքուի մեծամասնութեան անձանոթ վայրի մը մէջ եւ ընտրութիւն կը կատարէ:

Ահա Քնոշայի ընտրական խաղքութիւնը:

Տահք նաեւ քանի մը օրինակներ Եկեղեցիներու մէջ եւ շուրջը տեղի ունեցած կոխութէն. —

«Տիր Հարք Փըրտ Քուրան» , սկսած իր առաջին էջն, ամբողջ երկու սինակ նուիրած է նիւ Պրիթընի

Հայոց Եկեղեցոյ անդամներու վէճին, եւ այդ վէճին պատճառով Եկեղեցի փակումի խնդրին:

Նիւ Պրիթընի Եկեղեցոյ Հոդաբարձութեան փոքրամասնութիւնը, ապօրինի կերպով իր ձեռք անցընելով կնիքը՝ կը կատարէ երեսփոխանական ընտրութիւնը, որուն չի մասնակցիր ընտրողներու մեծամասնութիւնը:

Հոդաբարձութեան մեծամասնութիւնը անտեսելով այս պաշտօնական զեղծագործութիւնը, որուն դրդիչը ծանօթ վեղաբաւորն է, կը յայտաբարէ օրինաւոր ընտրութեան ժամանակը:

Փոքրամասնութիւնը — Ռամկավարներ եւն. — փաստաբան Թամըս Ֆ. ՄքՃանօի միջոցով դատաւոր Ու. է. Հէկըրթիէ Հրաման մը ձեռք կը բերէ թէ Եկեղեցի սրահը պիտի չբացուի ընտրութեան համար:

Մեծամասնութեան ներկայացուցիչները իրենց փաստաբանին՝ պ. Ֆ. Կէֆնիի միջոցով դատաւոր Հէկըրթիէ կը պարզեն ինդիրը ամբողջութեամբ: Դատաւոր Հէկըրթի լսելով այս բացաբարութիւնները՝ բերանացի կերպով կը բեկանէ իր նախկին Հրամանը, եւ իրաւունք կուտայ, որ մեծամասնութիւնը կատարէ երեսփոխաններու ընտրութիւնը: Կ'ընտրուին Կամբարեան եւ Գրիգորեան:

Փոքրամասնութեան փաստաբան ՄքՃանօ կը գտնէ որ դատաւոր Հէկըրթիէ կողմէ իր վճուի բեկանումը օրինաւոր կերպով կատարուած չէ, որովհետեւ այդ առթիւ լսուած չէ հակառակորդ կողմը եւ վճուի բեկանումը տեղի ունեցած չէ դրաւոր կերպով:

Կիրակի առաւօտ, երբ հայեր խմբերով կը զիմեն զէպի Ս. Ստեփանոս Եկեղեցին, իրենց գէմ կը գտնեն ութը ոստիկաններ, որոնք փոքրամասնութեան (Առաջնորդի կողմակիցներուն) հրաւէրին վրայ Եկած էին փակ պահելու Եկեղեցին եւ առջեւն առնելու հաւանական խըռովութեանց:

Այս առիթով կ'արժէ աւելցնել, որ Ղեւոնդ արքեպիսկոպոսը, առանց Կեղրոնական Վարչութեան գիտութեան ամսուան մը փիլոնազրկութեամբ պատժած է Նիւ Պրիթընի Յովհաննէսեան քահանան, որ մեղք գործեր է

Հոգաբարձութեան մէծամասնութեան կազմած ընտրութեան նախագահել:

ԵՌԻՆԻԼՆ ՍԻԹԻԻ (Նիւ Ճըրզի) «Հքտալն Տիսփէչ»ի 1933 դեկտեմբեր 11-ի թիւին մէջ կը կարդանիք. —

Եռնիլն Սիթիի Հայոց Ս. Խաչ Եկեղեցին երէկ իր պատմութեան ամենավատ խոռվութեան թատրը հանդիսացաւ, երբ Եկեղեցիի հովիլ Մամբրէ վարդապետ փորձեց պաշտամունք կատարել հակառակ այն իրողութեան, որ կախակայուած է Հոգաբարձութեան կողմէ՝ այն պատճառով, որ վարդապետը զրոյած է իր Եկեղեցիի անդամներու փոքրամասնութիւնը ընդդէմ մէծամասնութեան:

Առաւոտէն կանուխ մինչեւ կէսօրէն վերջ հայերութագմութիւն մը խունուած էր Եկեղեցիին չէնքին չուրջ, եւ ապա ան խուժեց ներս, երբ Հոգաբարձութիւնը բացաւ Եկեղեցիին դուռները, որոնք փակուած էին արգիլուր հովիւր պաշտամունք կատարելէ:

Հոգաբարձութիւնը վախնալով կոիւէ՝ ոստիկանական աջակցութիւն խնդրած էր: Ոստիկանապետը ոստիօի միջոցով պահեստի ոստիկաններուն հրամայեց փութալու խոռվութեան վայրը:

Հոգաբարձութիւնը, ոստիկանական միջամտութեամբ, թոյլ տուաւ, որ Մամբրէ վրդ. Գալֆայեան պաշտամունք կատարէ, սակայն, երբ ան փորձեց քարոզ տալ՝ իր հակառակորդները բողոք բարձրացուցին եւ լուցուցին զայն:

«Նիւ Ճըրզի Օպղըրչըր»ի համաձայն Եկեղեցիին ներսն ու դուրսը տեղի ունեցած են բախումներ, բայց ոստիկանութիւնը յաջողած է զսպել կոռուզները:

Պոսրընի Մէջ. — Նախկին թէմակալ Դուրեան Ղեւոնդ Արքեպ. խանդարելու համար պատարազը, իր մարդոց միջոցաւ իսկոյն դիմում կը կատարէ եպիսկոպոսական Եկեղեցիի վարչութեան՝ խնդրելով որ ետ վերցնէ իր խոստումը եւ Եկեղեցին չարամազրէ Հոգաբարձութեան: Քրայսը Եկեղեցիի վարչութիւնը կը մնայ շուարած:

Բարեախամաբար Հոգաբարձութեան անդամները Քէմպրիմի Եպիսկոպոսական Եկեղեցիի պետին մօտ եր-

թալով հարկ եղած բացատրութիւնները կուտան, որմէ յետոյ Եպիսկոպոսը եւ Եկեղեցիի վարչութիւնը ցաւ կը յայտնեն Հոգաբարձութեան Եղածի մասին եւ միաժամանակ կը յայտնեն որ այս կիրակի Եկեղեցին իրենց տրամադրութեան տակ կը գտնուի:

Այսպէսով Ղեւոնդ Արքեպ. գաւերը Պոսրընի մէջ եւ չարաչար կը ձախողին:

Բ.

1933 ՍԵՊՏ. 2-Ի ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ ԵՒ  
ԱԶԳԱՅԻՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԻՒՆԸ

Յաջորդական գէպքերու տխուր, ցաւոտ եւ ազգակործան վազքը, ծանրաբեսն ատելութեամբ եւ վրէժիւնդիր մոլոցքու, բնականօրէն պատրաստած էր անակընկալներ:

Աստ Առաջնորդաբանի պաշտօնական հրաւիրագրերուն երեսփոխանները ատենին Եկած էին Նիւ Եորքի Ս. Ղուսաւորիչ Մայր Եկեղեցւոյ սրահը, 221 իստ 27-րդ փողոց:

Հետեւինք պաշտօնակարութեանց. —

Ամերիկահայ թէմի Ազգային Երեսփոխանական Ժողովը գումարուեցաւ նիւ Եորք, 1933 Սեպտեմբեր 2, Շաբաթ երեկոյ ժամը 8-ին, Ս. Ղուսաւորիչ Եկեղեցւոյ Մայրին մէջ, նախագահութեամբ Կեդրոնական Վարչութեան Ատենապետ Գէր. Տ. Յովսէփ Եպս. Կարապետեանի եւ ներկայութեամբ զանազան թէմերու Երեսփոխաններու:

Նախագահ Արքականը ժողովը Տէրունական Աղօթքով բանալէ յետոյ կարգաց Առաջնորդ Գէր. Տ. Ղեւոնդ Արքեպիսկոպոսի հետեւեալ Սեպտ. 2 ժուակիր նամակը. «Գէր. Տ. Յովսէփ Եպս. Կարապետեան

Աստ

«Անհանդիս զգալուս հետեւանօք բժշկական խորհրդով ստիպուած եմ Երեսփոխանական Ժողովի չնախագահէն: Պիտի խնդրէի Զեր Արքակարութենէն նախագահէն

Ժողովին, կարգալ բացման ճառս եւ իմ կողմէ նուիրել օրհնութիւններս եւ սրտաղին մաղթանքներս ժողովի արդիւնաւորման համար :

Յարդանաց Հաւասառեօք  
ՂԵԽՈՆԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԴՈՒԻՏԵԱՆ  
Առաջնորդ Ամերիկահայոց

Ժողովի առաջին աշխատանքն էր իրաւասութեանց Ստուգման Յանձ.ի զեկոյցը :

Յանձնախումբի անդամներէն ներկայ էին երեսփոխաններ Մկրտիչ Սանտալ եւ Մարտիրոս Թաշճեան, որոնք ժողովին տեղեկացուցին թէ յանձնախումբի ղբաղումները Ս. Առաջնորդ Հօր բնակարանին մէջ, ի հոթել Սէվիլ, ընդհատուած էին, որովհետեւ Ս. Առաջնորդ Հայրը, կէսօրէ յետոյ յանձնախումբի խորհրդակցութեանց պահուն յանկարծ անորակելի միջամտութեամբ խափանած էր յանձնախումբի աշխատանքը, յայտարարելով թէ Երեսփ. ժողովը «առկախուած է, ժողովասրահին մէջ տեղի ունեցած անկարգութիւններու եւ կոիւներու հետեւանքով եւ յանձ.ի տրամադրութեան տակ գտնուած պաշտօնական թուղթերու ծրարը գրաւուած էր Ս. Առաջնորդ Հօր կողմէ, զարտուղի միջոցներով : Սակայն, յանձ.ի ներկայ անդամներուն քով կը մնար պաշտօնական թուղթերու ցուցակը եւ յանձնախումբի կատարած ստուգումներու արձանագրութիւնը :

Ժողովը զայրոյթով լսեց Ս. Առաջնորդ Հօր եւ ոմանց այս յերիւրանքները ժողովի ներքին վիճակի մասին, մասնաւանդ որ ակնարկուած պահուն արդէն նիստ չկար եւ հրահանգեց որ յանձ.ի ներկայացուցիչները, իրենց ձեռք եղած արձանագրութիւններու հիմամբ, ներկայացնեն իրենց զեկոյցը, որ հետեւեալն է .—

Համաձայն իրաւասութիւնները ճշդող յանձնախումբի ընդհանուր եղրակացութեան, Շիքակոյի դէպքէն առաջ գոյութիւն ունեցող թեմերու անդամական ժողովներու կողմէ ընտրուած հովիտի եւ հոգաբարձութեան ստորագրութիւնները եւ կիքը կըող վկայագիրները պէտք է ընդունիլ իրեւ հիմք իրաւասութեան : Այս

սկզբունքէն առաջնորդուելով, տեղեկաբեր պ. Թաշճեան թելադրեց ժողովին, օրինաւոր նկատել հետեւեալ վայրերու երեսփախանները .—

Տէլրէ (Տիթրոյիթ) .— Արշաւիր Շիքակեան, Վարդպէմ Միտինեան : Բէյսին .— Նազարէթ Պօղոսեան : Նիւելիրք (30-րդ փողոց) .— Արմէն Բոցիկեան, Նշան Քիլարճեան, Սիմոն Պարգեւ, Ա. Գլըրճեան : Շիքակօ .— Յարութիւն Յովհաննեան, Օննիկ Սինաննեան : Նիւ Պրիթըն .— Մանուկ Մ. Գրիգորեան, Խաչիկ Գանթարճեան : Հավանա .— Գեղամ Զբանեան : ՀարթՎըրտ .— Վարդգէս Ահարոննեան : Ինտ. Օրչըրտ .— Եփրէմ Սեթեան : Նիակարաֆօլ .— Սմբատ Վարդապետեան : Փէթըրսըն .— Խոսրով Գաղանճեան : Նորթ Ֆիլատելֆիա .— Գալիեգին Միրանշահեան, Ն! Կ. Շամիկեան, Եղիշէ Մելիքեան : Սփրինկ-Փիյըլտ .— Նշան Զարխուտեան : Ու. Փուլմըն .— Զատիկ Մաթիկեան : Հուայթինսվիլ .— Գրիգոր Թէրճաննեան, Յակոբ Խաչմաննեան, Եր. Սահակեան : Սէյսիթ Լուիդ .— Կ. Խանպէկեան : Ուէսթ Ֆիլատելֆիա .— Յարութիւն Սահաթճեան :

Բ. ՆԻՍՏ, ԿԻՐԱԿԻ

Ժողովը բաժնուած .— Երեսփ. Ժողով մ'ալ կը գումարուի Օքէլ Մարքինիք :

Այս բաժանումի միակ պատճառը եղած է հետեւեալը, ըստ մամուլի տեղեկութեանց .

«Ունկնդիրներու անօրինակ բազմութիւն մը գրաւած էր սրահը, Շիքակոյի ցուցահանդէսի եռագոյն դրօշի շուրջ պատահած միջադէսի առթիւ, ամիսներէ ի վեր մղուած լրագրական թեր ու դէմ բուռն պայքարը Երեսփոխանական ժողովի շուրջ յառաջ բերած էր բացարձակ հետաքրքրութիւն եւ որոշապէս տեսանելի էր այդ բազմութեան մէջ փոխադարձ ատելավառ զգացում :

Որոշ է թէ ամերիկահայ ազգայիններու համար առաջինը կամ երկրորդը չէին Երեսփախանական ժողովներու մէջ նման անց ու դարձերը : Նմանապէս երեսփախաններուն համար չտեսնուած բան չէին ժողովներուն մէջ սուր վիճարանութիւններ, փոխադարձ ատելավառ զգացումներ

ու արտայայտութիւններ եւ այլն : Անսովոր չէին եւ ուն-  
կընդիրներու կողմէ եղած անհարկի միջամտութիւններ ,  
համակրանքի կամ դժգոհութեան արտայայտութիւններ ,  
ծափեր , սուլումներ , ծագրող խնդուքներ եւ այլն , բայց  
ո՛չ մէկ ատեն Երեսփոխաններ այսպիսի պատճառներով  
իրենք իրենց իրաւունք տուած չեն Օթէլներու մէջ դու-  
մարել Երեսփոխանական ժողով եւ օրինադանցութիւնը  
պաշտօնականացնելով , պարտադրել իրենց իշխանու-  
թիւնը :

Այս մեր իրաւական տեսութեան անցեալ փաստերը  
արդէն կան ու կը մնան : Միայն կ'արժէ վերյիշել Հայրա-  
պետական լիազօր Գեր . Իւթիւնեան Սրբեպիսկոպոսի ժա-  
մանակները , ինչպէս նաև Սարամեան Սրբազնի , Գաֆ-  
թանեանի , Արտէն Վրդ . Վեհունիի ատենները : Նոյնպէս  
յիշելու ենք Տիրայր Սրբազն հօր օրերը . . . .

\* \* \*

Հետեւեալ բաց նամակը կը պարզէ քէ Գահանայից  
Միութիւնը ի՞նչ կրնար ընել , բայց չըրաւ , որովհետեւ  
անոր ատենապետը եւ քանի մը համախոհներ անհաւա-  
տարիմ գտնուեցան իրենց կոչումին :

### ԲԱ.3 ՆԱՄԱԿ ԱՐԺ . Տ. ԵՂԻՇԵ ՔՃՆՅ . ԳԱԼՉԸՆՃԵԱՆԻ

Սեպտ . 8 , 1933 թուակիր ձեզ ուղղած գրութեամբ մը  
խնդրած էի , որ բարեհաճիք ամենէն ուշը մէկ շաբաթէն  
պատասխանել ինձ , որուն ցաւ ի սիրո , հակառակ որ  
անկէ յետոյ տասն երկու օր է անցած , ձեզմէ պատասխան  
ստանալու պատիւը չեմ ունեցած :

Զեր այդ արհամարհու լուսութիւնը ստիպեց զիս , այս  
բաց նամակով մամուլի միջոցաւ եւ հրապարակաւ պա-  
հանջել ձեզմէ այն , ինչ որ իմ սեպտ . 8 թուակիր առան-  
ձին նամակովս պահանջած էի :

Լսեցէք , դուք , Հայր Գալչւնեան , եւ ձեր միջոցաւ  
թող լսէ ու դատէ բոլոր բարեխիղճ , առողջ դատողու-  
թեան տէր հայ ժողովուրդը սփիւռքի :

Գերաշնորհ . Տ. Ղեւոնդ Ս. արքեպիսկոպոս Դուր-  
եանի օդոսուու 2 , 1933 թուակիր պաշտօնական հրաւիրա-  
գրի համաձայն , սեպտ . 2 , 1933 , շաբաթ երեկոյ ժամը

7-ին Ս. Լուսաւորիչ Մայր Եկեղեցւոյ սրահին մէջ գու-  
մարուած Երեսփոխանական ժողովին մասնակցեցանք բո-  
լոր Եկեղեցականներս : Այդ գրութեան մէջ Քահանայից  
Միութեանս գումարած ժողովին մասին «առ այժմ հարկ  
չեմ տեսներ խօսիլ , որ բացուած էր Տէրունական աղօթ-  
քիլ եւ փակուած Հաւատով խոստովանիմքով ըսած էի :

Արդ՝ քանի որ դուք իմ առանձին նամակիս պատաս-  
խանել չըրաբեհածեցաք , պարտաւորուած կը զդամ սկիզ-  
բէն մինչեւ վերջ պատահած բոլոր իրողութիւնները  
յանձնել հանրային ուշադրութեան :

Երեսփոխանական ժողովի գումարումէն առաջ ,  
Տիթրոյիթի հովիւ Արժ . Տ. Աթիկ Ա. քհնյ . Ծոցիկեան ,  
Փաթըրսընի հովիւ Արժ . Տ. Նշան քհնյ . Փափազեան , Ս.  
Լուսաւորիչ Մայր Եկեղեցւոյ հովիւ Արժ . Տ. Բնձակ Ա.  
քհնյ . Գաղանճեան , եւ Պրուքլինէն այս տողերը ստորա-  
գրուած խորհրդակցութիւն մը ունեցանք :

Խորհրդակցութեան ընթացքին մէր աչքին առջեւ  
պարզուեցաւ կացութեան լրջութիւնը , որ ստեղծուած էր  
յուլիս 1-ի Շիքակոյի ցաւալի դէպքէն յետոյ , եւ այն  
եղրակացութեան եկանք թէ տիրող կացութեան մէջ Երես-  
փոխանական ժողովի գումարումը բոլորովին հեռու էր  
օդտակար ըլլալէ , ուստի Երեսփոխանական ժողովի ըն-  
թացքին ու յետոյ ծաղելիք անբազալի հետեւանքները  
կանխելու մտադրութեամբ որոշեցինք յիշատակազրով մը  
յանձնու «Քահանայից Միութեան» դիմել Երեսփոխան-  
կան ժողովի համախումբ հոգեւորականութեան եւ անոնց  
նկատառութեան յանձնելով կացութեան լրջութիւնը ,  
խնդրել որ ի սէր գաղութի խաղաղութեան , ի սէր Եկե-  
ղեցւոյ վեհութեան , բարեհաճին Երեսփոխանական ժո-  
ղովը յետաձգել գէթ մինչեւ յառաջիկայ յունուար , եւ  
այն ատեն գումարել Երեսփոխանական ժողովը , երբ ար-  
գէն միտքերը հանդարտած , խաղաղութիւնը վերահաս-  
դին միտքերը հանդարտած , կարելի պիտի ըլլայ աւելի օդտակար  
տատուած ըլլալով , կարելի պիտի ըլլայ աւելի օդտակար  
եւ շինարար աշխատանք կատարել :

Այս հիման վրայ մէր կողմէ պատրաստեցինք պատ-  
ճէնը յիշատակագրին եւ Երեսփոխանական ժողովին առաջ  
Քահանայից Միութիւն ի համագումար ժողովին մէջ

ներկայացուցինք, որ տեղի ունեցաւ սեպտ. 2, 1933, շաբաթ կէսօրէ յետոյ ժամը 2-ին Ս. Լուսաւորիչ Մայր եկեղեցոյ մէջ, Ս. Սեղանին առջեւ:

Դուք, իբրեւ ատենապետը «Քահանայից Միութեան» պարտաւոր ըլլալով հանդերձ ամենէն կանուխ ներկայ ըլլալ ժողովին, ամենէն ուշը եկաք:

Այս պարագան կը շեշտեմ ցոյց տալու համար ձեր հետաքրքրութեան չափանիշը հանդէպ «Քահանայից Միութեան»:

Ժողովին ներկայ էին՝ Գեր. Տ. Ղեւոնդ վրդ. Մարգուհիսեան՝ Լօրէնս, Մէս., Գեր. Տ. Մամբրէ Ծ. վարդ. Գալֆաեան՝ Խնիլչն Սիթի, Ն. Ճ. Գեր. Տ. Եղիշէ վրդ. Միմոնեան՝ անպաշտօն. Արժ. Տ. Յարութիւն Ա. քհն. Թումայեան, Պոսթըն, Մէս. Արժ. Տ. Աթիկ Ա. քհն. Ծոցիկեան՝ Տիթրոյիթ, Միշ. Արժ. Տ. Ընձակ Ա. քհն. Գաղանձեան՝ Ս. Լուս. Մայր Եկեղեցի, 221 Իսթ 27-րդ փողոց, Ն. Ե. Արժ. Տ. Նշան Ա. քհն. Փափազեան՝ Փէթըրսըն, Ն. Ճ. Արժ. Տ. Վահան քհն. Կիւլտալեան՝ Շիքակո. Արժ. Տ. Մովսէս քհն. Տէր Ստեփանեան՝ Սէնթ Քաթարինս. Օնթ. Քանատա. Արժ. Տ. Արսէն քհն. Թորոսեան՝ անպաշտօն. Արժ. Տ. Յակոբ քհն. Միմոնեան՝ Ուստր, Մէս. Արժ. Տ. Եղիշէ քհն. Գալչընձեան՝ Փրոյիտնս, Բ. Ա. Արժ. Տ. Պետրոս քհն. Վարդանեան՝ անպաշտօն. Արժ. Տ. Զգոն քհն. Զարիսուկեան՝ Թօրօնթօ, Օնթ. Քանատա. Արժ. Տ. Մեսրոպ քհն. Տէր Յովհաննէսեան՝ Նիւ Պրիթըն, Քըն. Արժ. Տ. Մատթէոս քհն. Մանիկեան՝ Պրուքլին, Ն. Ե. Արժ. Տ. Պսակ քհն. Մարդիսեան՝ Ն. Ֆիլատելիքիա, Փէն.:

Բացակայ էին Տ. Եղիշէ քհն. Գասպարեան, Տ. Յուսուսիկ քհն. Նախնիքեան, իսկ Տ. Մատթէոս Ա. քհն. Հէքիմեան բնաւ չէր մասնակցած ու չէ ալ ուղած մասնակցիւ Քահանայից Միութեան:

Ինչպէս ըսինք, ժողովը Տէրունական աղօթքով բացուելէ յետոյ բոլոր ժողովականներուն ուշադրութեան եւ նկատառութեան յանձնուեցաւ տիրող կացութեան լրջութիւնը, եւ պատեհութիւն տրուեցաւ ժողովականնե-

րուն այս խնդրոյ չուրջ խորհրդածութիւններ եւ թելադրութիւններ ընելու:

Խորհրդակցութեանց ընթացքին երեւան եկաւ իւրաքանչիւր ժողովականի լմբունումը տիրող կացութեան մասին:

Ամէնքս ալ լսեցինք, օրինակի համար, Գեր. Տ. Մամբրէ Ծ. վարդ. Գալֆաեանի արտասոց եւ հակասահմանադրական թելադրութիւնը, որով ան առաջարկ կը բերէր, յանուն Քահանայից Միութեան դիմել Վեհ. Հայրապետին եւ ինդրուել որ լուծէ բոլոր մարմինները, Երեսփոխանական ժողով, Աղդ. Կեդր. Վարչութիւն եւ նոյն իսկ հոգաբարձութիւններ, ու բացարձակ միավետական իրաւասութիւն տայ օրուան Առաջնորդին, Յ ասրուան համար ինքնակամ եւ ինքնաւելուի կառավարելու ամերիկայ թեմը, մինչեւ որ յուղումները հանդարտին, միտքերը խաղաղին, եւ հաստատուի բնականոն վիճակ մը:

Այս, մենք ամէնքս ալ առիթը ունեցանք լսելու նման ծանծաղամիտ թելադրութիւններ, եւ հուսկ ապա պահանջ դրուեցաւ կարգալու պատրաստուած յիշատակադիրը, որ սակայն դուք, Հայր Եղիշէ, ձեր համախոններով եւ մղեցիք եւ հակառակ քուէարկեցիք! Չուզեցիք նոյն իսկ լսել Հայր Բնձակ Ա. քհն. Գաղանձեանի ներկայացուցած աւելի ամփոփ, աւելի հակիրճ եւ աւելի դորձնական բանաձեւը, որով կը խնդրուէր յետաձգել Երեսփ. Ժողովը:

Եւ առանց որոշ եղբակացութեան մը յանդելու, բայց կացութիւնը՝ «Աղօթքով փրկելու» Տ. Վահան Ա. քհն. Կիւլտալեանի առաջարկով՝ «Հաւատառվ խոստովանիմք»ի 24 տունները արտասանելէ յետոյ, ժողովը ցրուեցիք:

Եւ եկաւ վճռական պահը, Երեսփիխանական ժողովի բացման ժամը, ամէնքս ալ ներկայացանք ժողովին, լսեցինք Գեր. Տ. Յովսէս եպիսկոպոսը, թէ Առաջնորդ Միրապան Հայրը պաշտօնադրով մը կը յայտարարէր իրեն նախարարէլ ժողովին, կարգալ իր բացման ճառը եւ հաղորդել իր օրհնութիւններն ու մալթանքները ժողովականներուն՝ ժողովի արդիւնաւորման համար:

«Տէրունական աղօթքով» ժողովը բացուեցաւ Ս. Լու-

սաւորիչ Մայր եկեղեցւոյ սրահին մէջ, տեղի ունեցան վիճաբանութիւններ, ժողովի օրինաւորութիւնը միաձայնութեամբ հաստատուեցաւ, կատարուեցաւ յանձնախումբի ընտրութիւն, նորընտիր երեսփոխաններու իրաւասութիւնները ճշգելու, որուն ամէնքս ալ մասնակցեցանք առանց բացառութեան, եւ դիշերուան ժամը 11-ին ժողովը փակուեցաւ հետեւեալ օրը, սեպտեմբեր 3, կիրակի, կէսօրէ վերջ ժամը 2-ին դարձեալ Մայր եկեղեցւոյ սրահին մէջ շարունակելու որոշումով:

Մինչեւ հոս զարմանալի ոչինչ կայ:

Զարմանալին եւ ողբալիօրէն զարմանալին այն է, որ դուք եւ ձեր համախոհները զղուելի դաւադրութեամբ մը, դասալիք եղաք եւ դացիք միացաք ժողովի մը, որ հակառակ էր Դուրեան արք.ի օգոստ. 2 թուակիր պաշտօնական հրաւիրագրին, եւ թէ սեպտ. 2, 1933 թուակիր Գեր. Տ. Յովսէփ Ս. Եպիսկոպոս Կարապետեանի ուղղուած պաշտօնադրի ողիին:

Արդ՝ կը փափաքիմ հարցնել ձեզ բոլոր դասալիքներուդ, որ սեպտ. 2-ի շաբաթ երեկոյեան, Ս. Լուսաւորիչ Մայր եկեղեցւոյ սրահին մէջ դումարուած երեսփոխանական ժողովը, եթէ ըստ ձեզ ապօրինի էր, ինչո՞ւ մասնակցեցաք այդ ժողովին, եւ եթէ օրինաւոր էր, որ ամէն կասկածէ վեր է, ինչո՞ւ բաժնուեցաք:

Ու յետոյ, եթէ ժողովատեղին փոխելու հարկադրութիւն մը կար, ինչո՞ւ բոլոր ժողովականներուն եւ վարագոյններուն ետեւ խմորուած դաւադրութիւններուն անտեղեակ հոգեւորական միւս եղբայրակիցներուն ալ լուր չտրուեցաւ:

Հայր Եղիշէ, պարտաւոր չէլիք, օրինակի համար՝

Ա. — Դուք, որպէս ատենապետը Քահանայից Միութեան, ժողովատեղին փոխուած ըլլալը տեղեկացնելու ձեր եղբայրակիցներուն:

Բ. — Դուք, իբրեւ ատենապետ Քահանայից Միութեան, պարտաւոր չէլիք Միութեան բոլոր անդամները անմիջապէս խորհրդակցական ժողովի հրաւիրել, պարզել անոնց առջեւ կացութիւնը իր բոլոր մանրամասնութիւններով, որպէսպի համախումբ խորհրդակցութեամբ

կարենայինք որոշում մը տալ, եւ մեր կարողութեան սահմանին մէջ դիմումներ կատարելով փրկէինք կացութիւնը, միջոցներ խորհրդակցութեան կասեցնելու համար բաժանումի հետեւանքով յառաջ դալիք ահաւոր վտանգը:

Դուք, Հայր Եղիշէ, չէք կրնար ըսել թէ եղածէն լուր չունէք. չէք կրնար, վասնզի փաստերը մէջտեղն են, քանի որ ժողովատեղին փոխելու համար ներկայացուած դիմումնազրին մէջ կը գտնուի նաեւ ձեր ալ ստորագրութիւնը:

Բայց դուք, Հայր Եղիշէ, կատարեցիք այդ շեղումը, ոտքի տակ առիք բոլոր սահմանադրական օրէնքները եւ Հայաստանեայց դարաւոր ու բաղմատանջ եկեղեցին աւանդութիւնները դիտակցօրէն:

Ըրիք այդ ամէնը դուք եւ ձեր համախոհները, ամէնդ «Տէրունական աղօթքէն» եւ «Հաւասովլ խոստովանիմք»ի սրբաբոյր աղօթքները արտասանելէ յետոյ...

Եւ աւելի ողբալին, Հայր Եղիշէ, դուք, հոթէլ Մարթինիքի շնձու ժողովին մէջ՝ «Ես սրտանց կ'ուրախանամ եւ կը հրճուիմ որ 27-ի եկեղեցւոյ սրահէն բաժնուեցանք եւ եկանք հոս, խաղաղ ժողով մը գումարելու: Կեանքիս մէջ առաջին անդամն է որ այսքան խաղաղ երեսփոխանական ժողով մը կը տեսնեմ...» ըսելու անպատկառութիւնը կ'ունենաք:

Իրա՞ւ դուք կը հաւատաք ձեր արտայատած կեղծ հրճուանքին եւ ուրախութեան: Եւ մանաւանդ, Հայր Կիւլտալեանը, կը հաւատա՞յ որ օրինաւոր ժողովը հօթէլ Մարթինիքի մէջ ոստիկանական անմատչելի շղթայով պարսպուած երեսփոխաններու ժողովն է եղած:

Մեր համեստ կարծիքով, ոեւէ խաղաղ կամ օրինաւոր ժողովը ոստիկանական հսկողութեան պէտք չ'ունենար:

Ոստիկանական հսկողութեան պէտք չպիտի ունենար, երբ մանաւանդ Վահան քէնյ. Կիւլտալեանի մը աղօթքը իրեն հետ էր...

Վահան քէնյ. Կիւլտալեան անշուշտ աղօթքին ուժն ու զօրութիւնը զգացած ըլլալու էր 1917-ական թուականներուն, Գետ Յորդանանի աւազուտքին վրայ հաստատած վրաններուն տակ, իր հալածակից եւ կարգակից 21

տարագիր եւ տառապակոծ հոգիւորականներուն մէջէն, ինիք, միմիայն իք, հաւատաքննիչներուն ներկայացուցած հաւատուրացութեան խոստմնագիրը ստորագրած ժամանակ :

Դուք, Հայր Եղիշէ, այդպիսով ձրի զրաբարտութիւն մը կը տեղացնէք վտարանդի հայ ժողովուրդի հասցէին, որուն մատակարարած հացով կը սնանիք: Այո՛, խառնակէութեան, խովարութեան ձրի զրաբարտութիւնը կը տեղացնէք այդ պատուական ժողովուրդին հասցէին, որ ըստ «Պայքար»ի ճշմարտախօսին, ատարը ալ չէին...

Օքինաւորութեան անունով մի խօսիք, վասնդի փաստը մէջտեղն է:

Տիրացու Տիղրան Բարունակեան մը, երբ իրը պաշտօնավարող հոգեւորական մը նկատուելով, ձեր խաղաղ եւ օրինաւոր համարուած ժողովին կը մասնակցի, ժողովականի մը ամէն իրաւասութիւններով, «թող զկանայս եւ զմանկախ» , ուր կը մնայ ձեր այդ շինծու Երևափառանական ժողովին օրինականութիւնը:

Դուք եւ ձեր համախոնները, վերջապէս հասաք ձեր նպատակին, քաֆնիցիք եկեղեցին եւ ստեղծեցիք կացութիւն մը, որ նախընթաց չունի:

Եւ աւելին, դուք հոգեւոր բարձր իշխանութիւններն ալ միրճեցիք անելի մը մէջ այն ժամանակ, երբ անոր սպառնացող ահաւոր վտանգը կանխելու համար պարտաւոր էլինք մեր ամենէն լաւագոյնն ընել, հաւաքաբար եւ համերաշխօրէն:

Դուք, օրինաւոր ժողովը լքելով ստեղծեցիք կացութիւն մը, այնքան դժուարին եւ այնքան զարհուրելի, որուն հետեւանքի դասնութիւնն ու խորութիւնը չափելու կշուել անկարելի է:

Բայց անցնինք:

Հրապարակը այժմ ողողուած է հակասական եւ ճշշմարտութեան բոլորովին հակասակ տարածայնութիւններով: Մենք՝ հոգեւորականներս մանաւանդ մատնուած ենք անտանելի կացութեան մը եւ կը գտնուինք սպառնալիքներու տակ, որոնց ենթարկուելու ոչ մէկ արդարացի պատճառ ունինք:

Արդ՝ կը կրկնեմ, դուք, Հայր Եղիշէ, իբրեւ Քահանայից Միութեան ատենապետը, ինչո՞ւ համար միութեան ամբողջ անդամները խորհրդակցական ժողովի չհրասիրեցիք, երբ լսեցիք ժողովատեղիի փոխուած ըլլալը՝ կացութիւնը ամենուն առջեւ պարզելու եւ բաժանումին այս ջքը առնելու միջոցներուն վրայ խորհելու համար, ինչ որ գերազանցօրէն մեր իսկ պարտականութիւնն էր:

Այս հարցերուն պատասխանը պարտաւոր էք տալ: Այլապէս, դուք ամէնքդ ալ որ գիտէք «Ճէրունական ազօթքով» սկսիլ եւ «Հաւատովի խոստովանիմք»ի 24 տուները արտասանելով ժողով փակել, բայց դուք, լսեցէք, բացարձակ ստախօսներ եւ կեղծաւորներ էք, որ կ'ազօթէք հրապարակաւ որպէս փարիսեցիներ եւ ձեր կեղծուպատիր ձեւերով Յուդայի գերը կը կատարէք:

Բայց վստահ եղէք. կը հնչէ ու պիտի հնչէ ձեր ականջներուն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի «Յուդա, համբուրելո՞վ մատնես վարդապետդ», ահաւոր կշտամբանքը:

Ալ հերի՛ք, որքան կեղծեցիք, հերի՛ք որքան ստեցիք, եւ հերի՛ք որքան զրպարտեցիք...

Եթէ առանձին չպատասխանեցիք, պարտասահմանել:

Յարդանօք  
ՄԱՏԹԵՈՍ ՔՀՆՅ. ՄԱՆԻԿԵԱՆ  
Նիւ Եորիք

\* \* \*

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ ՅՈՎՍէՓ ԵՊ. ԿԱՐԱՊԵՏԵԱՆԻՆ

Սրբազն Հայր,

Երէկ առաւօտեան մեր երկուքին հաղորդակցութիւնը հեռախօսով իմ վրայ թողուց այն տպաւորութիւնը թէ Զեր Սրբազնութիւնը դժբախտաբար կը գտնուի թիւրիմացութեան եւ կարդ մը կէտերու մասին եւս հակասութեան մէջ:

Վերջերս Գաղութիս Աղդային Եկեղեցական կեանքը յուղող խնդիրները եւ ասոնց անմիջական արդիւնք ներկայի խառնակ եւ քառսային վիճակը մասնաւորաբար մեր

Եկեղեցականներուս վրայ կը դնեն դժուարին պարտականութիւն մը, նախ յարմարագոյն եւ պատուաբեր լուծում մը գտնելու այս թնձուկին, երկրորդ՝ միջոցներ մտածելու որ իր խաղաղ կեանքին վերադառնայ այս դաղութը, երրորդ՝ որ միանգամ ընդ միշտ վերջ դանէ այն դժնդակ եւ յուսահատական կացութիւնը, որուն ենթարկուած է ներկայիս հայ եկեղեցական դասը Ամերիկայի մէջ:

Իմ համեստ կարծիքով, Զեր Սրբազնութիւնը, Առաջնորդ Սրբաղանէն յետոյ որպէս իր եկեղեցական աստիճանով առաջինը մեր դասուն մէջ, այդ պարտականութեան ամենամեծ բաժինը պիտի վերցնէր իր վրայ, կացութեան դարման մը գտնելու համար: Մինչդեռ, իրականին մէջ, Դուք ոչ միայն որեւէ ճիղ չէք ցոյց տուած այդ այլ ուղղութեամբ, այլ եւ Ձեր հակասական ընթացքով աւելի կը բարդացնէք կացութիւնը, որ այս պահուս կը սպառնայ քայլայել դաղութի աղջային եւ եկեղեցական կեանքը:

Բաց խօսինք. Հակառակ տեղական հայ մամուլին մէջ այս խնդիրներու առիթով Զեր անուան հետ կապուած հակասական լուրերուն, Զեր Սրբազնութիւնը մինչեւ այսօր իր անկեղծ խօսքը չէ ըսած հրապարակաւ, ճշմարտութիւնը երեւան բերելու համար, ինչ որ բացարձակապէս անհրաժեշտ էր այս դաղութին կենսական շահերուն համար եկեղեցական դասուս ալ պաշտպանութեան տեսակէտէն:

Օրինակ, Զեր Սրբազնութիւնը շատ լաւ դիտէր, թէ Ս. Լուսաւորիչ Մայր Եկեղեցոյ մէջ գումարուած Երեսփոխանական ժողովը օրինաւոր էր, թէ ժողովը այլուր փոխադրելու համար մետասաներորդ ժամուն եղած կարդագրութիւնը բացարձակապէս քմահաճ եւ հակաօրինական էր, թէ զօթել Մարքինիքի մէջ գումարուած հաւաքոյթին մասին ոչ մէկ բերանացի կամ դրաւոր հրահանդ ստացած էիք Առաջնորդ Սրբաղան զօրմէ, թէ ես եւ ինձ հետ միասին ինը եկեղեցականները մասնակցեցանք Երեսփոխանական ժողովին, որուն դուք նախադահեցիք զայն գտնելով օրինաւոր եւ այդպէս ալ յայտարարելով յատենի ժողովոյ:

Արդ, ի՞նչպէս կ'ըլլայ որ երէկ երբ հեռախօսով կը հարցնէի Զել թէ ո՞րն է օրինաւոր Կեդրոնական Վարչութիւնը, ինձ յայտնեցիք թէ, այն որ Առաջնորդ Սրբաղան Նոր հովանաւորութեան ներքեւ կը դանուի: Եթէ օրինաւոր էր այդ Վարչութիւնը ընտրող ժողովը, ինչո՞ւ Զեր Սրբաղնութիւնը չմասնակցեցաւ անոր եւ նախադահեց Մայր Եկեղեցոյ մէջ գումարուած ժողովին: Եւ եթէ այս վերջին ժողովը օրինաւոր չէր, ինչո՞ւ ստորագրեցիք այդ ժողովին առաջին եւ երկրորդ նիստերու ատենադրութիւնները: Եւ թէ ի՞նչպէս եղաւ որ այդ «հակաօրինական» ժողովին մէջ կարդացիք Առաջնորդ Սրբաղան Հօր ճառը:

Ժողովին մէկ քանի օր յետոյ թէրթերէն տեղեկացայ թէ Առաջնորդ Սրբաղան Հայրը Զել իր մօտ հրաւիրած է սեպտ. Յ-ի կիրակի օր եւ հարահանգած որ ժողովին այլուր փոխադրութեան մասին իր կարգադրութիւնը հաղորդէք Մայր Եկեղեցոյ մէջ գումարուած Երեսփոխանական ժողովին: Արդ՝ ի՞նչ պատճառ ունէիք Առաջնորդ Հօր հարահանգին հակառակ շարժելով նախադահելու «հակաօրինական» ժողովի մը եւ մնալու, այնտեղ մինչեւ կէս դիշեր:

Ժողովի սկսելէն առաջ եւ ժողովի ընթացքին ես քանից առանձնապէս հարցուցի Զել, հասկնալու համար թէ Դուք լուր ունիք արդեօք Հօթէլ Մարքինիքի ժողովին. Նոյն զիշերը, ուշ ատեն, երբ Դուք ժամանակ մը բացակայ դանուեցաք ժողովին, Զեր վերադարձին՝ ես հարցուցի Զել Զեր բացակայութեան պատճառը, դուք ըսիք ինձ թէ Առաջնորդ Սրբաղան Հօր մօտ դացած էք: Դեռ աւելին, երբ ժողովին օրինականութեան մասին խօսք եղաւ, Դուք յատենի ժողովոյ յայտարարեցիք թէ Օրինական եւ Սահմանադրական կանոններու համապատասխան դանելով ժողովը, Զեր պատասխանատուութեան տակ կը բանաք զայն եւ կը նախադահէք յանուն Առաջնորդ Սրբաղան Հօր:

Այժմ, Զեր նախադահութեան ներքեւ գումարուած եւ օրինաւոր յայտարարուած Երեսփոխանական ժողովին

մասնակցող եկեղեցականներս կը դտնուինք դժուարին  
կացութեան մը մէջ :

Ո՞վ է պատասխանառուն, Դո՞ւք որ Ժողովը յայ-  
տարարեցիք օրինաւոր, նախագահեցիք անոր եւ կոչ լրիք  
ներկայ Երեսփոխաններուն եւ անոր կարգին մեղ եկեղե-  
ցականներուս, մասնակցիլ այդ Ժողովին, թէ ոչ մենք՝  
որ բոլորովին անտեղեակ Հօթէլ Մարքինիքի անցուդար-  
ձերուն, հետեւեցանք Զեր օրինակին եւ մասնակցեցանք  
Զեր նախագահած Ժողովին :

Ի պատասխան Առաջնորդ Սրբազն Հօր նամակին,  
մամուլի մէջ հրատարակուած Զեր նամակին մէջ ըստած  
էիք թէ կացութեան լրջութիւնը հարկադրած էր Զեղ  
գաղտնի պահել Առաջնորդ Սրբազն հօր հրահանգը :  
Բայց ես Ժողովին առաջ հարցուցած էի Զեղ գաղտնօրէն  
թէ Սրբազն Առաջնորդ Հայրը ունի<sup>o</sup> արդեօք որեւէ  
հրահանդ Զեղ. դէթ ինձ գաղտնի կերպով կրնայիք հա-  
ղորդել, որպէսզի մենք՝ եկեղեցականներս տեղեակ լլ-  
լայինք եւ ճշէինք մեր դիրքը : Ըսէք, Սրբազն, խընդ-  
րեմ, ոեւէ սպառնալիքի տակ կը դտնուէի<sup>o</sup>ք, եւ եթէ այս,  
ո՞վ եւ ի<sup>o</sup>նչ կերպով սպառնաց Զեղ, որ դուք կացութիւնը  
կը դտնէիք լուրջ : Մի<sup>o</sup>թէ կացութեան լրջութիւնը սահ-  
մանադրական օրինաց պահպանումը չէր :

Արդ՝ փափաքելի է ինձ գիտնալ թէ ի<sup>o</sup>նչ է Զեր կար-  
ծիքը այժմ գաղութը պառակտող այս անտանելի կա-  
ցութեան մասին, ի<sup>o</sup>նչ պիտի ըլլայ հետեւանքը այս դրու-  
թեան : Զեր Սրբազնութիւնը չի<sup>o</sup> խղճահարիր արդեօք թէ  
իր հակասական քաղաքականութեան երեսէն որեւէ մէկէ  
աւելի մենք եկեղեցականներս մատնուած ենք այսօր  
անորոշ եւ խիստ դժուարին կացութեան մը :

Այս ամէնքէն յետոյ, փափաքելի է ինձ գիտնալ նաեւ  
թէ ո՞րն է օրինաւոր Երեսփոխանական Ժողովը եւ անկէ  
ընտրուած Կեդրոնական Վարչութիւնը :

Սպասելով Զեր Սրբազնութեան պատասխանին,

Մնամ խորին յարդանաց հաւաստեօք

ՀՆՉԱԿ Ա. ՔՀՆՅ. ԳԱԶԱՆՁԵԱՆ

Հոգեւոր Հովիւ Ս. Լուսաւորիչ

Մայր Եկեղեցւոյ

Առաջնորդ Սրբազնը տեղեկանալով որ Յովսէփ  
Եպիսկոպոս իրեն եղած հրահանգը աններելի զանցառու-  
թեամբ մը ի պաշտօնէ չէ հաղորդած եւ կը շարունակէ  
նախագահել 27-րդ Փողոցի Եկեղեցւոյ մէջ հաւաքուած  
պաշտօնագրով Հօթէլ Մարթինիքի մէջ գումարուող Ե-  
րեսփոխաններու հատուածական գումարման, հետեւեալ  
հոգեւոր Հովիւ եւ Աղքային Կեդրոնական Վարչութեան  
Բ. Ատենապետ Տ. Մամբրէ Ծ. Վրդ. Գալֆաեանը :

«Գեր. Տ. Մամբրէ Ծ. Վրդ. Գալֆաեան  
Աստ

«Տեղեկանալով որ Գեր. Տ. Յովսէփ Եպս. Կարապետ-  
եան հակառակ իր խոստման կը նախագահէ Երեսփոխա-  
նական Ժողովի մէկ փոքրաթիւ հատուածի ապօրէն նիստի  
գումարման 27-րդ Փողոցի Եկեղեցւոյ Ժողովասրահին  
մէջ, կը յանձնարարենք Զեղ մեր կողմէ նախագահել  
Հօթէլ Մարթինիքի մէջ Երեսփոխանական Ժողովի օրի-  
նաւոր նիստին եւ արդիւնաւորել Ժողովի գումարումը :

Կար եւ Զօրութիւն մաղթելով  
Ղեի՛ՌՆԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԴՈՒՐԵԱՆ  
Առաջնորդ Ամերիկահայոց»

գ.

Երեսփոխանական Ժողովի տիսուր ողբերգութենէն  
ետք մեր գաղութիւները վերածուած էին բորբոքեալ Հնոցի :  
Ամէն գաղութիւն մէջ եղբայրատեաց կրիւներու յանգած ե-  
կեղեցիներու գրաւումները մեծ յուզում և իրարանցում կը  
պատճառէին թէ եկեղեցիներու ներանը եւ թէ դուրսը :  
Ծիծաղելի եւ զգուելի կ'երեւէին այս բոլորը տեղացինե-  
րուն, իսկ կառավարական միջամտութիւնը ամենէն մեծ  
ամօթանքն էր :

Վերջապէս դատ, դատարան եւ Եկեղեցիներու փա-  
կում :

Դատարաններու մէջ անվայել վերաբերումները  
զանց առնելով, տեղ տանք մի՛քանի կակծող դէպքերու :

Ուշագրաւ է նաեւ հետադայ բանաձեւ մը, որ ամէն տեղի համար սեփականութիւն էր դարձած աւելի կամ պակաս :

Թո՛ղ խօսի մամուլին հաղորդուած տեղեկագրութիւն մը .—

«Հայ գաղութային այն դանդուածը, որ անցեալ միքանի ամիսներու ընթացքին ճշմարտութեան, արդարութեան անունով, Դուրեան Արքեպիսկոպոսի հեղինակութեանց պահպանումին համար պայքարի առաջին գծին վրայ կանդնեցաւ, այս անդամ եւս ան յառաջարժեցաւ փաստելու եւ հաստատելու իր նախորդ քայլերու օրինականութիւնը :

1.—Հայ Առաք. եկեղեցւոյ անդամակցութենէ իսպառ դադրեցուին ամէն անոնք, որոնք եկեղեցւոյ պետին, Ամենայն Հայոց կաթողիկոսին եւ անոր փոխանորդին՝ Ազգային Առաջնորդարանի հեղինակութիւնը չեն ճանչնար եւ կամ չեն անսար Հայ եկեղեցւոյ սահմանադրական օրէնքներ ուն :

2.—Հրաժարեցնել հոգաբարձութիւնը, քանի որ անոր անդամներէն ոմանք կաթողիկոսէն վաւերացուած Ազգային Առաջնորդարանի հեղինակութիւնը չճանչնալով, պատճառ դարձած են տեղիս հոգաբարձական գործերուն կազալուն եւ տկարացմանը : Ընտրել եկեղեցւոյ գործերը վարող առժամեայ յանձնախումբ մը, եօթը անդամներով :

3.—Անմիջական կերպով, պաշտօնազրկել տեղւոյս քահանան, քանի որ ան, իր հոգեւոր պետին՝ նահատակ-քահանան, գեւոնդ Արք. Դուրեանի հանդէպ դատապարտելի եւ հակաօրինական դիրքի մէջ էր դտնուած :

4.—Վտարել ազգային, կրթական եւ այլ հաստատութիւններէն, ամէն անոնք, որոնք կաթողիկոսէն վաւերացուած Առաջնորդարանի հեղինակութիւնները չեն ճանչնար» :

\* \* \*

ԻՐԱԴԱՐՁՈՒԹԻՒՆՆԵՐ ԹՐՈՅ-ՎՈԹՐՎԼԻՒԹԻ ՄԷջ  
«Յունուար 14-ի կիրակին մինչ տաճարին մէջ պատարագ կը մատուցուէր, հոգաբարձութեան երկու բողոքող անդամները 150-ի մօտ խուժան մը եկեղեցւոյ ներքնասահման հաւաքելով անախորժ դէպքերու տեղի տըւին, եւ առանց նախօրօք հոգաբարձութեան լուր տալու, հոն ժողով գումարեցին, իրենց իսկ մէջէն ընտրելով առժամեայ ատենապետ մը: Անոնք ամէն օրէնք եւ սրբութիւն ոտնակոխելով, ոչ-անդամ անհատներու ժխորներով թեմիս արժանընտիր հովիւր եւ հոգաբարձութեան չորս անդամները հրաժարացուցին՝ իրեւ օրինազանցներ, եւ նոյնիսկ յանդգնութիւնը ունեցան յաջորդ օրուան անդլթերթերուն մէջ յայտարարելու թէ՝ «Ս. Պետրոս եկեղեցւոյ հոգաբարձութեան անդամներէն պարոնայք Միհրան Մուրատեան, Գաբրիէլ Պալոյեան, Կարապետ Տէր Պետրոսեան եւ Գինոս Մանուկեան հոգաբարձական կաղմէն վտարուած են իրեւ Դաշնակներ, անդամները գաղտնի քաղաքական կաղմակերպութեան մը, որ Դուրեանի սպանութիւնը ի գլուխ հանած է»:

Պարկեցա մարդիկ, որոնք առեւտուրի հրապարակին վրայ ճանչցուած են իրեւ պատուաւոր դիրքեր դրաւած հայեր եւ որոնք օտար շրջանակներու մէջ համակրութիւն չահած են, իրենց ազգային պարտականութիւններու կատարման գործով աչքի ինկած են, ենել ներկայացնել իրեւ Դուրեանի սպանութեան հետ առնչութիւն ունեցողներ, պարզապէս յուղայական արարք մըն է:

Թրոյ - Վոքըրվլիթի գաղութը եւս տակնուվրայ կ'ըլլայ :

Ոչ մէկ կողմ չրոնող եւ բացարձակ չէզոք տեղւոյն հոգաբարձութիւնը յոգնած-ձանձրացած իր վրայ եղած յարակումներէն, տեղւոյն հովիւին կը ներկայացնէ իր հրաժարականը՝ անհրաժեշտ բացատրութիւններով: Ահա այդ հրաժարականը :

Արժ. Տէր Եղիչէ Քհնյ. Գասպարեան

Տէր նախական,

Նկատի ունենալով՝

Ա. Այս երեկոյ TROY RECORD-ի մէջ երեւցած ան-

Հիմն գրութիւնը ուղղուած Հոգաբարձութեանս հասցէին,  
Բ. Յիշեալ գրութեանց պատասխանատու անձնաւո-  
րութեանց առած ապօրինի և հակասահմանադրական քայ-  
լը, որ վաւերացուած է Գեր. Մամբրէ վրդ. Գալֆաեանէ  
ըստ TROY TIMES-ի տուած տեղեկութեանց,

Գ. Գաղութիս ներկայ պառակտեալ վիճակը,

Դ. Յանուն համերաշխութեան թափուած ջանքերուն  
ապարդիւն ելքը,

Ի սէր խաղաղութեան եւ ի պահպանումն տեղւոյս Ս.  
Պետրոս եկեղեցւոյ, ներկայիւս կուգամք մատուցանել  
մեր հրաժարականը:

Համբուրելով աջերնիդ  
Մնամք յարդանօք

Մ. ՄՈՒՐԱՏԵԱՆ, Կ. Տէր ՊԵՏՐՈՍԵԱՆ, Գ. ՊԱԼՈԵԱՆ,  
Ղ. ԶՈՐՊԱՃԵԱՆ, ԱԻԵՏԻՍ ԶԱՏՐՃԵԱՆ, ԳԻՆՈՍ ՄԱ-  
ՆՈՒԿԵԱՆ

Բացատրութիւն մը այս առթիւ.

Ա. Հոգաբարձութեանս անդամներէն քանիները քա-  
նի մը անդամներ ներկայացուած են Դաշնակներ՝ յականէ  
անուանէ տեղական օտար թերթերու մէջ:

Իրականութիւնը սակայն այն է որ Հոգաբարձու-  
թեանս մէկ անդամը միայն Դաշնակցական է: Այս առթիւ  
ցաւով կը յիշենք նաեւ «Պայքար»ի տեղւոյս թղթակցին  
պառակտիչ գրութիւնները եւ աղնուօրէն կը վերաբարձ-  
նենք տղմուտ պարունակէն հոսող բառերն եւ ասուլիսնե-  
րը իր պարունակէն...

Բ. Այս բոլորը ընողը խմբակ մըն է, որ Եկեղեցասե-  
րի գիմակին տակ կը գործէ, եւ նոյնիսկ հայ կինը կը մղէ  
խուժանային գրգոռութեանց ու զանոնք կը թափէ եկեղե-  
ցին շուրջը ու ներսը ամբոխային տրամադրութեամբ  
առցուն, որ մեծ ամօթը իսկ է հայ կնոջ պատուին՝ մա-  
նաւանդ յաչս օտարաց:

Այս խմբակն է որ, ամէն օրէնք ու սրբութիւն առ ոչ-  
ինչ համարելով, ապօրինի միջոցներով ընտրուեցաւ իրը  
Յանձնախումբ եւ նոյնիսկ յաջողեցաւ իրեւ առժամեայ

Հոգաբարձու վաւերացուիլ Առաջնորդական Տեղապահէ  
մը:

Կիրակի առտու մը, Երբ Ս. պատարագ կը մատուց-  
ուէր //նախօրօք եղած գաղտնի կարգադրութեան մը հա-  
մաձայն, անպատասխանատու անձեր կը լեցուին սրահը  
եւ Հովիւին ու Հոգաբարձութեան հասցէին յարձակում-  
ներ գործելէ ետք, չեղեալ եւ հրաժարեցուցեալ կը հա-  
մարուին Հովիւ եւ Հոգաբարձու Եւ, կ'ընտրուի յանձնա-  
խումբ մը:

Արդ, որքա՞ն օրինաւոր է այսպիսի ժողով մը, Երբ  
ծխականներ լուր չունին, որքա՞ն իրաւասութէ այդ ժո-  
ղովը, ինքը՝ Թրոշումներ տալու. որքա՞ն օրինաւոր է,  
Երբ ծխական ժողովը օրեր առաջ յայտարարուած չէ եւ  
ոչ ունեցած է իր նախագահը: Կ'ըսուի թէ նոյն ժողո-  
վին մասնակցած են 91 տրատու անդամներ: Ո՞ր պատաս-  
խանատու եւ իրաւասու մարմինը ճշգեց գուէտատուներու  
իրաւասութիւնը: Մեր տոմարով տրատու անդամոց թիւն  
է 229: Օրէնք է գուէտարկութենէն ետք տունէ տուն երթաւ,  
քուէ հաւաքել, լեցնելու համար թիւ մը: Ապօրինութեանց  
գլուխ գործոց մը չէ՞՝ Երբ ոչ-տրատու անդամ մը յանձ-  
նախումբի եւ Հոգաբարձութեան անդամ կ'ընտրուի:

Գ. Հոգաբարձութիւնս ոչ մէկ ջանք խնայեց համե-  
րաշխութիւնը եւ խաղաղութիւնը պահպանելու համար,  
այն հիման վրայ թէ՝ բաժանումով կարելի չէ պահել ե-  
կեղեցին, որ պարտքերու տակ կը հեծէ:

Կատարելապէս օրինաւոր Հոգաբարձութիւնս իւրա-  
ցուցած էր իր նախորդին ընթացքը, այն է մնալ չէզոք եւ  
չյարաբերիլ ոչ մէկ Կեդրոնական Վարչութեան հետ, մին-  
չեւ որ ստեղծուէր վերջնական համերաշխութիւնը:

Այլեւս՝ ամէն պատասխանատութենէ ձեռնթափ  
կ'ըլլանք:

ՀՈԳԱԲԱՐՁ. ՀԱՅՅ. ԱՌԱՔԵԼ. Ս. ԵԿԵՂԵՑԻՈՅ  
ԹՐՈՅ-ՎՈԹ-ԼՐՎՀԻԼԻԹԻ

Մեծ մասամբ իդական սեռէ բաղկացած հոծ բազմութիւն մը առտուն կանուխ կը խոնուի եկեղեցւոյ դրան առջեւ։ Չունենալով իրենց հետ եկեղեցիի բանալին, կը ստիպուին սպառել Տէր Հօր եւ ժամկոչին դալուն։ Բայց բանալին ձեռք բերելու իրենց բոլոր ճիգերը կը ձախողին։ Ոստիկանական ուժեր կը հասնին կարդ ու կանոնը պահելու համար։

Վերջապէս Տէր Հայրը սովորական ժամուն կը հասնի եւ գուռը բանալուն պէս, միացեալ ճակատի տիկնանց զօրագունդը ներս կը խուժէ, ոստիկաններ ի զուր կը ջանան ամրոխը լսեցնել, աղմուկ, բացադանչութիւն, դիտողութիւններ։

Ոստիկաններ Հոգաբարձութեան ներկայ եղող անդամներուն կը ձգեն վերջնական վճիռ մը տալ։ Այս վերջինները խորհրդակցելէ ետք ամբոխի լիազօրներուն հետ, խոհեմութիւն կը համարեն համաձայնիլ եկեղեցին գոյելու եւ բազմութիւնը ցըռւելու, նկատի ունենալով որ այլապէս բարդութիւններ պիտի ծագին պատարադ մատուցանելու պարագային։ Քահանան չափազանց յուղուած իր հօտի այս պառակտեալ վիճակէն, խօսք կ'առնէ եւ կ'ըսէ որ խաղաղութեամբ տուներնիդ գացէք. իրար մի ատէք, եթէ ինծի ապտակ մը դարնէք, միւս երեսս ալ կը դարձնեմ, քայց դուք այս եկեղեցւոյ զաւակներն էք եւ պարտականութիւն ունիք իրար հետ լաւ ապրելու։ Տէր հօր այս յորդորներէն վերջ՝ ոստիկաններ ցըռւեցին բազմութիւնը։



## ՔԱՀԱՆԱՆԵՐԸ ԸՄԲՈՍՏՆԵՐ ԶԵՆ

Դ.

Անաշառ հայեացքով, արդար ու անկաշառ դատումով վճռականօրէն կարելի է լսել թէ 10 եկեղեցականները ոչ թէ ըմբոստներ, այլ իրապէս թողլքուածներ եղան։

Այլապէս ինչո՞ւ համար ժողովի փոխադրութեան ժիտքը եւ պատրաստուած դիմումնագրի ցարդ կը պահուի գաղտնի։

Ինչո՞ւ համար դիմումնագրի վաւերացումէն ետք դործինութեան վայրը կը պահուի դաղտնի։

Ինչո՞ւ համար խաղաղութեան պաշտօնեաներէ գաղտնի կը պահուին խաղաղութեան համար ձեռք առնըւած ու պառնուելիք միջոցները։

Ո՞վ է որ նեղմիտ կացինով տապալած է միասնականութեան սրբարոյր մեծ կաղնին։

Եւ ինչքա՞ն ողորմելի է՝ քահանայից դիմումները վեհափառ Հայրապետին՝ վերագրէլ ըմբոստացումի, անոնց հասցէին բանալով անարդանքի եւ հայհոյանքի պիղծ տոպրակին բերանը, հրամցնելու համար հաւատաւոր հայութեան։

Այդ վերագրումները անո՞ր համար որ քահանաները, իրեւ ատակ ու դիտակ իրենց կոչումին, պարտականութեանց եւ իրաւասութեանց՝ արդարութիւն կը հայցեն անկաշկանող եւ ուղիղ դատաստանով մը՝ դարձեալ գերագոյն շահին համար աղջին ու եկեղեցւոյն։ Զէ՞ որ Հայաստանեայց Առաք. Ս. Եկեղեցւոյ նուիրապետականնենին համաձայն եկեղեցական գերազոյն իշխանութիւն են քեանց դաւանական վիճակները խստիւ պարտաւորիչ եւ բացարձակ, իսկ բարեկարգական եւ այլ խնդիրներու մասին երրորդական եւ ոչ բացարձակ։

Այս տասը Եկեղեցականները, Հայաստանեաց Ս. Եկեղեցւոյն ընդունած ու պաշտպանած սկզբունքներուն հպած եւ դէմ դործած չեն։

ԶԷ՞ որ Հայոց . Ս. Եկեղեցւոյ նուիրատպետական կանոնով Եկեղեցական աստիճանաւորումը կեդրոնացման ձեւով չէ եւ իրաքանչիւրը կը վայելէ ազատ եւ սեփական իրաւունքներ, եւ բոլորիւր իրաւունքը համարձակութագարձակ է ամէն աստիճանի դէմ իր բարձրագոյնին :

Ուրեմն քստմնելի չե՞ն այս իրաւունքներուն տէր եղող տասը Եկեղեցականներու գէմ եղած հալածանքները, անարգանքները :

Ուրեմն այպանելի չէ՞ եւ հակաօրինական, իրենց իրաւունքի սահմանին մէջ իսկ հալածուող, ամէն ատելութեան համբերող 10 Եկեղեցականները կոչել ըմբռստ եւ անոնցմէ պահանջել ՄԵԴԱՅՄԻՐ, հակառակ պարագային սպառնալով պաշտօնէ դադարում, փիլոնազրկում եւ նոյնիսկ կարգալուծնում :

Հո՛ս իրեւ պժգալի նմոյշ արտադրենք այն ածականները, որոնք ուղղուեցան իրենց իրաւունքը եւ անկախ մտածումները պաշտպանող տասը հոգեւորականներուն .—

— Անարժան, ատելութեամբ լեցուած, անխիղճ, զզուելի, խեղճուկ, անարժէք, տիրացու, հասարակ տէրտիր, աննկարագիր, սեւ հոգի, ապուշ, վիճաքանող, անշնորհ ծառաներ, քամահրելի, վլոնտուած, ապիրատ, սեւ Յուղաներ, տիրահոչակ, խոռվարար, յուղայատիս, դաւադիր, հայսապան, ոճրագործ, մոլեռանդ, կիրքի եւ ատելութեան կրակ արծարծող, թափառական, փիլոնաւոր փերեղակ, գոեհիկ դաւաճան, պառակտիչ, անհաւատարիմ, չնական կեղծաւոր, ապերասան :

Իսկ Վեհափառ Հայրապետին ներկայացուած դիմումնագրին առթիւ եղան սա արտայայտութիւնները .— Անպատշաճ լեզու, ստախօսութիւն, գէպքերու, իրողութիւններու խեղաթիւրում, անպատկառ անհնաղանդութիւն եւայլն :

Եւ այս բոլորը, Ա. որովհետեւ 10 Եկեղեցականներ զերծ են մնացեր ազգաքանդ եւ եղբայրատեաց էնթրիկներէ եւ նոյնպէս դաւադրութեանց մէջ բաժին չեն ունեցած :

Բ. Որովհետեւ 10 Եկեղեցականներ նկատի ունենալով Եկեղեցիին եւ ազգին գերազոյն շահը, սրբութիւնները, պառը եւ պատիւը, վճռած են պահել եւ պաշտպանել զանոնք ի գին ամէն տառապանքի ու զոհողութեան :

Գ. Որովհետեւ տիսուր ու վշտալի գէպքերը եւ գերակատարները բաց ճակատ ներկայացուցած են իրենց պետին, իջմիածնի Գերագոյն Գահակալին :

Ահա այդ պաշտօնագիրը .—

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՔԱՀԱՆԱՑԻՑ ՄԻԱՅԻԹԻՒՆ

ՀԱԿԱԿԵՄԲԵՐ 4, 1933

Ն. Ս. Օծութիւն

Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետ

Տ. Տ. Խորէն Ա. Սրբաղնագոյն Կաթողիկոս

ի Ս. էջմիածնին

Վեհափառ Տէր,

Ամերիկահայ Երեսփոխանական Ժողովը գումարուեցաւ սեպտ. 2-3, 1933, շաբաթ եւ կիրակի օրերը, ի նիւ Ենոք, Մայր Եկեղեցւոյ սրահը, Առաջնորդ Գեր. Տ. Ղեւոնդ Ս. Արքեպիսկոպոսի օգոստոս 2, 1933 թուակիր պաշտօնական հրաւիրագործ :

Ն. Սրբաղնութիւնը ժողովին ներկայ չեղաւ իր հեւանդութիւնը պատճառաբանելով եւ ժողովին նախագահ հեց Գեր. Տ. Յովսէփ Եպիսկոպոս Կարապետեան, Առաջնորդ Սրբաղն Հօր կողմէ ուղղուած Սեպտ. 2, 1933 թուակիր պաշտօնագրի համաձայն, որուն պատճէնը ներփակ կը ներկայացնենք Ձերդ Վեհափառութեան :

Հոգեւորական թէ աշխարհական, ամէնքս ալ ժողովին օրինականութիւնը ընդունելով մասնակցեցանք : Ժողովը շաբաթ երեկոյ ժամը 11-ին փակուեցաւ, յաջորդ օրը, կիրակի, գարձեալ նոյն տեղը, Մայր Եկեղեցւոյ մէջ շարունակելու որոշումով : Այս ժողովին մասնակցած էին 18 հոգեւորականներ :

Յաջորդ օրը սակայն, սեպտ. 3, 1933, կիրակի կէսօրէ յետոյ, որոշեալ ժամուն, երեսփոխանները երբ սկըսան զալ ժողովի, այդ պահուն շուկաներ լսուեցան թէ մաս մը երեսփոխաններ ժողով գումարած են հասարակ

պանդոկի մը մէջ :

Այս շատ ցաւալի պարագան ստուգելու համար մասնաւորապէս հոգեւորականներս դիմեցինք Գեր . Տ . Յովսէփի եպս . ի թէ ինք տեղեկութիւն ունի՞ այդ ապօրինի ժողովի գումարման մասին եւ թէ ինք որեւէ հրահանդ ունի՞ Առաջնորդ Սրբազն Հօր կողմէ :

Նորին Սրբազնութիւնը թէ մեղ եւ թէ յատենի ժողովոյ յայտարարեց թէ ուրէ տեղեկութիւն չունի եւ օրինաւոր համարելով Մայր Եկեղեցւոյ մէջ գումարուած երեսիոխանական ժողովը , կը նախադահէ յանուն Առաջնորդ Սրբազն Հօր , իր պատասխանատութեան տակ :

Հետեւաբար մենք ստորագրեալ Եկեղեցականներս հետեւելով նախ Տ . Յովսէփի եպիսկոպոսի օրինակին , ինչպէս նաեւ հիմնուելով մեր անխախտ համոզումին , Մայր Եկեղեցւոյ մէջ գումարուած երեսիոխանական ժողովի օրինաւորութեան մասին , մեր մասնակցութիւնը պահեցինք Մայր Եկեղեցւոյ սրահը գումարուած երեսիոխանական ժողովին , ուր Առաջնորդ Սրբազն Հայրը դպարեալ հոչակուեցաւ հօ երեսիոխաններու 44-ի բացարձակ մեծամասնութեամբ :

Այժմ , Վեհափառ Տէր , այս պայմաններու տակ մենք ստորագրեալ Եկեղեցականներս մասնակցած ըլլալնուս համար այդ օրինական ժողովին , յանցաւոր կը նկատուինք եւ առարկայ եղած ենք Առաջնորդ Սրբազնի հալածանքին եւ ատելութեան , որ յայտնապէս կը սպառնայ պատժել մեղ , տասը Եկեղեցականներս յանիրաւի :

Իրաց այս դառն վիճակը խոնարհաբար ներկայացընելով Զերդ Վեհափառութեան արդարադատ նկատառման , Մատչիմքի և համբոյր Ս . Աջոյն Զերդ Վեհափառութեան , Մնամք ամենախորին ակնածանօք ամենախոնարհ որդիք ,

Տ . ՄԵՍՐՈՊ ՔՃՆՅ . Տէր ՅՈՎՃԱՆՆԵՍԵՍՆ

Տ . ՂԵՒՈՆԴ ՎՐԴ . ՄԱՐԴՈՒԿՅԵՍԵՍՆ

Տ . ԷՆԶԱԿ Ա . ՔՃՆՅ . ԳԱԶԱՆՃԵԱՆ

Տ . ՆԵԱՆ Ա . ՔՃՆՅ . ՓԱՓԱԶԵԱՆ

Տ . ՊԱԱԿ ՔՃՆՅ . ՍԱՐԳԻՍԵԱՆ

Տ . ԵՂԻՇՔ ՔՃՆՅ . ԳԱՍՊԱՐԵԱՆ

Տ . ՄԱՏԹԼՈՍ ՔՃՆՅ . ՄԱՆԻԿԵԱՆ

ՄԱՆՈԹ . — Տէր Յուսիկ Քինյ . Նախնիկեան եւ Տէր Մովլուսի Քինյ . Տէր Ստեփանեան , ներկայ եղած են ժողովին եւ համաձայն գտնուած գրութեան , որու տակ իրենց ստորագրութիւնը չերեւիր բաղաքէն մեկնած ըլլալու հետեւանքով :

\* \* \*

### ԲԱՑ ՆԱՄԱԿ ՄԱՄԲՐԵ Ծ . ՎԱՐԴ . ԳԱԼՖԱՆԵԱՆԻ

Ստացայ ձեր մայիս 10 թուակիրը , որով կ'ապացուցանէք ձեր , Եկեղեցականի համար ոչ ներելի , փառամոլու կրքոտ ըլլալն ու անջատողական ողի ունենալը :

Երանի թէ աշխարհական մը ստորագրէք այդ նամակը եւ ո՛չ թէ դուքք :

Ցիմարներն ու կոյրերն անդամ դիտեն եւ կը տեսնեն , որ այժմ առժամանակեայ կերպով երկու Առաջնորդարան եւ երկու տեղապահ գոյութիւն ունին եւ չեմ հասկնար , թէ Առաջնորդարանէն ունեցած հին պահանջիս համար ձեր Եղբայրական միջնորդութեան դիմելուս մէջ ի՞նչ անպատեհութիւն կամ հակասութիւն կայ :

Ինչո՞ւ համար քաղաքավարի մերժողական մը գրելու տեղ , զիս գէշ կերպով կը վիրաւորէք եւ կը յուղէք այնպիսի խնդիրներ , որոնց մասին կը նախընտրէի լուռ մնալ , գէթ մինչեւ Վեհ . Հայրապետի կողմանէ լիազօրի մը գալն ու խնդիրները քննելու սկսիլը :

Դո՛ւք էք , Հմ'լր Գալֆաեաններ , բուն պատճառը , որ արհամարհեցիք չարիքի առաջքը առնող այն կտրուկ միջոցները , զոր քանի մը Եկեղեցականներս յղացանք եւ գրաւոր կերպով ներկայացուցինք Եկեղեցականներու ժողովին , զումարուած երեսիոխանական ժողովէն առաջ : Եւ եղաւ անխուսափելին :

Կարդ մը աշխարհականներ կրնան չարիքը տեւականացնել՝ բաժանման խրամը աւելի խորացնելով :

Բայց դուք , որպէս Եկեղեցական , պատասխանատու էք Աստուծոյ , Վեհ . Հայրապետի եւ ձեր ըրած ուխտի

առջեւ, որովհետեւ կը խորհիք եւ կը գործէք անոնց պէս։  
Փոխանակ կրակը մարելու, վրայ իւղ կը լեցնէք։

Եթէ Հայրապետը կը ճանչնաք, ինչո՞ւ չէք ընթանար  
անոր ոգւոյ եւ տուած հրահանգներու համաձայն։

Ինչո՞ւ մերձեցման եւ իրարհասկացողութեան ողւով  
չէք արտայայտուիր։ Ինչո՞ւ կը խորացնէք մեր հոգեւոր  
զաւակները անջատող խրամը։

Ձեր նամակին մէջ կան սա տողերը։—

«Իրապէս ձեր ընթացքը մեղ վշտով համակած է,  
վասնդի կը խորհինք թէ Աթիկ Ա. քահանան կը մուրայ,  
բայց իր կոչումին, հայց եկեղեցւոյ եւ անոր նուիրա-  
պետութեան հաւատարմաբար ծառայելու ուխտը չի ու-  
նակոխեր»։

Ի՞նչ լսել կ'ուզէք, Հայ Գալֆաեաններ — Մինչեւ  
եկեղեցւոյ միանալը թոյլ տանք, որ հայց եկեղեցւոյ  
զաւակներէն խոչոր զանգուած մը զրկուի՞ եկեղեցիէ,  
պաշտամունքէ, հոգեւոր միիթարութենէ, Աւետարանի  
սիրոյ եւ խաղաղութեան ներշնչումէ եւ ճգննք, որ երթայ  
ու միանայ օտար ոեւէ յարանուանութեա՞ն։

Պատասխանատու էք դուք առաջի Աստուծոյ եւ մեր  
Վեհ։ Հայրապետին, որ կրօնի թշնամիններու եւ հայց  
եկեղեցիէն հեռացուածներու հետ միացած՝ կը հալածէք  
հայց եկեղեցւոյ հարազատ եւ հաւատացեալ զաւակներու  
խոչոր զանգուած մը։

Ստուդիւ ձեր ընթացքը դիս վշտով կը համակէ,  
վասնդի կը խորհէի, թէ Գալֆաեան Ծ. վարդապետներ  
կը մուրան, բայց իրենց կոչումին, Հայց եկեղեցւոյ եւ  
անոր նուիրապետութեան հաւատարմաբար ծառայելու  
ուխտերնին չեն ոտնակոխեր։

Ես կոչմանն վրայ կանգնած եկեղեցական եմ։ Իմ  
քարողները սիրոյ եւ խաղաղութեան չուրջ կը դառնան,  
եւ պատրաստ եմ ծառայելու Հայց եկեղեցւոյ եւ անոր  
հարազատ զաւակաց անխտիր։

Նոյնը պարտիք եւ դուք ընել։

Աղօքակից

Աթիկ Ա. ՔՀՆՅ. ԾՈՑԻԿԵԱՆ

Մայիս 12, Տիբրոյք, Միջ.

## ԻՄ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՖԻԼԱՏԵԼՖԻՌ «ՊԱՅՔԱՐ»Ի

«ՀԵՏԱՔՐՔԻՐ» ԹՂԹԱԿՑԻՒՆ

Պարոն «Հետաքրքիր»,

// Զարմանքով կարդացի «Պայքար»ի մայիս 30, յունիս 1  
եւ 2 թիւելուն մէջ, Ն. Ֆիլատելֆիոյ Հայց. Առաք. Ս.  
Գր. Լուս. Եկեղեցւոյ դատը վերնադրով ձեր թղթակցու-  
թիւնները։

Իրապէս չէի սպասեր հայէ մը այդքան ինկածութիւն։  
Ճշմարտութեան բոլորովին անհամապատասխան եւ ան-  
ձիւդ թղթակցութիւններ գրելով հանդերձ, անարգական  
խօսքեր ալլընել ու ածականներ տալ հոգիւի մը, որ իր  
անցեալովն ու ներկայովը ծանօթ է Ֆիլատելֆիահայ  
դաղութի, ինչպէս նաեւ Փրանսահայ դաղութի մեծա-  
մասնութեան։ Փաստերը շատ են այս մասին։

Ասկէ առաջ ալ զանաղան անուններու տակ թագնուած  
նոյնանման թղթակցութիւններ շատ երեւան «Պայքար»ի  
մէջ, ինչպէս ներկայիս կը շարունակուի բայց եւ այնպէս  
ոչ մէկուն պատասխանեցի, միտքս բերելով Քրիստոսի  
արտասանած խօսքերը՝ «Տէ՛ր, քող դոցա, զի ոչ գիտեն  
զինչ գործեն»։ Այժմ ալ այս է իմ պատասխանս ձեզ եւ  
ձեզ նմաններուն։ իսկ ձեր անձիս հանդէպ ըրած անար-  
դական խօսքերէն ու տուած ածականներէն, եթէ ամշնալ  
դիտէք՝ դուք ամչցէք։ Նման գրութիւններով դուք ձեզ  
կը վարկաբեկէք եւ ոչ թէ զիս։

Վերջին ինը ամիսներու ընթացքին ձեր եւ ձեր համա-  
կերներու կողմէ, ինձ ըրածներնիդ եթէ երբեք մանրա-  
մասնօրէն գրեմ, վստահ եմ թէ՝ ոեւէ պարկեշտ, գիտա-  
կից ու անաչառ հայ, ձեր ըրածներէն պիտի պիտի, այն-  
պէս որ որեւէ հայու վայել չէ այդպիսի ընթացք ունենալ։

Աղօթարար՝  
ՊԱՄԿ ՔՀՆՅ. ԾՈՑԻԿԵԱՆ

Ֆիլատելֆիա

\* \* \*

Դժբախտաբար էջմիածնի Գերագոյն Հոգեւոր Խոր-  
հուրդը չկրցաւ ըմբռնել ճշգրիս կացութիւնը, ինչպէս  
ցոյց կուտայ հետեւեալ պաշտօնադիրը .—

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՎԵՀԱՓԱՌ ԿԱԹՈՂԻԿՈՍ  
ԵՒ ԾԱՅՐԱԳՈՅՑՆ ՊԱՏԻՒՄԱՐՔԻ

Նախագահութեամբ  
ԳԵՐԱԳՈՅՑՆ ՀՈԳԵԽՈՐ ԽՈՐՀՈՒՐԴ

Թիւ 1390, 24 նոյեմբեր, 1933 ամի  
Ս. ԷջՄԻԱԾԻՆ

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ  
ԳԵՐ. Տ. ՂԵՒՈՆԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻՆ

Ի հետեւամն Ձեր տարւոյս օգլոսում 28-ի եւ սեպ-  
տեմբերի, 22-ի գրութեանց, որոնք վերաբերում են Շի-  
քակոյի Արուեստահանդէսում եռագոյն գրօշակի պարզ-  
ման պարագաներին եւ սեպտեմբերի 23-ին գումարուած  
Երեսփոխանական ժողովների օրինականութեան խնդրին,  
Գերագոյն Հոգեւոր Խորհուրդը նկատի առնելով վերո-  
յիշեալ հարցերի նկատմամբ ստացուած գրութիւնները եւ  
հեռագիրները եւ երկու կողմերի մամուլի լուսաբանու-  
թիւնները, յայտնում է Ձեզ Ա. — Որ Ձեր բոնած ընթացքը  
ընդհանրապէս համարում է ուղիղ եւ օգտակար; Բ. — Նիւ  
եռքի 27-րդ փողոցի եկեղեցու ներքնասրահում փոքրա-  
մասնութեան գումարած ժողովը ճանաչում է ապօրինի եւ  
Առաջնորդի նկատմամբ նրա հանած պաշտօնանկութեան  
որոշումը հակասահմանադրական (Սահմ. 2-րդ յօդ. Զ.  
եւ Ժ. կէտեր) եւ հակաօրինական: Գ. — Այլ եւ ի նկատ-  
ունենալով Մարտինիկ օմելում Երեսփոխանական ժողովի  
քանի մը թերացումները, առաջարկում է Ձեզ Ձեր հայե-  
ցողութեամբ պատեհ ժամանակին Ձեր նախագահու-  
թեամբ նոյն օրակարգով Երեսփոխանական նոր ժողով  
գումարել եւ ըստ ամենայնի ջանալ Երեսփոխանական ժո-  
ղովի միութիւնը պահպանել, պառակտուած համայնք-  
ներն ի մի ձուլելով, թեմի միաձոյլ ամբողջութիւնը  
պահպանել:

Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի վերոյիշեալ որոշում-

ների հիմնաւորումը կը դանէք տարւոյս հոկտեմբերի 25-ի  
կե արձանագրութեան մէջ, որի վաւերացեալ պատճէնը  
ներփակուած է գրութեանս հետ:

Անդամ Գերագոյն Հոգեւոր Խորհրդի՝

ԳԱՐԵԳԻՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ

Քարտուղար՝ Կ. ՔՈՉԱՐԵԱՆ

\* \* \*

Հետեւեալը քարգմանութիւնն է այն հեռագրին, գոր  
Ազգ. Կեդր. Վարչութիւնը դրկած է Ամենայն Հայոց Վեհ.  
Հայրապետին:

Ն. Ս. Օծութիւն

Տ. Տ. Խորին Ա. Կաթողիկոս եւ Ծայրագոյն

Պատրիարք Ամենայն Հայոց, էջմիածին

Հայաստան (Ս. Տ. Տ. Բ.)

Մամուլի մէջ կարդացինք Ձեր Վեհափառութեան  
նոյ. 12 թ. կոնդակը եւ Գեր. Հոգեւոր Խորհուրդի նոյ.,  
24 թ. պաշտօնագիրը: Գեր. Հոգեւոր Խորհուրդը իր որո-  
շումը տուած է մեր տեղեկագիրն ստանալէ առաջ: Մենք  
կը պնդենք սեպտ 2, 3 եւ 4-ին Մայր Եկեղեցւոյ սրահին  
մէջ գումարուած Երեսի. Ժողովի մեծամասնութեան եւ  
օրինականութեան վրայ: Նոր Կեդր. Վարչութիւն ըն-  
տրուած չէ. մերինը շարունակութիւնն է հին Կեդր. Վար-  
չութեան: Եկեղեցւոյ պառակտումէն յետոյ, դադութը կը  
դիմէ դէպի կատարեալ քայլքայում: Կ'աղերսէնք նշանա-  
կել ներկայացուցիչ (լիազօր) խնդիրները քննելու եւ ար-  
մատական կարգադրութիւններ ընելու համար: Կեդր.  
Վարչութիւնս կը մնայ իր պարտականութեան դլուխ՝  
հիմնուած սահմանադրական օրինաց վրայ, մտահոգուած  
գաղութի եւ Եկեղեցւոյ շահերով:

ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԻ (ԿԵԴՐ. ՎԱՐՉՈՒԹԻՒՆ)

Ա. Ատենապետ՝ ՆՇԱՆ ՔՀՆՅ. ՓԱՓԱԶԵԱՆ

Բ. Ատենապետ՝ ՏՈՒԹ. Ս. Յ. ԱԲԳԱՐԵԱՆ

Նիւ Եռք, 1 փետրուար, 1934

\* \* \*

Նիւ Եորք, մայիս 23, 1934

Նորին Ս. Օծութիւն

Տ. Տ. Խորէն Ա. Մըրազնագոյն Կաթողիկոս  
եւ Ծայրագոյն Պատրիարք Ամենայն Հայոց,  
ի Ս. էջմիածին,

### ՀԱՅԱՍՏԱՆ

Վեհափառ Տէր,

Ստացած ենք Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի թ.  
59 եւ յունուար 18, 1934 թուակիր պաշտօնագիրը, որով  
կը հրամայուի մեղ առանց այլեւայլի ենթարկուիլ Զերդ  
Վեհափառութեան կողմէ Տեղապահ կարգուած Տ. Մամբ-  
րէ Ծ. Վ. Գալֆայեանին եւ անոր նախագահութեամբ  
գործող ժամանակաւոր կեդր. Վարչութեան կարգադրու-  
թիւններուն:

Այդ գրութեան մէջ կ'ըսուի թէ Գերագոյն Հոգեւոր  
Խորհուրդը այս կամ այն կերպով լինակատար տեղեկու-  
թիւններ ստացած է Ամերիկահայ թեմին մէջ պատահած  
տիսուր անցուղարձերէն:

Լաւ է որ ըսուած է թէ տեղեկութիւններ ստացուած  
են: Ուրեմն կրնանք վստահաբար ըսել թէ Գերագոյն  
Հոգեւոր Խորհուրդը նոյնպէս ստացած է մեր կողմէ  
դրկուած նամակներն ու տեղեկութիւնները: Կը թոյլա-  
տըրուի՞ մեղ խոնարհաբար հարցնել թէ ինչո՞ւ համար չէ  
պատասխանած անոնց: Արդեօք մենք էջմիածնի համար  
խորթ զաւակնե՞ր էինք եւ կամ այն աստիճանի արհամար-  
հելի, որ աննկատ թողուցան մեր դիմումները:

Գերագոյն Հոգեւոր Խորհուրդը մեղ կը հրամայէ ա-  
ռանց այլեւայլի, ստրուկներու նման, ենթարկուիլ  
Մամբրէ Վրդ.ին եւ անոր նախագահութեան ներքեւ գոր-  
ծող ապօրէն կեդր. Վարչութեան: Խղճի եւ արդարու-  
թեան ո՞ր օրէնքով, Գերագոյն Հոգեւոր Խորհուրդը, ա-  
ռանց լսելու մեր օրինական դիտողութիւններն ու բողո-  
քը, կը հրամայէ մեղ ենթարկուիլ վարչութեան մը, որ  
օրինական ոչ մէկ հիմք եւ գոյութեան ոչ մէկ իրաւունք  
ունի:

Վեհափառ Տէր, մենք որպէս օրինապահ եւ մեր կո-  
չումին հաւատարիմ Հոգեւորականներ, մեր գաղութի

աղդային կեանքը յուզող դէպքերու մասին մեր համեստ  
տեսակէտները Զեր Վեհափառութեան ներկայացնելով,  
անարժանաբար խնդրած էինք Զեղմէ քննութիւն կատա-  
րել, հաստատել իրողութիւնները եւ ըստ այսմ Զեր  
բարձր տիրինութեամբ ընել կարգադրութիւններ, որ-  
պէսզի օր առաջ խաղաղութեան յանդէր այս գաղութի  
խոռվեալ կեանքը: Իսկ այժմ մեղ կը հրահանգուի են-  
թարկուիլ օրէնքը անարդողներուն:

Սեպետեմբերի Երեսփոխանական ժողովին մէջ մեր  
բոնած ընթացքը հակօրինական ոչինչ կը պարունակէ իր  
մէջ: Մենք յիշեալ ժողովին մասնակցեցանք հանգուցեալ  
Առաջնորդ Տ. Ղեւոնդ Արքեպոստի պաշտօնական հրաէ-  
րով: Ժողովին նախագահեց, դարձեալ Առաջնորդ Զօր  
հրահանգով, Տ. Ցովսէփի եպս: Հետեւեալ օրը, սակայն,  
հանգուցեալ առաջնորդը, իրեն յատուկ պատճառներով,  
երկուքի բաժնեց ժողովը, անակնկալի մը առջեւ զնելով  
մեղ ամէնքս: Մենք եւ պատգամաւորներու մեծամասնու-  
թիւնը, ինչպէս նաեւ Երեսփոխական ժողովի Դիւանը իր նախա-  
գահով եւ Ազգային Կեդրոնական Վարչութեան ինն ան-  
դամներէն հինգը, մնացինք նոյն ժողովարահին մէջ:

Իսկ ինչ կը վերաբերի Մարթինիք պանդոկին պարա-  
սրահին մէջ, «Երեսփոխանական ժողով»ի անուան ներ-  
քեւ խաղացուած կատակերգութեան, աւելորդ կը համա-  
րենք բացատրել այստեղ, քանի որ յիշեալ հաւաքոյթի  
հակօրինական կազմի եւ տուած ապօրէն որոշումներու  
մասին ասկէ առաջ մէկէ աւելի առիթներով տեղեկագլոր-  
ուած է Զերդ Վեհափառութեան: Ցոյժ ցաւալի է, սա-  
կայն, տեսնել որ Գերագոյն Հոգեւոր Խորհուրդը, փոխա-  
նակ մեր Սահմանադրական օրէնքները պաշտպանելու եւ  
փոխանակ մեր գաղութը պառակտող անհամաձայնու-  
թիւնները բառնալու, կը հրահանգէ մեղ ենթարկուիլ  
օրէնքն ու արդարութիւնը ոտնահարող, եկեղեցին եւ ազ-  
գը բաժանող պաշտօնէութեանց, որպիսին են Տ. Մամբրէ  
վրդ. Գալֆայեան եւ իր հովանաւորած «Կեդրոնական  
Վարչութիւնը»:

Ապօրինի Տեղապահի մը եւ հակասահմանադրական  
վարչութեան մը ենթարկուելու մասին մեղ տրուած հրա-

հանդը, թոյլ տուէք մեղ ըսել, հիմնուած չէ արդարութեան վրայ: Բոլորովին անտեսել մէկ կողմի իրաւացի բոլոգները գործուած ապօրինութեանց դէմ, արհամարտ չել ժողովուրդի մէկ ստուար մասին իրաւունքները եւ միւս կողմէն, ակնբախ կողմնակալութեամբ պաշտպան կանգնիլ անիրաւներու, խղճի եւ արդարութեան գործ չէ: Ի տես այս աղաղակող անարդարութեան, չենք կրնար մեր ցաւը չյայտնել ջեղ, Վեհափառ Տէր:

Ներկայիս Ամերիկահայ գաղութի աղջային-եկեղեցական կեանքը կը գտնուի աննախընթաց քայքայման մը նախօրեակին: Պառակտումը, որ ծնունդ առաւ հանդուցեալ Տ. Ղեւոնդ Արքեպոսի անվարչագէտ եւ անշրջահայեաց քաղաքականութեան շնորհիւ, այժմ այս գաղութը կը տանի դէպի կործանում: Իսկ Գերադոյն Հովեւոր Խորհուրդի մեղ ուղարկած հրահանդը, նշանախեց մը անդամ չի կրնար փոխել ստեղծուած այս յուսահատական դրութենէն: Ընդհակառակն ան գէնք մը դառնալով Գալֆայեան վրդի նման պառակտիչի մը ձեռքին մէջ, պիտի ծառայէ աստիճան մը եւս խորացնելու այն խրամատը, որուն ստեղծումին մէջ նոյնքան պատասխանատու են Գալֆայեան վրդ: ու իր հովանաւորած Վարչութիւնը, որքան էր՝ հանդուցեալ Առաջնորդը:

Վեհափառ Տէր, մենք որպէս մեր պաշտօնին եւ կոչուածին լրիւ գիտակցութիւնը ունեցող եկեղեցականներ, ինչպէս ասկէ առաջ պահած ենք, այժմ եւս պատրաստ եւ փափակող ենք բարձր պահելու եկեղեցւոյ վեհութիւնը: Նոյնպէս, որեւիցէ ատենէ աւելի յօժար ենք ենթարկուելու Հայ Եկեղեցւոյ Հովեւոր Պետին հրամագնուներուն: Սակայն, տարրական արդարութիւնը կը պահանջէր որ Ջերդ Վեհափառութիւնը բարեհաճէր իր Հայրական արդարադատութեամբ մօտենալ դէպքերուն եւ անոնց ստեղծած կացութեան: Մենք, Ջեր Վեհափառութեան հովեւոր զաւակները, կ'ակնկալենք որ երկու չափ եւ երկու կշիռ չգործածուի Ջեր զաւակներուն դործերը քննելու եւ անոնց վերաբերմամբ կարդադրութիւններ տնօրինելու ատեն: Ջեր բարձր արդարադատութեան միայն պէտք ունինք մենք եկեղեցականներս եւ բոլոր ժո-

ղովուրդը: Ջեր Հայրական անաշառութեան պէտք ունի նաեւ եկեղեցին: Ու մենք մեր յոյսը դեռ չենք կտրած մեր Վեհափառ Հայրապետէն:

Որդիական ամենախոնարհ ակնածանօք մատչիմք ի համբոյր Աջոյն Ջեր Ս. Օծութեան,

Ջեր խոնարհ որդիք, Ղեհոնդ ՎՐԴ. ՄԱՐԴՈՒԿՅԵԱՆ

ՆՇԱՆ Ա. ՔՃՆՅ. ՓԱ.ՓԱ.ԶԵԱՆ

ՄԵՍՐՈՊ ՔՃՆՅ. Տէր ՅՈՎՀԱՆՆԵՍԵԱՆ

ՊԱՍԹՔՈՍ ՔՃՆՅ. ՄԱՆԻԿԵԱՆ

ՅՈՒՄԻԿ ՔՃՆՅ. ՆԱԽՆԻՔԵԱՆ

ԱԹԻԿ ՔՃՆՅ. ՇՈՅԻԿԵԱՆ

ԵՂԻՉՔ ՔՃՆՅ. ԴԱՍՊԱՐԵԱՆ

ՊԵՏՐՈՍ ՔՃՆՅ. ՄԱՄԲՐԵԱՆ

ՄՈՎՍԵՍ ՔՃՆՅ. Տէր ՍՏԵՓԱՆԵԱՆ

Ե.

## ԴՈՒՐԵԱՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ ՊԱՏԱՐԱԳԻ ԺԱՄԱՆԱԿ

Նիւ Եորք Թայմզ-ի գեկտ. 25-ի թուին մէջ կարդացինք, որ կիրակի օր, գեկտ. 24, նիւ Եորքի Ս. Խաչ եկեղեցւոյ մէջ — 578 W. 187 փողոց — պատարագելու ժամանակ, 200 ժողովականներու աչքին առջեւ, սպաննուած է Ղեւոնդ Արք Դուրեան:

Սպանութեան պարագաներու մասին հետեւեալ մանրամասնութիւնները կուտար նոյն թերթը:

Արքեպիսկոպոս Դուրեան եւ ուրիշներ, որոնք պիտի մասնակցէին պատարագի արարողութեան, հագուած էին իրենց եկեղեցւոյ յատուկ շքեղ զգեստներով, եւ հանդիսաւոր թափորը ճիշդ սկսելու էր, երբ սպաննիչները գործի սկսան:

Սպանութիւնը այնքան արագ տեղի ունեցաւ, որ դադանի ոստիկանները յետոյ չէին կրնար վկաներ գըստ-

նել; Արդինք տեսած ըլլային սպանութեան գործողութիւնը:

Արքեպիսկոպոսին վրայ յարձակողները, նոյն ատեն, խառնուած էին ժողովականներու հետ: Երկու կասկածելի անձեր բռնուեցան ժողովականներուն կողմէ եւ ծեծուեցան, ու յետոյ ձերբակալուեցան:

Ձերբակալալներն են Մաթոս Լէյլէկեան 39 տարեկան, եւ Նշան Սարգիսեան 38 տարեկան, երկուքն ալ նիւեորգարնակ:

Ոճիրի գործիքներէն մին՝ մսագործի դանակ մը՝ գտնուեցաւ խորանին մօտ: Կոթը թղթով պատուած էր, հաւանաբար մատներու հետքերը կորսնցնելու համար:

\* \* \*

Ահա սեւ, շշմեցուցիչ, սրտաճմլիկ գոյժը, որ ամբողջ ամերիկահայ գաղութը սարսեց: Արցունքի հեղեղներ հոսեցան այսերէն եւ ամէն ոք դատապարտեց ու նզովեց ոճիրը եւ ոճրագործը:

Այս ոճիրը իր պարագաներով առեղծուած մըն է, հանգոյց մը, որ դեռ իրապէս չէ քակուած, չէ լուծուած:

Եղած դատավարութիւնը եւ ձեռք բերուած վճիռը եթէ դատական օրէնքներու համաձայն է, շատերու համար դեռ գերագոյն արդարութեան — խղնին — վճիռը չէ:

\* \* \*

ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎ 1934, ՀՈԿՏ. 6,

Ս. ԼՈՒՍԱԻՐԻԶ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻՆ

Այս տարի ըստ օրինի գումարուեցաւ Ամերիկահայոց Երեսփոխանական ժողովը:

Իրապէս գնահատանքի արժանի առաջին պարագան այն եղաւ, որ ժողովի հանդիսաւոր բացումէն ետք, յուալնկայս եւ յուզիչ լուութեան մէջ արտասանուեցաւ հոգոցը ի հանդիսաւ եղերական մահուամբ վախճանեալ հոգելոյց Տ. Ղեւոնդ Արքպիսկ. Դուրեանի, վիճակիս նախկին Առաջնորդին:

Նաեւ որոշուեցաւ պաշտօնապէս յայտնել ժողովին

լրիւ համակրութիւնը Տ. Տիրայր Արք. Յովհաննէսեանի հիւանդութեան առթիւ, անոր մաղթելով շուտափոյթ ապաքինում:

Գնահատանքի արժանի երկրորդ պարագան եղաւ կիդրոնական վարչութեան տրուած վստահութեան քըւէն, գնահատանքի գոհունակ ծափերով:

Նոյնպէս ուշագրաւ էր գնահատանքի այն միաձայն որոշումը, որ վկայեց արժանիքները Տ. Ղեւոնդ վրդ. Մարգուկէսեանի, անոր տալով եպիսկոպոսական վկայական:

Նմանապէս ժողովը գնահատելով Տ. Նշան Ա. քհնյ. Փափաղեանի արի կեցուածքը եւ նուիրումը, արժանի տեսաւ որ ան կրէ լանջախաչ:

Ժողովը գնահատեց նաեւ ֆիլատելֆիոյ արժանսւոր Հովիւ Տէր Պսակ քհնյ. Սարգիսեանը իր թեմի տխուր անցքերուն առթիւ արի կեցուածքին եւ ամէն զոհութեանց յօժարակամ ըլլալուն համար:

Ժողովը ուղղեց գնահատական խօսքեր այն քահանաներուն, որոնք իրենց կոչման հաւատարիմ՝ կը տանին լրիւ ու լոին ամէն տառապանք՝ եկեղեցւոյն եւ ազգին սիրոյն: Այս բոլորը պաշտօնապէս արձանագրուեցաւ ժողովի մատեաններուն մէջ:

Ժողովը շարունակեց իր աշխատանքները եւ տուաւ հետակայ որոշումները:

Ամերիկահայոց Ազգ. Սահմանադրութեան փոփոխում:

«Յօդուած 1. Ամերիկայի մէջ հաստատուած հայ եկեղեցիները կը ներկայացնեն հոգեւոր միութիւն մը, որու պաշտօնական տիտղոսն է՝ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՅ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՅԻ: Ան, իբրեւ անբաժան մասը Հայաստանեայց Ս. Եկեղեցւոյ, կ'ընդունի եւ կը յարդէ անոր սահմանած եկեղեցական օրէնքներն ու կանոնները հաւատքի, պաշտամունքի եւ դաւանութեան նկատմամբ, առ այս յարգելով Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի հեղինակութիւնը»:

Յօդուած երկրորդը, որ հետեւեալն է անցաւ միաձայնութեամբ.

«Եկեղեցին իր վարչական, կարգապահական եւ տընտեսական գործերը կը վարէ Ազգային Երեսփ. Ժողովին կողմէ հաստատուած ներկայ սահմանադրութեան (բարեփոխուած) համաձայն» :

Միաձայնութեամբ՝

«Յօդուած 3. ներկայ սահմանադրութեան յօդուածներուն փոփոխումը, յաւելումը կամ յապաւումը կը պատկանի Ազգ. Երեսփ. Ժողովին» :

Այսպէս յաջորդաբար անցան մեծամասնութեամբ կամ միաձայնութեամբ յօդուածներ 11, 12, 13, 14 եւ 15:

Թեր եւ դէմ կարծիքներու արտայայտութիւններէ ետք միաձայնութեամբ կամ մեծամասնութեամբ անցան 16, 17, 18, 20, 21 (Դ. Զ. Ժ. 1, 2, ԺԱ), 23, 24, 26 (հատուած 6 եւ 7) յօդուածները:

Երեսփ. Ժողովը որոշեց նորընտիր վարչութեան յանձնել սահմանադրութեան միւս յօդուածներուն բարեփոխումն ու վերախմբադրութիւնը, հիմ ունենալով արդէն վերաքննուած եւ անցած յօդուածները, նաև տարեկան \$2.00 եկեղեցոյ տուրքը իւրաքանչիւր անդամի համար:

Կրթական հարցի մասին թեր ու դէմ արտայայտութիւններէ ետք որոշուեցաւ 2500 տոլար յատկացնել կը թական ֆընտին:

Որոշուեցաւ Ուսումնական Խորհուրդի կազմութիւնը յանձնել կեդրոնական Վարչութեան:

Որոշուեցաւ կազմուելիք Ուսումնականին յանձնել քէմփերու կազմակերպութեան գործադրութիւնը:

Մինչեւ Նոր Տարի հրաւիրել ուսուցչական համագումար, որուն պիտի ենթարկուի Ուսումնական Խորհուրդին կողմէ պատրաստուելիք կրթական ծրադիրը:

### ԶՆԱԽՍԵՍՈՒԻՍԾ ՀԱՐՑԵՐ

Երեսփոխաններ Տիարք Մ. Վերածին, Մ. Թաշճեան և Կարօ Մութափեան Ժողովին ներկայացուցին նիւթական նոր հասոյթներ ապահովող ծրադիր մը. վիճաբանութիւններէ ետք, Ժողովը բացարձակ մեծամասնութեամբ, սկզբունքով համաձայն դժուեցաւ եղած առա-

ջարկութեան եւ անոր գործադրութիւնն ու կարելիութիւններու քննութիւնը յանձնեց նորընտիր կ. Վարչութեան նկատառութեան:

### ԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԵՐԵՍՓՈԽԱՆՆԵՐՈՒ ԱՆՈՒՆԵՐԸ

Նիւ Եորքի Մայր Եկեղեկի — Տ. Նշան Ա. քհնյ. Փափաղեան, Տոքթ. Մ. Յ. Արդարեան, Տոքթ. Մ. Գարակէողեան, Սեղրակ Աւտոյեան, Խոսրով Պապայեան, Բենիամին Պժեան:

Պինկիմբըն, Ն. Ե. — Նշան Փոռիկեան:

Պոսրըն, Մէս. — Տ. Մեսրոպ քհնյ. Տէր Յովհաննէսեան, Սարդիս Զթճեան, Մ. Վերածին, Լեւոն Թիւֆէնքճեան, Կարօ Մութափեան, Յարութիւն Թաշճեան, Գալուստ Մարտիկեան:

Պրինփորք, Քընն. — Յակոբ Սինանեան:

Պրուքիմի, Ն. Ե. — Տ. Մատթէոս քհնյ. Մանիկեան: Շիմակոյի Շրջան. — Տ. Մովսէս քհնյ. Տէր Ստեփանեան, Մարտիրոս Զօրեան:

Ֆրէնքիմ-Վունափէք. — Գիսակ Գաղանճեան:

Տիքրոյիք-Հայլըն Փարք. — Տ. Փաշալեան:

Տելըրէյ. — Արշաւիր Շիրակեան եւ Վարդգէս Միտինեան:

Լօրէնս, Մէս. — Խաչատուր Գարապաշեան, Միսաք Թագւորեան:

Հարքֆըրտ, Քընն. — Վարդգէս Ահարոնեան:

Մեսինա, Ն. Ե. — Մ. Մանտալ:

Նիւ Պրիքըն, Քընն. — Մանուկ Գրիգորեան:

Ուէսր Ֆիլատելիքիա. — Յարութիւն Սահաթճեան:

Նորքի Ֆիլատելիքիա, Փա. — Տ. Պատկ քհնյ. Սարգիսեան, Եղիշէ Մելիքեան, Գ. Միրանչան, Ն. Կ. Շամիկեան:

Փրովիտէնս, Ռ. Ա. — Տ. Ղեւոնդ Վրդ. Մարդուկէսեան, Պօղոս Այլաղեան, Ահարոն Աղցանեան, Կարապետ Մահակեան, Պօղոս Մելիքեան, Համբարձում Յակոբեան, Տոքթ. Ասատուր Յակոբեան, Գարեգին Տօնապետեան:

Ռիշմընտ, Վա. — Մկրտչ Թֆէնքճեան:

Մ. Միլուտիքի, Ուիսք. — Խակէնտէր Աստիկեան:

Ինտիլն Օքզըրտ, Մէս.— Եփրեմ Սէթեան:  
 Սիրաքիւզ, Ն. Ե.— Մինաս Աբիկեան:  
 Թրոյ-Ռուբլիիք, Ն. Ե.— Տ. Կ. Զատիկեան, Եղիշէ  
 Քհն. Գասպարեան, Գաբրիէլ Պալոյեան:  
 Նիակարա Ֆօլս, Ն. Ե.— Մմբատ Վարդապետեան:  
 Ռուբ-բառն, Մէս.— Ս. Տէր Գուրգէնեան, Հայկ  
 Կիլիկեան:  
 Քնոշա, Ուխս.— Արտաշէս Սէմէրճեան:  
 Ռւստըր, Մէս.— Տ. Յուսիկ Քհն. Նախնիքեան, Սե-  
 րովմէ Պոյածեան, Գրիգոր Պարսամեան եւ Անտոն Մրապ-  
 եան:  
 Համիլթոն, Գանատա.— Լեւոն Պահլաւ:  
 Կոլթ, Գանատա.— Մարտիրոս Թաշճեան:  
 Սէնթ, Քէրինս, Գանատա.— Խոսրով Եաղուպեան:  
 Կուէլֆ, Գանատա.— Ղազարոս Աբիսողոմեան:  
 Փէրըրսըն, Ն. Ճ.— Խոսրով Փափաղեան:  
 Նիւ Հէյվըն, Քընն.— Յակոբ Մաղաքեան:  
 Հուայքինսվիլ, Մէս.— Գէորգ Թերճանեան, Եղ-  
 ուարդ Սահակեան, Յակոբ Խաչմանեան:  
 Ուխս Փուլմըն, Իլլ.— Զատիկ Մաթիկեան:  
 Սէնթ Լուիզ, Մօ.— Կարապետ Խանալէկեան:  
 Ռուբէկըն, Իլլ.— Վահան Պասմածեան, Խաչիկ Գան-  
 թարճեան:  
 Չըլսի, Մէս.— Հաճի Յակոբ Կոչտիկեան:  
 Միլֆըրտ, Մէս.— Յակոբ Պալեան:  
 Փութաֆէր, Ի. Ա.— Մմբատ Յարութիւնեան եւ Յո-  
 վակ Յակոբեան:  
 Ռուշինկըն, Տ. Ս.— Վահրամ Գավալճեան:  
 Թունաս, Գուպա.— Վահրամ Սեղբուտեան:  
 Հավանա, Գուպա.— Գեղամ Ջթճեան:  
 Ինտիանա Հարպըր, Ինտ.— Գեղամ Գեղակ:  
 Փոնթիաք, Միշ.— Մկրտիչ Նուրեան:  
 Սփրինկփիլտ, Մէս.— Նշան Զարխուտեան:

\* \* \*

ԱԶԳԱՑԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ  
 ՀԱՅՈՅ ԱՄԵՐԻԿԱՅԻ  
 221 East 27th St.  
 New York, N. Y.  
 Tel. Ashland 4-3778

ՀԱՎԻԻՆԵՐ

Տ. Նշան Ա. Քհն. Փափաղեան — Նիւ Եորք  
 Գեր. Տ. Ղետնէ Վրդ. Մարդուկէսեան — Փրովիտէնս  
 Տ. Մատթէոս Քհն. Մանիկեան — Նիւ Ճըրզի  
 Տ. Պատկ Քհն. Մարգիսեան — Ֆիլատելիա  
 Տ. Եղիշէ Քհն. Գասպարեան — Թրոյ  
 Տ. Յուսիկ Քհն. Նախնիքեան — Ռւստըր  
 Տ. Մեսրոպ Քհն. Տ. Յովհաննէսեան — Պոսթըն  
 Տ. Պետրոս Քհն. Մամբրէեան — Տիթրոյիթ  
 Տ. Մովսէս Քհն. Տ. Մտեփանեան — Շիքակո



## ԱՆՄԱՀՈՒԹԵԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ

Անմահութեան դաղափարը միշտ պիտի զբաղեցնէ մարդիկ: Նիւ Եորքի ականաւոր հոգեւորականներէն եպիսկոպոս Մէնինկ 1934-ի յունուար 15-ին պաշտպանելով իր հաւատքը յետ մահու կեանքի մասին՝ պատասխանեց Քոլըմպիս Համալսարանի տեսուչ Տոքթ. Հառուըրտ Լիի այն յայտարարութեան թէ անդենական կեանքի մասին մարդուն ունեցած հաւատքը մեծապէս տկարացուցած է գիտութեան յառաջդիմութիւնը:

Ընդունելով որ մարդուն անմահութիւնը չի կրնար ապացուցուիլ, Տոքթ. Մէնինկ յայտարարեց թէ ապացուցանելի չեն նաեւ այն բոլոր ենթադրութիւնները, որոնց վրայ. Հիմնուած է գիտութիւնը: Մարդուն հաւատքը՝ անմահութեան մասին՝ բնազդական է, ըստ ան, եւ նման բոլոր իր միւս խոր բնազդներուն, պէտք է իրազործուելու կարելիութիւն ունենայ: Առանց անմահութեան կարելի չէ այս աշխարհի մեր կեանքը բանաւոր եւ հասկնալի կերպով բացատրել:

Շեշտելով թէ՝ անմահութեան դաղափարը ամէն բանէ առաջ կախում ունի Աստուծոյ մասին դոյլութիւն ունեցող հաւատքէ մը, Եպ. Մէնինկ ըստաւ. «Մէնք պէտք է յիշենք նաեւ թէ Աստուծոյ եւ մարդուն հոգիին վերաբերեալ ամենէն խոր բաները յաճախ ծածկուած են այս աշխարհի իմաստուններուն եւ լրջախոհներուն աչքերէն ու կը յայտնուին միայն մանուկներու մէջ:

«Փաստարկութեամբ կեանքի եւ ոչ մէկ վերջնական իրողութիւնը կրնայ հաստատուիլ, սակայն, բոլոր ողջամիտ անձերը կ'ընդունէն զանոնք: Ամբողջ նիւթական գիտութիւնը վերջ ի վերջոյ կ'ապահուի ենթադրութեանց: Գիտութիւնը կը դործէ այս ենթադրութեանց վրայ ու կ'ընդունի զանոնք իրբեւ իրողութիւններ, որովհետեւ անոնք կը յարմարին այն բոլոր բաներուն մէջ, զորս մենք գիտենք տիեզերքի մասին:

«Իրողութիւնը նոյնն է նաեւ անմահութեան պարագային: Ան կը յարմարի այն բոլոր բաներուն, զորս գի-

տենք Աստուծոյ, աշխարհին եւ մեր մասին: Ան բանալին կուտայ մեր կեանքի ամբողջ փորձառութեան, ճիւղառումներուն, նկարագրի մարզանքին եւ զարգացման, մեր կեանքի տառապանքներուն, ուրախութեանց եւ ցաւերուն:

«Անմահութեան լոյսին ներքեւ մեր կեանքը իմաստ ու նպատակ կ'ունենայ: Առանց այդ հաւատքին՝ կը դառնայ անիմաստ ու անքացատրելի: Զկայ բաւարար, գոհացուցիչ ու բանաւոր կեանքի փիլիսոփայութիւն մը՝ եթէ մեր տեսակէտը սահմանաւորէնք այս աշխարհի մեր կարճաւել գոյութեամբ:

«Առանց անմահութեան յոյսին, չեշտեց Տոքթ. Մէնինկ, այս աշխարհի մէջ սիրոյ վրայ հաստատուած յարաբերութիւնները, խոճի ձայնը, մարդուն յոյսերը, բաղձանքներն ու փորձութիւնները կը դառնան անմեկնելի:

«Եթէ միայն այս կեանքն է տրուած մարդուն, ո՞վ կրնայ մեղադրել զայն, եթէ ան ըսէ. — «Բոլորովին անիմաստ է ան. եկէք ուտենք ու խմենք, որովհետեւ վաղը պիտի մեռնինք»: Բայց, մենք չենք կրնար հաւատալ այդպիսի դաւանանքի մը: Թէ մեր հոգին եւ թէ մեր միտքը կը մերժեն ընդունիլ զայն:

«Մէնք կը հաւատանք անմահութեան, որովհետեւ հաւատքը բնազդական է եւ բնական մարդուն հոգիին: Ան կը գտնուի բոլոր մարդոց եւ կանանց մէջ, թէեւ ոմանց մէջ ժամանակաւորապէս մթամած է: Միշտ եւ ամէն տեղ մարդիկ կը զգան այս հաւատքի յուզումը իրենց մէջ: Այս բնազդական բաղձանքը, որ Աստուծած դրած է մեր մէջ, չի կրնար առանց իմաստի ըլլալ: Նման մարդկային բոլոր այլ բնազդներու ան պէտք է որ իր պատշաճ իրականացումն ունենայ:

«Մէնք կը հաւատանք անմահութեան, որովհետեւ մինչ մարդիկ կը բարձրանան կեանքի աստիճանին վրայ, այս հաւատքը կը դառնայ աւելի զօրաւոր եւ յստակ անոնց մէջ: Քանի կը զարդանանք բարոյապէս եւ հոգեկանապէս, անքան անկարելի կը դառնայ մեղ համար թէ մասը պիտի վերջ մը գնէ մեղի»:

## ԿՈՄԻՏԱՍԱՎԱՐԴԱՊԵՏԻՆ ՏՈՒԱԾ ՏԱՍԸ ՊԱՏՈՒԻՐԱՆՆԵՐԸ ԵՐԳԻՉԻՆ

1. Երգելուց առաջ ամբողջ մարմինը մեռած (մարզանքը կը մեռացնէ մարմինը, բայց միտքը կը մնայ ուշիմ ու եռանդուն) պահել:

2. Զայնը հաղիւ լսելի շշուկով սկսիլ միջին Սիսէմոլ-էն. եւ երգել րըր մեղմ (piano-pianissimo), դեռ կեսաստիճաններով բարձրանալ եւ կամաց կամաց լայնացընել ձայնաշարը:

3. Զչղայնանալ երգելիս եւ խուսափիլ յուղմունքից:

4. Ամէն ջանք թափել ձայնը ներսը չպահելու, այլ որքան հնարաւոր է՝ դուրս արտաքերելու:

5. Զայնը առաջ մղել, ինչպէս մի նետ եւ այնքան հեռու, որքան շունչը թոյլ է տալիս:

6. Հաղիւ լսելի շշուկով զարդացնել կիսաստիճանները «ppp-piano-pianissimo» եւ կամաց կամաց ընդլայնել երաժշտական աստիճանները եւ միայն այն պարագայում երբ նախընթաց աստիճանը կատարեալ է ելնում: Քիչ քիչ ձայնին ոյժը աւելցնել, պահպանելով ամենայն հանդըստութիւն, առանց ոեւէ յուղմունքի:

7. Շատ աշխատանք (երգելու) կատարել շատ քիչ շունչ գործադրելով:

8. Զայնը պարզելիս այնպիսի բառեր պարել, որոնք մեծ գաղափարներ են պարունակում կամ պատկերազարդ են, կամ զօրաւոր իբրեւ զգացմունքի արտայայտութիւն. զոր օրինակ՝ գարուն, աշուն, ձմեռ, երկինք, արեւ, լուսին, ամպ: Երգել դոցա աստիճանաբար ձայնաշարով (par intervalles): Այդ զարգացնում է տարածութեան դաղափարը ու կը լայնացնէ եւ կը հեռաւորէ ձայնը:

9. Այս բոլոր աշխատանքից յետոյ փորձել աստիճանաբար ուժեղացնել եւ աստիճանաբար պակասացնել ձայնը (crescendo decrescendo) եւ ընդհատումներով ձայնը երգել (staccato):

10. Մի ձայնանիշ առնել իբրեւ հիմնաւոր (point d'appui) եւ շուտ անցնել մի ուրիշ ելեւէջի աւելի բարձր կամ աւելի ցածը, եւ շունչը մէջը լցնելով ուժեղացնել մէկ նոթայէն մինչեւ միւսը:

ԿՈՄԻՏԱՍԱՎԱՐԴԱՊԵՏԻՆ

### ԽՈՐՀՈՒՐԴԻ ՑԱՅՏԵՐ

Մենք միշտ պէտք է մէզմէ վարերուն նայինք նիւթական խնդիրներու մէջ, խոկվերերուն՝ բարոյական հարցերում, որ աղնուանանք ու երջանկանանք:

\* \* \*

Աշխարհի ունայնութիւնը կը ներշնչէ ինծի թէ միակ երջանկութիւնը կը կայանայ լայնամարած չափով բարեք գործելու, հեզ, բարի ու ողորմած լինելու մէջ: Մարդկակի խեղճ ու անկար են, ամէնն ալ կը տառապին ու կը միան ան կամ նա կերպով: Հարկ է անոնց հետ մօտէն շփուիլ, անոնց սիրտի փոթերը բանալով երեւան գալիք վէրքին ուղղակի դարման տանելու համար: Խոկ եթէ անոնք վարանում ցոյց տան, վախնալով իրենց ցաւերուն վերարծանծումէն, ստիպէ՛ եւ ահա՞ գոյց վէրքը առջեւու արիւնոտ՝ քեզմէ արմատական բուժումի ակնկալու: Եւ հետաքրքրութիւնը ու կարեկցութիւնդ ի՞նչ անծիր ուրախութիւն՝ սիրտի հիւանդին, ու վսեմագոյն եւ ազնիւ նուիրումդ՝ խոր գոհունակութիւն քեզի: Անոր մէջ է յափտենական ու ճշմարիտ խաղաղութիւնը եւ որ ուրիշ բանով չի լինիր, եթէ ոչ մարդերուն հանդէալ անխոտիր ու անսահման սիրով մը, սէր, որուն անսպառ գանձարանն ըլլալու է հրաշքներ գործելու կարող մեր սիրու:

\* \* \*

Գոյութիւնս երջանկութեան հիմնապատճառ մը կը նկատեմ, քանի որ անով պատեհութիւնը ունիմ անյագարար վայելելու անհուն ու չքնաղ քնութիւնը իր այլազան երեւոյթներուն մէջ: Արդարեւ, որքա՞ն արբեցուցիչ եւ կախարդական է անրիծ կապոյտը երկինքին, ակնագրաւդարան սաղարթին եւ երաժշտութիւնը տիեզերական հա-

մերգին, այլ մանաւանդ աստեղալից երկինքը ցայդին,  
ուր տիեզերքը համակ ինքնամատոյց, կը ցուցադրէ հեշ-  
տագին մարմինին անսահման պերճանքն ու գաղտնիք-  
ները:

\* \* \*

Ամենօրեայ զննութեանս առարկան եղած է մարդկա-  
յին սիրտը, հոն մթերուած գաղտնիքներու ու խորհուրդ-  
ներու այն կոյտը, որ երբեք լոյս աշխարհ եկած ըլլայ:  
Ամէն մարդ իր սիրտին սա կամ նա անկիւնը փակ պահած  
է ուրիշներէն, համաձայն իւրաքանչիւրին գոյնին, տրա-  
մադրութեան, համոզումներուն ու վստահելիութեան,  
յետոյ մասնաւոր խորշ մըն ալ իսպառ ծածկած է բոլո-  
րէն, նոյնիսկ ամենասերտ մտերիմներէն, որով մարդը  
ամբողջապէս պարզուած կամ քողազերծուած չէ բնաւ:  
Միշտ թաքնուած ու միշտ կեղծուած այդ սիրտի էջերը  
եթէ յանկարծ մերկացուէին, աշխարհի վրայ ի՞նչ այլա-  
տեսիլ ու նորափողիող կեանք մը պիտի պատկերանար եւ  
անծանօթ ու անմշակ գրականութիւն մը պիտի ծլէր:  
Խորագոյն մտածումները չարտայայտուածներն են:

\* \* \*

Շառ յուսախաբութիւններու չ'ենթարկուիր այն  
մարդը, որ կարող է իր բարեկամները դանազանել իր  
թշնամին երէն եւ անոնց յատկացնել իրենց արժանաւոր  
տեղը:

\* \* \*

Անարդ է այն, որ անարժանը կը յարդէ:

\* \* \*

Բարութիւն կայ որ անկարոզութիւնէ առաջ կուտայ,  
եւ քարութիւն, որ չարին գիտակցութիւնն ու կարողու-  
թիւնը ունենալով մէկտեղ դանոնք ոտնակուելէն կը հրա-  
ժարի. սա՛ է իրական ու յարդին:

Ա.ԲՆԱԿ

## ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ ԵՐԱԺՇՏՈՒԹԻՒՆԸ

Գրեց՝ ԱՆԱՀԻՏ ՏէՐ ՄԱՆՈՒԿԵԱՍՆ

Մանօթ իրողութիւն մըն է որ Հայաստանեայց Առա-  
քելական եկեղեցւոյ երաժշտութիւնը վսեմ, հոգեշունչ եւ  
միանդամայն ախորժալուր է: Այդ երաժշտութիւնն ամ-  
փոփուած է չարականներու, մեղեղիներու, տաղերու  
մէջ եւայլն ու առարկայ է ամենախորին հիացումի եւ  
զմայլանքի: Այս բոլորը վկայուած են նոյնիսկ օտարնե-  
րէ:

Ամենահասարամ եկեղեցասէրը՝ չպտ անդամի եկե-  
ղեցւոյ պաշտօնական լեզուին անհաղորդ, խոր գոհու-  
նակութիւն կը զգայ, երբ եկեղեցին մէջ, անկիւն մը  
քաշուած, մոոցած աշխարհային կեանքը, ցաւերը, կը  
նուիրէ իր միտքը, սիրտը, հոգին եւ անձը այն ջերմ՝ թէեւ  
իրեն համար անհասկնալի մթնոլորտին, որ կը տիրէ հա-  
յոց եկեղեցւոյն մէջ:

Դժուար չէ հասկնալ պատճառները:

Նախ՝ դարաւոր հայ եկեղեցին եւ իր երաժշտութիւ-  
նը մեզի համար սիրելի ու պաշտելի են եւ մեր էութիւնը  
արամադիր է միշտ յօժարութեամբ զգալ այս ազդեցու-  
թիւնը: Եւ այս տրամադրութիւնը արհեստական չէ եւ ոչ  
ալ ընդօրինակուած, քանի որ արեւելեան երաժշտու-  
թիւնն ունի չքնաղ ու հրաշալի ուրոյն յատկութիւններ:   
Հայ եկեղեցւոյ երաժշտութիւնը իրեւ անջատ եւ որոշ  
ճիւղ արեւելեան երաժշտութեան՝ ունի իր յատուկ ու ո-  
րոշ տեղը ամենուն համար եւ ամէն տեղ:

Երկրորդ՝ հայ երաժշտութիւնը հայ ժողովուրդի  
որդւոց որդի ժառանդը եղած է. այդ եղանակները մեզ  
առինքնած են մեր մանուկ հասակին մէջ իսկ եւ մեր սիր-  
տը ու հոգին թրծուած, շաղախուած է անոր տաքուկ ազ-  
դեցութեան տակ: Նաեւ մեր երաժշտութիւնը ազդային  
պահանման համար եղած է մեծ աղդակ մը եւ շրջապա-

տող պողպատէ օղակը, ինչպէս մեր լեզուն ու կրօնքը, մանաւանդ վերջին ցանուցիրութեան մէջ:

Երբորդ՝ Հայաստանեայց Եկեղեցւոյ դարաւոր հիմքը, հաւատքի ու պաշտաման սահմանաւորումները, ուրոնք եղած են միշտ նուիրական, պաշտելի եւ հոգեթով։ Լսողական գեղեցկութեան անէացման հետ, տեսողական գեղեցիկ ու նուրբ պատկերացումը, աղօտ մոմերով լուսաւորուած խորանը, եկեղեցական շքեղ ու նուրբ եւ պաճուճապատ զգեստներու, սպասներու տիրոյթը, թաղերու, ոսկեխաչերու փայլը, խունկի անոյշ բուրմունքը, աւելի եւս կը մարմնացնեն հիացմունքը, որոնք կը փոխազբն զգացումները, մտածումները դէպի հոգեկան խաղաղութիւն, դէպի երկինք:

Չորրորդ՝ գրաբարի տիրոյթը՝ իրեւ եկեղեցւոյ պաշտօնական լեզու, յափշտակող քնոյթ մը ունի հայ հաւատացեալին համար։ Շնորհալիին, Նարեկացիին ըստքանչելի ու հիացիկ քերթողականութիւնը սրբազան, հայուն կրօնի Աւետարանին յաջորդող մատեանն է եղած։

Ամերիկահայ, ինչպէս նաեւ սիիւռքի Հայց Առաք. Եկեղեցիներու մէջ կը գտնենք արձագանքը հին աշխարհի փառքին ու բարքերուն. ունինք ճոխ զարդեր, կը վառենք բիւրաւոր մոմեր եւ կը ծիւնք լիտրներով խունկ, սակայն հայ եկեղեցւոյ երաժշտութիւնը հաստատապէս հիմնաւորեալ ոչ մէկ ցուցմունք ունի։

Ութը ձայները, որոնց վրայ հիմնուած են շարականները, գանձերը, տաղերը, բաղդատելի են հին յունական ութը ձայներու հետ։ Շարականներու մեծ մասը մեզ հասած են բրաբիկ լազուլիտեան ուսմամբ, թէեւ շատերը ձայնագրուած հին հայկական ձայնանիշերով, որոնք հասկնալի են միայն ներկայի դպիրներու փոքրամասնութեան մը։

Ամերիկայի մէջ յաճախ հանդիպած ենք դպիրներու, որոնք տարիներով շապիկ հազած են եւ սպասաւորած եւ սակայն անոնք երբ երգեն ոեւէ շարական, կը տարբերին իրամէ. միակ ուրախալի եւ գովելի կէտը Եկմալեանի եւ

Գալֆայեանի Ա. Պատարագի ձայնագրեալ հրատարակութիւններն են, որ ունինք, եւ ուր՝ ի յայտ են պատարագչի, սարկաւագի, դպիրներու բաժինները, թէեւ եւրոպական ազգեցութիւնը նշարելի է ասոնց մէջ, բայց նոր սերունդը կը սիրէ զանոնք, կը հետաքրքրուի եւ կարող ալ է ճշգրիտ երգել։ Ուրեմն փաստը այն է թէ՝ եթէ շարականները, տաղերը եւայլն ձայնագրուին ըստփուքը, իր հետ մանաւանդ ամերիկահայը, կ'ունենայ այդ ազգային ու կրօնական սքանչելի եկեղեցական երաժշտութիւնը։

Նաեւ կենդանի փաստ է Կոմիտաս վարդապետի յաջողութիւնը։ Ամենուն սրտին ու հոգւոյն տիրացած են Կոմիտասի սօնաթները, սօլոները, գեղջկական հրաշալիքները։ Նոր աերունակն անդամ կը հիանայ անոնց, իր ձեռքն ունենալով Կոմիտասի տետրակները, զոր կրնայ կարդալ ուղիղ։

\* \* \*

Սփիւռքի նոր սերունդին համար մեւականութիւնը եկեղեցական երաժշտութեան՝ կախեալ է անոր դասականացումէն, ձայնագրեալ դրքի վերածումէն, շարականներէն եւայլն։ Եւ ասոր համար դժուարին է ներկայ պայմաններու տակ կջմիածնէն սպասել դիւրութիւն եւայլն, ինչպէս 1850 թուականներուն, երբ Թաղէոս Արքեպիսկոպոս Ս. կջմիածնէն ժամանած էր Սպահանն եւ հոն ուսուց խումբ մը եկեղեցականներու, ութը ձայներու վրայ հիմնը լաւած շարականներ եւայլն։ Եւ տարածուեցաւ մինչեւ Հնդկաստան հարազատ ու վաւերական շարականագիտութիւնը։ Մակայն վատահ ենք թէ, կան մեր մէջ ալ կջմիածնէն եկած եկեղեցականներ, որոնք ունին այդ հմտութիւնը։ Միայն կը մնայ ժբաշան աշխատանք, որպէսզի Ամերիկայի մէկ ծայրէն միւսը կարելի ըլլայ միաձեւ ու ճշգրիտ երգեցողութիւն մը եւ սքանչելի շարականներու վերակենդանացում մը։

## ԻՆՏԻԱՆ ՕՐՉԸՐՏԻ ԱԶԳԱՅԻՆ ՏՈՒՆԸ

Շատերուն համար իրապէս անակնկալ մըն էր ինտիան Օրչըրտի մէջ Աղքային Տան մը կառուցումը: Ամբ մը հայ աղքայիններ, որ քնակութիւն հաստատած են հոս, գրեթէ բոլորն ալ հասարակ գործաւորներ են, ուրոնց ճակտին խորշումներէն կը կարդացուին օրուան հացին համար հիւծող հալումաշը, որոնց այտերն ի վար ակօններ բացուած են ծանր աշխատանքի պաղ քրտինքներէն: Եւ այս աշխատաւորներն են, որ իրենց պարապոյ ժամերուն կանդնեցուցած են Աղքային Տունը:

Շատ մը տեղերու նման, Թրոյ-Վօթըրվիլիթի աղքայիններն ալ սրտի անխառն հրճուանքով եւ անզուսազ տենչանքով վարձած էին ափեշըլ պըս մը, տեսնելու համար կառուցուած Աղքային Տունը, ուր պապենական սուրբ ու կոյս հաւատքին պաշտամունքին աեղանը զետեղուած էր վառելու համար հաւատքին լոյս կանթեղը: Այս Աղքային Տան մէջ ցեղին մանուկները, հարազատ ու աղատ, իրենց սեփական լեզուն սորվելու համար պիտի ճանչան Ս. Սահակի ու Ս. Մաշթոցի հրաշակերտ այբ քեն գիմը: Այդ Տան մէջ ցեղին սիրտը պիտի աղնուանայ տոհմիկ առաքինութեանց դաստիարակութեամբ, հեռաւոր հայրենիքի սիրով ու կարօտով:

Աստղազարդ ու Եռադոյն դրօշներով հարսնացեալ պըս-ը վերջապէս մօտեցաւ ինտիան Օրչըրտի՝ երգերու հրճուալի ծայնակցութեամբ: Աղքային Տան շրջակայքը հազիւ հասած՝ հեռուէն կը տեսնուէին շարան շարան Եռագոյն դրօշները, հովին դէմ տարուրեր: Եւ ահա՛ Աղքադային Տունն ալ, ահա՛ տեղւոյն ցեղին փառքը:

Եւ այնուհետեւ պատշաճ ողջակուրումներէ եւ հիւրասիրութիւններէ ետք, առտըւնէ մինչեւ իրիկուն երգեր, պարեր, արտասանութիւններ, բանախօսութիւններ, առատ կերուխում սահեցուցին ժամերը անղղալի արագութեամբ եւ ցնծութեամբ:

Իրիկուն է: Արեւը իր ոսկի մազերը սկսաւ ժողվել եւ ամպերը պատմուճանուեցան վարդագոյն, հիանալի դգեստաւորումով: Ահա՛ նորէն դրօշագարդ պըս-ը, որ բաժնելով մեզ Աղքային Տունէն, սկսաւ թաւալիլ անիւնիուն հետ, վերադարձնելու համար մեզ թրոյ-Վօթըրվուիթ:

Երգերու, ծափահարութիւններու հաճոյալի ու առնիքնող զգայնութեանց յանձնուած՝ մինչ կը կտրէինք մեր ճամբան, կանդ առաւ պըս-ը եւ վայրկեանի մը մէջ ամէն ոք դուրս նետեց ինքղինք:

Պըսը կանդնած էր այն տեղի, ուր կը գտնուի կաթուկ եկեղեցւոյ պատկան Shrine of Our Lady ուխտատեղին, փակարներով առցուն, որոնց խոռոչներէն հեղիկ կը հոսին արտազօծ ու զուլալ առուակներ:

Չորս բոլորը գոյն գոյն ելեքտրական լոյսերով պըսպըզուն, որոնց ներքեւ խորհրդաւոր աղօտ լոյսերու ճիշդ մէջտեղը կանդնեցուած է Աստուածամօր արձանը բարկատարած: Տիրամօր աջին ու ճախին շարուած են պղոտիկ կանթեղիկներ գոյնոգոյն, որոնք կը լեցուին սրտարուխ նուէրներով: Աղքերակի մը քովնտի ախտաւորը եւ ուխտաւորը կ'ըմպէին հաւատքի ջուրը:

Հոն ցուցադրութեան են դրուած փրկուածներու նուէրները՝ արծաթ ու ոսկի, բժշկուածներու ցուպեր եւ այլ առարկաներ:

Բոլորս ծունկի էինք եկած, յառած էինք մեր աչքերը Տիրամօր: Բոլորիս գէմքին վրայ աղաշանքն ու պաղատանքը կը սարսւար: Մեր շրթներէն դուրս կը առղոսկէին սրտերու մէջ ուղիսող աղօտքի մրմունջը: Ամէն տեղ ծունկի եկանք ու բոլոր հաւատքով համբուրեցինք Աստուածամօր պատուանդանը եւ լոին մրմունջներով վերադանք մեր տեղերը դրաւելու: Ամէն ոք ինք իր մէջ ամփոփուած խոկում մըն էր կարծես: Ուրախ գուարթ երգերու չէնութիւնը անցած էր բոլորովին: Ամէնքս ալ այրած կերաններու նման էութեամբ կը միայինք հանդարս, խորհրդալի եւ լոին:

Եւ ահա՛, ըմբոստ խոյանքով մը կարծես, լոութիւնը

խզուեցաւ եւ ամենուն շրթները նորէն շարժեցան։ Բոլորս վշտաբորբ ձայնով սկսանք շարունակել՝  
Տէ՛ր ողորմեա, Տէ՛ր ողորմեա, Տէ՛ր ո-  
ղորմեա,  
Արի Աստուած հարցն մերոց, որ ապաւէնդ ես նեղելոց,  
Հաս յօգնութիւն ծառայից քոց, մերին անմեղ բանտար-  
կելոց։

Եւ բոլոր կ'արտասուէին։

### ԵՂԻՇՔ ՔՀՅ. ԳԱՍՊԱՐԵԱՆ

## ՀԱԻԱՏՔԸ

Հաւատքը մարդկային հոգեկան կառուցուածքին մէջ գետեղուած շոգեմեքենան է, հրեղէն բոցը, որով կը բարձրանայ կեանքի բարոյական չէնքը, կը մարմնաւորին, իրականութիւն կը դառնան դաղափարներ, մտածողութիւններ, կը կանգնին նիւթական վիթխարի բարձրութիւններ։

Ան կը հրահրէ մարդուն հոգին, կը պայծառացնէ միտքը, կը գօրացնէ բազուկը եւ քայլերը հաստատաբար կը մղէ դէպի առաջադրուած ուսէ նապատակ։

Կրօնա-բարոյական, ազգային, հասարակական, մարտական եւ այլ մարդերու մէջ նոյնն է իմաստն ու արժէքը հաւատքին։ Մարդուն հոգիին ուժին, հաւատքին համեմատ յայտնաբերուած են զանազան մեծարժէք երկեր եւ հերոսական հրաշալիքներ։

Ս. Մեսրոպ, Նարեկացի եւ Ներսէսներ, Նար-Պէյ եւ Խրիմեաններ իրենց հոգւոյն լսոր, անհունօրէն արմատացած հաւատքով ի յայտ բերին հիացման արժանի հոգեշունչ արժէքներ։ Քամառ Քաթիպաններ, Մաֆֆիններ, Քրիստափորներ, Ահարոննեան ու Վարանդեաններ իրենց մէջ կուտակուած կրակէ հաւատքով ամբողջ սերունդներ առաջնորդեցին դէպի ազատագրական սրբազն պայքար։ Հրայր ու Ժիրայրներ, Մուրատներ եւ Անդրանիկներ իրենց կուրծքին տակ քոցավառող անջնելի հաւատքով

անձնուիրաբար խոյացան գոհաբերումի սեղանին վրայ, թողելով համակ պաշտամունք։

Ի՞նչ էր Յիսուս Մեծ Վարդապետի առաքելութեան հիմնական աղբիւրը, եթէ ոչ «հաւատա՞ս», կ'ապրիս», եւ «հաւատք» քո կեցուցին զքեզ։

Աշխարհը դէպի առաջ մղող, բանակները յաղթանակէ յաղթանակ թեւածող ոյժը ի՞նչ է առանց հաւատքի ի՞նչ արժէք պիտի ներկայացնէին հանճարեղ մտքեր։

Ամենաբարձրէն մինչեւ ամենահամարակ գործ մը յայտնաբերուելու համար հաւատքի չի՞ կարօտիր։ Յոյտին հետ հաւատքին համազօր ընթանալէն է, որ կեանքը կենդանի կը դառնայ որովհետեւ ան է մարդը գործի մը-դող զսպանակը։ Առանց հաւատքի մարդը ինքնին զինաթափ եղած զինուոր մը, թշնամիին կեր պատրաստ որս մը, բռնակալի ոտքերուն առջեւ գետնամած անողնայար ստրուկ մըն է, որուն գոյութիւնն իսկ աւելորդ է ու վնասակար։

Քալելու, շարժելու ձգտումով գետնին վրայ քաշկը ըստուուղ մանկիկ մը աւելի արժէքաւոր է քան հաւատքէ պակաս կամազուրկ հսկայ մը։ Ինչպէս եւ գրելու նոր ծկսող դպրոցական մը բան մը արտադրելու իր ճիգին մէջ աւելի բարձր է քան քանքարաթաղ հանճար մը։

Ուղիղ ըմբռնուած գիտակից հաւատքը կեանքի շարժէ ոյժը, անոր հորիզոնին վրայ ցոլացող լուսատու փարուն է, որ ազգերը կ'առաջնորդէ դէպի բարձրը, ճշմարիտը, տեւականութիւնը։ իսկ ընդհակառակը, ծուռ ու սուցուած անդիտակից հաւատքը՝ դէպի փճացում եւ աւերում։

Հայ ցեղի դարերու դիմագրականութիւնը ամենէն ակնբախ ապացոյցն է իր գիտակից հաւատքին, որ անըսպառ է եւ որուն հոգեւին փարած, վստահաբար պիտի հսսնի իր իտէալի իրականացման փառաւոր յաղթանակին։

Փառք Հայ ցեղի անյեղլի հաւատքին։  
ՅՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՐԲԻՆԵԱՆ

Ինտիրն Օքչըրտ, Մէս։

## ՀԱՅԱՍՏԱՆ

### ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԲՆԱԿՉՈՒԹԻՒՆԸ

Ներկայ Հայաստանը մաս կը կազմէ Անդրկովկասի Խորհրդային Հանրապետութեան՝ դաշնակցային կապերով կապուած Վրաստանի եւ Աստրականի Խորհրդային Հանրապետութեանց հետ, Անդրկովկաս ալ իր կարգին մաս կազմելով Խորհրդային Միութեան, իրուեւ մէկը զայն բաղկացնող 6 միաւորներէն, որոնք են—

Բուռաստան

Թիւրքմէնիստան

Ուքրայնա

Ուզբէկիստան

Անդրկովկաս

Պելօռուսիա

Հայաստանի սահմանակից են հիւսիս-արեւմուտքէն Վրաստան, հիւսիս-արեւելքէն Աստրական, արեւմուտքէն Թուրքիա եւ Հարաւէն Պարսկաստան:

Արդի Խորհրդային Հայաստանը ունի 29,964 քառ. քիլ. տարածութիւն, որուն 1370-ը Սեւանայ լիճին տարածութիւնն է :

(Իբր բաղդատութեան եզր յիշենք որ Պելճիքա ունի 30,400 քառ. քիլ. տարածութիւն, Ալպանիա 28,000 եւ Զուիթերիա 41,298) :

Անդրկովկասի երեք պետութեանց տարածութիւնն է 185,457 քառ. քիլոմետր, հետեւեալ կերպով բաժնըած .—

Քառ. ֆիլոմերը

Հայաստան 29,964

Վրաստան 69,525

Աստրական 85,968

Իսկ Խորհրդային Միութեան ընդհանուր տարածութիւնն է 21,343,837 քառ. քիլ., հետեւեալ ստորաբաժանումներով .—

Բուռաստան	Քառ. ֆիլ.
Թիւրքմէնիստան	19,748,296
Ուքրայնա	491,216
Ուզբէկիստան	451,730
Անդրկովկաս	360,346
Պելօռուսիա	185,457
Դելօռուսիա	126,793

### ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹԻՒՆԻՔ

Հայաստանի ներկայ բնակչութիւնն է 1,120,000 հետեւեալ կերպով բաժնուած .—

Հայ	980,000
Թուրք, թաթար, պարսիկ	90,000
Բուռ	24,000
Քիւրտ եւ եզիտի	17,000
Յոյն	3,000
Ուքրայնացի	3,000
Լեհ	750
Հրեայ	350
Վրացի	300
Զանազան	1,600

Հայաստանի 1,120,000 բնակչութենէն 860,000-ը կ'ապրի գիւղերու եւ 260,000-ը քաղաքներու մէջ :

Հայաստանի մէջ իւրաքանչիւր քառ. քիլոմետրի վըրայ կ'իյնայ միջին հաշուով 37 մարդ :

Հայաստանի 1,120,000 բնակչութենէն մօտ 620 հազարը այր եւ 580,000-ը կին են :

Հայաստանի բնակչութեան թիւն էր 1923-ին 783 հազար հոգի, որով 10 տարուան ընթացքին Հայաստանի բնակչութիւնը աճած է 350,000 հոգիով, տարին միջին հաշուով 35,000 հոգի :

### ՀԱՅՈՑ ԹԻՒԼ ԱՆԴՐԿՈՎԿԱՍԻ ՄԷՋ

Անդրկովկասի մէջ ապրող հայերուն ընդհանուր թիւն է մօտ մէկուկիս միլիոն՝ հետեւեալ կերպով բաժնուած .—

Հայաստան	980,000
Վրաստան	310,000
Ատրպէյձան	290,000
1,480,000	

### ԹՐԻԲԱՀԱՅԱՍՏԱՆ

Առ ի հետաքրքրութիւն աւելցնենք որ Թրքահայաստանի երբեմնի հայշատ վեց նահանգներուն եւ կիլիկիոյ տարածութիւնն է մօտ 270,000 քառ. քիլ. հետեւեալ կերպով քաժնուած —

Ա. Վան 16,869 (առանց Հեքքիարիի), Բ. Պիթլիս 34,409, Գ. Խարբերդ 40,249, Դ. Սվաղ 30,000 (առանց Ամասիոյ եւ Թոքասի), Տիգրանակերտ 24,000 (առանց Մարտինի), Էրզրում 60,000, Աստանա 47,688, Մարաշ 18,405, ըստ 1913-ի թրքական վիճակագրութեան մը:

### ԶԱՆԱԶԱՆ

## ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՊԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ ՎԵՐՁԻՆ 60 ՏԱՐՈՒԱՆ ԸՆԹԱՑՔԻՆ

Վերջին 60 տարուան ընթացքին եետեւեալ քաղաքական սպանութիւնները կատարուած են զանազան երկիրներու մէջ —

- 1870, Մարաշախտ Փրիմ, Սպանիա:
- 1871, Արքեպ. Տարպուա, Ֆրանսա:
- 1872, Լորտ Մէյօ, փոխարքայ Հնդկաստանի:
- 1876, Ապտիւլ Ազիզ, Թուրքիա:
- 1881, Ցար Աղեքսաններ, Ռուսիա:
- Նոյն թուականին նախագահ Կարֆիլտ, Ամերիկա:
- 1882, Լորտ Քէվէնտիչ, Իրանստայի նախարարը, անդ դահլիճին մէջ:
- 1894, նախագահ Սատի Քառնօ, Ֆրանսա:
- 1895, Մթամպուլով, Պուլկարիա:
- 1896, Շահ Նասրէտտին, Պարսկաստան:
- 1897, Սէնօր Խանօվաս, Սպանիա:
- Նոյն թուին, նախագահ Մըքինլի, Մ. Նահանգներ:

1898, Կայսրուհի Էլիզաբէթ, Աւստրիա:  
1900, Թաղաւոր Ամպէրթօ, Իտալիա:  
1903, Թագաւոր Ալեքսանդր եւ թագուհի Տրակա,

### ՍԵՐԱԿԻԱ:

- 1904, Պէտէ, Ռուսիոյ ներքին նախարարը:
- Պոպրիքով, Ֆինլաննայի կառավարիչը:
- 1905, Մեծ Դուքս Սէրգէյ, Ռուսիա:
- Տէլենիանիս, վարչապետ Յունաստանի:
- 1907, Փէթքով, վարչապետ Պուլկարիոյ:
- Ամին-էս-Սուլթան, վարչապետ Պարսկաստանի:
- 1908, Թագաւոր Կարոլոս եւ գահաժառանք Փորթուկալի:
- 1909, իշխան Ալթօ (Ճափոն) եւ Փեթերսպուլկի ոստիկանապետը:
- 1910, Պութրոս փաշա, Եգիպտոս:
- 1912, Նազըմ փաշա, Պոլիս:
- 1913, Թագաւոր Եորկիոս Առաջին, Յունաստանի:
- 1914, Արհիդուքս Ֆէրտինանտ, Աւստրիա:
- Ժան Ժոռէս, Ֆրանսա:
- 1917, Ցար Նիկոլա, Ռուսիա:
- Կոմս Շթրուք, վարչապետ Աւստրիոյ:
- 1918, Կոմս Թիցա, Հունգարիա. նախագահ Փալէս, Փորթուկալ:
- 1919, Աֆղանիստանի Էմիրը, Պավարիոյ նախագահ-Հը՝ Քուրթ էյնէր, եւ Ռոզա Լուքսէմպուրկ:
- 1921, Թալէսաթ փաշա, Պերլին: Ճիվանչիր, Պոլիս:
- էրցիպէրկէր, Գերմանիա:
- 1922, Սըր Հէնրի Ուիլսոն, Լոնտոն:
- Բաթընուտ, Գերմանիա:
- Ճէմալ Ազմի, Պէհաէտտին Շաքիր, Պերլին:
- Ճէմալ փաշա, Թիֆլիս: Սայիտ Հալիմ, Հռոմ:
- 1923, Մթամպուլսքի, Պուլկարիա:
- 1927, Օ'Հիկինս, Իրանստա:
- 1932, նախագահ Ջումիր, Ֆրանսա:
- 1933, նախարէ Շահ, Աֆղանիստան:
- Վարչապետ Տուքա, Ռումանիա:

1934, Սեպտեմբեր Ալեքսանդր թագավոր եւ Պարթու, Ֆրանսա, Տուլուս՝ Աւստրիա, զօր. Շլայխէր՝ Գերմանիա:

## Ի՞՞նչ Կ'ԱՐԺԵՆ ՈՃԻՐՆԵՐԸ ԱՄԵՐԻԿԱՅԻ

Հաշուլսած է, որ ոճիրները տարեկան 13,000,000,-000 տոլար կ'արժեն Մ. Նահանդներու:

Միջին հաշուով տարեկան 12,000 անձեր կը սպաննը-լին, 3,000 անձեր կ'առեւանդուին վրկագինի համար, 100,000 հոգի յարձակման կ'ենթարկուին եւ 50,000 ու-րիշներ ալ կը կողովտուին:

1890-էն ասդին Ամերիկայի մէջ գործուած ոճիրնե-րու թիւը 350% աւելցած է:

## ԳԼԽՈՒ ՄԱԶԵՐԸ

Գլխու մազերը կը ճերմկին ընդհանրապէս ծերութեան շրջանին: Սակայն պարագաներ կան, երբ մազերը ապա-ժամ կը ճերմկին: Այդ պարագաներէն գլխաւորը սաս-տիկ վախն է:

Այսպէս, սպանիացի ազնուականի մը մազերը ճերմը-կեցան մէկ գիշերուան մէջ, երբ լսեց թէ մահուան դա-տապարտուած էր իրեւ ընդդիմագիր:

Նոյնը պատահեցաւ նաեւ ֆրանսայի անբախտ թա-դուհին՝ Մարի Անդուանէթին: Մահուան դատապարտ-ուելէ յետոյ, մէկ գիշերուան մէջ ճերմկեցան մազերը:

Նմանապէս Մէր Վալիէի մազերը, յանկարծօրէն ճերմկեցան, երբ լսեց թէ իր աղջիկը, նշանաւոր Արտէմիս Բուատիէն, ֆրանսայի այն ինչ թագաւորին հոմանուհին եղած է:

Այսպէս անիշխանական մալ, որ տարիներ առաջ Ա-ւստրիոյ կայսրին դէմ մահափորձ մը կատարած էր եւ մահուան դատապարտուած, տեսաւ որ մազերը ճեր-մանակ եղած էին 48 ժամուան մէջ:

## ԵՐԿԱՐԱԿԵԱՑ ԻՄԱՍՏՈՒՆՆԵՐ

Կ'ըսուի թէ հին իմաստունները երկարակեաց եղած են: Հետեւեալ թիւերն ալ այդ կը ցուցնեն:

Զենոն ապրած է 102 տարի, Դիոդինէս 90, Հիպոկր-րան 99, Պղատոն 72, Գորքիա 107, Իբոքրաթ 98, տրա-մաղիկ բանաստեղծ Սոփոկլէս 90, Բինտար 84 եւ Սիմո-նիտիս 90: Բոլորն ալ մինչեւ իրենց կեանքին վերջին տա-րիները աշխատած ու գրած են:

Ասոնց կարգը կրնայ դասուիլ նաեւ մաթիմաթիքոս Արքիմիդէսը, որ երբ սպաննուեցաւ 75 տարեկան էր ար-դէն:

## ԱՅԼԵՒԱՅԼ

ՏԻԵԶԵՐՔԻ ՄԱՍՆԻԿՆԵՐՈՒԻՆ ԹԻՒԾ

ՀՍՏ ՍԼՐ ԱՐԹՀԸՐ ԷՏԻՆԿԹԸՐԻ

Աշխարհահռչակ բրիտանացի քնաղէտ Սլը ԱրթհԸՐ էտինկթըն բրիտանական գիտական ընկերութեան ներկա-յացուց տիեղերքի «կղմինտր»ներու — մասնիկներու թիւ-ը:

Այս մասնիկներու թիւն է 10 միլիոն, միլիոն, միլ-իոն, միլիոն, միլիոն, միլիոն, միլիոն, միլիոն, միլիոն, միլիոն, միլիոն եւ միլիոն: Այլ խօսքով 10 եւ 79 զէրո-ներ:

ԱՐՈՒՍԵԱԿԻ ՎՐԱՅ ԿԵԱՆՔ ԳՈՅՈՒԹԻՒՆ ՈՒՆԻ՞

1932 թուին, գիտական աշխարհին մէջ մեծ հետա-քրքրութիւն արթնցուց Մնթ. Ուիլսընի աստղադիտա-րանի մէկ յայտնութիւնը: Հստ այդ աստեղագէտներու, Արուսեակ մոլորակի շրջագիծի ուղղութեամբ նկատելի է ածխածինի դոյութիւն: Աստղագէտները սակայն, ցարդ չին կրցած որոշել այդ ածխածինի որակը:

Այժմ, Միջիւկնի աստղադիտարանի տնօրէն փրոփ. Արէլի ուսումնասիրութեամբ կը պարզուի, որ Արուսեա-

կի մթնոլորտին մէջ գոյութիւն ունեցող ածխածինը 10  
անդամ աւելի է մեր մոլորակի ածխածինէն :

Փրոֆ. Աբէլի այս յայտնութիւնը կարեւոր է, վասնղի  
ածխածինի գոյութիւնը սերտօրէն կապուած է օրդանա-  
կան կեանքին հետ, որով տակաւ աւելի հիմնաւոր կը  
դառնայ այն ենթադրութիւնը թէ՝ Արուսեակի վրայ-  
մարդկային կամ կենդանական կեանք գոյութիւն ունի:

### ՍՊԱՆԻՉ ՃԱՌԱԴԱՅՑԹ ՄԼ

Անգլիացի երիտասարդ բնագէտ Զէքֆիլտ գտած է  
մահացու նոր նառազայթ մը, որ շատ երկար հեռաւորու-  
թեան վրայ իսկ մահ կը տարածէ: Բնագէտը իր առաջին  
փորձին սպանված է եղ մը եւ երեք ոչխարներ:

### ԳՈՅՆԵՐՈՒԻ ԲԱՌԱՐԱՆ ՄԼ

Բրիտանական Գոյներու Խորհուրդը հրատարակած է  
երկու հատորներէ բաղկացած բառարան մը, որոնցմէ  
առաջինին մէջ ներկայացուած են 200 տարբեր դոյներ,  
իսկ երկրորդին մէջ խօսուած է անոնց իրաքանչիւրին  
պատմութեան մասին:

Այս բառարանը թանկարժէք երկ մըն է հիւսուածե-  
ղինաց ճարտարարուեստին եւ առեւտուրին համար:

### ՆՈՐ ՑԵՂ ՄԼ ԳՏՆՈՒՄԾ ՆՈՐ ԿՈՒԻՆԵԱՅԻ ՄԷՋ

Ուկեխոյզ սաւառնորդներու խումբ մը նոր կուինէ-  
այի մէջ ոսկիի տեղ դտած է ցեղ մը, որ մինչեւ այժմ  
անծանօթ կը մնար:

Այս ցեղը, որուն անդամներուն թիւը կը հասնի 200,-  
000-ի, կ'ապրի ծովուն մակարդակէն 5,000-էն մինչեւ  
7,000 ոտք բարձր երկրի մը մէջ, որուն պտղաբեր եւ քեր-  
րի դաշտերը անոնք մշակած են շատ լաւ կերպով: Անոնց  
գլխաւոր կերակուրն է քաղցր փաթաթէսը:

Անտառամշակութեան մէջ անոնց գաղափարները ար-  
դիական են: Ծառերը հազուազիւտ են երկրին մէջ, եւ ա-  
մէն ուր որ անոնց պէտքը զգացուած է, կաղնի ծառեր  
տնկուած են կարգով եւ իրարմէ հեռու, անոնց աճը դիւ-  
րացնելու համար:

### ԲԱԶՄԱԾԻՆ ԿԻՆ ՄԼ

Ճորճքառնէն (Անգլիա) կը հաղորդեն որ՝ կին մը  
կոտրած է բազմածնուրեան համաշխարհային մրցանիշը՝  
ծննելով 7 մանչեր մէկ անգամէն: Թէ՛ մայրը եւ քէ՛ զա-  
ւակները կատարելապէս առողջ են:

### ԿԼ ՄԵԽՆԻ 135 ՃԱՐԵԿԱՆ ՀԱՍԱԿԻՆ

135 տարեկան ոռու կին մը, որ շատ լաւ կը յիշէր Նա-  
բոլէոնի արշաւանքը Ռուսաստան եւ Մուկուայի գրա-  
ւումը, մեռած է Խարպինի մէջ, այս տարի:

Կինը կը կոչուի Անտօնովա: Ծնած է 1798-ին: Հոկ-  
տեմբերեան Յեղափոխութեան պայմանագրումին 119 տարեկան  
էր: Մոսկուայէն փախելով Սիակրիս կ'երթայ եւ անկէ  
Խարպին կ'անցնի: Անտօնովա կ'ըսէ եղեր թէ իր կեանքի  
լինթացքին չորս ցարեր յաջորդած են իրազու, բայց ա-  
նոնց օրով, այնքան սարսափեւ չարչարանք կրած չէ, որ-  
քան Սովիէթներու օրով:

### ԿԵՆԴԱՆԱԿԱՆ

### ԹՐՉՈՒԻՆՆԵՐՈՒԻ ՍԵՐԼ

Ինչպէս մարդիկը, այնպէս ալ թռչունները ունին սի-  
րոյ զգացումը:

Այդ զգացումը, երբեմն ուժեղ կ'ըլլայ, երբեմն ալ  
տկար:

Թռչուններ կան, որոնք երբ իրենց ընկերը կը կոր-  
սվնցնեն, կը տիրին նախ, ապա կը մխիթարուին ու կը  
վերամուսնանան: Ուրիշներ ալ կան, որ չեն կրնար դե-  
մանալ բաժանումին: Այս մասին հետեւեալ դէպքը կը  
պատմուի:

Օր մը, երբ որսորդները ազուաւի մը ընկերը կ'ըս-  
պաննեն, միւսը կ'երթայ իր ընկերոջ դիակին քով եւ կը  
կենայ անոր մօտ ութ օր չարունակ՝ մինչեւ որ իններորդ  
օրը ինքն ալ կը մեռնի անոր դիակին քով, անօթութենէն:

### 500 ՕԽԱՆՈՅՑ ՇՆԱԶՈՒԿ ՄԼ

Մեղարայի բացերը (Յունաստան) վերջերս որսաց-  
ուած է շնամուկ մը, որ 500 օխա կը կշռէ: Զուկը Փիրէափ  
ձկնարանը տարուած է ցուցադրութեան համար:

## ԿԵՍ ԹՇՆՈՆՈՑ ԿՐԻԱՅ ՄԼ

Մէյնի Այլո Հօթի մօտ բռնուած է կրիայ մը, որ կը  
կշռէ կէս թոնօ :

### ԲՈՒՍԱԿԱՆ

#### 840 ՏԱՐԵԿԱՆ ԾԱՌ ՄԼ

Նորթհ Քարօլայնայի մէջ դարաւոր ծառեր կան, ո-  
րոնք իրենց տարիքով կը մօտենան Քալիֆորնիոյ հոչա-  
կաւոր սէքունիի :

Այսպէս ցուցադրութեան է դրուած այդ ծառերէն մէ-  
կուն կտրուածքը, որ կը պարունակէ 840 օղակներ, ինչ  
որ կը նշանակէ թէ այդ ծառը 840 տարեկան է : Եթէ ճիշտ  
է այդ հաշիւը, ուրեմն այս ծառը բռնւեր է նւիլելմ նուա-  
ճողը Անգլիա ոտք դնելէն 28 տարի յետոյ, 121 տարեկան  
է եղած երբ ստորագրուեր է Մակնա Քարթան եւ մօտառ-  
րապէս 400 տարեկան է եղած, երբ Գոլոմպոս խարիսխ  
է նետած Սան Սալվատոր կղղիի դիմաց 1492-ին :

### ՀԵՏԱՔՐԴԻՎԱԿԱՆ

#### ՀԱՅՈՒՀԻ ՄԼ ԹԱԳՈՒՀԻ ՎԱՐԺԱԽԻՈՑ ԳԵՂԵՑԿՈՒԹԵԱՆ

Վարշաւիայէն կը հաղորդեն թէ այս տարի, 1934, գե-  
ղեցկութեան մրցում մը կատարուած է հոն, ամերիկեան  
շարժանկարի ընկերութեան մը կողմէ : Մրցման մաս-  
նակցած են Վարշավիայի 11 գեղեցկագոյն օրիորդները,  
ինչպէս նաև 17-ամեայ հայուհի մը, օր. Մլքէ Տէր Աբ-  
րահամեան :

Մէկ ամսուան մանրամասն ուսումնասիրութենէ յե-  
տոյ, վեց փրոֆեսորներէ եւ վեց գեղագէտներէ բաղկաց-  
եալ ծիւրին միաձայնութեամբ «Վարշաւիոյ Վէնիւս»  
կ'ընտրէ հայուհին, որ այս առթիւ կը ստանայ սինէմայի  
ընկերութեան արամադրած արծաթէ բաժակը, ինչպէս  
նաև բազմաթիւ նուէրներ զանազան հաստատութիւն-  
ներէ :

Օր. Մլքէ զաւակն է Վարշաւիոյ գորգի վաճառական-  
ներէն պ. Աբրահամ Տէր Աբրահամեանի : Օժտուած է ոչ

միայն գեղեցկութեամբ, այլ եւ զարգացումով : Գիտէ  
Փրանսերէն, անգլիերէն, գերմաներէն եւ լեհերէն : Անոր  
քոյրը, 19-ամեայ օր. Շաքէ, երեք տարի առաջ մասնակ-  
ցած էր գեղեցկութեան մրցումին եւ նոյնակս առաջին  
հանդիսացած էր, ոսկի մետալ ստանալով :

Վարշաւիոյ բոլոր թերթերը գնահատանքով խօսած  
են հայ գեղեցկուհիի յաղթանակի մասին եւ հրատարա-  
կած՝ անոր զանազան լուսանկարները :

#### ՀԱՅ ԿՈՇԿԱԿԱՐ ՄԼ ԳԱԻՎԶԱՆ ՄԼ ԿԷ ՇԻՆԷ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԶՎԵ ՇԻ ՀԱՄԱՐ

Պինկհէմթընաբնակ պ. Մ. կ. Թամիպնոսեան նա-  
խաղահ Ռողմելթին ղրկած է ձեռագործ գաւաղան մը, եւ  
նախագահի քարտուղարին՝ Լուիլ Հառլի կողմէ ստացած  
է չնորհակալական նամակ. մը :

Այս գաւաղանը շինուած է պողպատէ ցպիկի մը վրայ  
անցուած ամոքը կաշիի 229 կտորներէ : Ներկուած է մա-  
հակոնի գոյնով եւ դրոշմուած նախագահի անուան սկզբ-  
նատառերով :

Գաւաղանին երկարութիւնն է 40 մատնաչափ, իսկ  
ծանրութիւնը՝ 2 կառունտ 2 առւնս : //

### ԾԻԾԱՂ

#### ՀԻԹԼԵՐ ՅԻՄԱՐԱՆՈՑԻՆ ՄԷՋ

Վերջերս Հիթլէր այցելութիւն մը կուտայ Գերմա-  
նիոյ հոչակաւոր յիմարանոցներէն մէկուն : Վարչապե-  
տին ժամանումէն առաջ, հաստատութեան պատսպար-  
եալները երկու կարգի վրայ կը շարուին եւ տնօրէնը շատ  
լաւ կը սորվեցնէ անոնց որ Հիթլէրի երեւցած պահուն  
ամէնքը միաբերան գոչեն .

«Ողջո՞յն, Հիթլէր» :

Լուռ կը մնայ միայն կարճահասակ ծերուկ մը որ կը  
կենար մուտքի դրան մօտ :

Վարչապետը կատղած կը հարցնէ անոր .

— Ի՞նչո՞ւ համար «Ողջո՞յն, Հիթլէր» չպուացիր  
դուն :

— Ե՞ս . բայց պ . վարչապետ , ես յիմար չեմ . ես յիմարանոցի պահակներէն եմ :

### ՄԱՔՏՈՒԱԼԸ ԵՒ ԽԵՆԹԸ

Անդլիական թերթերը կը պատմեն հետեւեալ զուարձալիք գէպքը , որ վերջերս պատահած է Մաք Տոննալտին :

Անդլիոյ վարչապետը երբ կ'այցելէ Լոնտոնի շրջանակին մէջ գտնուող խելագարներու ապաստանարան մը , կը խնդրէ տնօրէնէն որ զինքը ներկայացնէ խենթի մը , որ բուժուած ըլլայ բոլորովին : Տնօրէնը կը ներկայացնէ դայն մէկու մը , որու հետ քանի մը վայրկեան խոսակցելէ վերջ , ՄաքՏոնալտ կը հարցնէ .

— Գիտէ՞ք թէ ով եմ ես :

— Ո՛չ պարոն , բայց ատիկա բնա՛ւ զիս չի հետաքըրպեր...

— Ես ՄաքՏոնալտն եմ , Մեծն Բրիտանիոյ վարչապետը :

— Այդքա՞ն միայն . . . կը պատասխանէ բուժուած խելագարը : Օ՛չ , լա՛ւ , դուք ոչինչ էք իմ քովս : Երբ ես հոս մտայ , այն ատեն ես կալէսի իշխանն էի , իսկ այժմ ես ատկէ աւելի բան մըն եմ : Զիս կը պատուեն իբր կայսր :

Ցետոյ , վայրկեան մը լուելէ վերջ կ'աւելցնէ . «Բայց դուք առանց վախի կրնաք մեր ընկերներէն ըլլալ : Այստեղ՝ խոհանոցը լաւ է , եւ ձեզ պիտի բուժեն» . . .

### ՃԱՇԱԿ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ

ՀԻՆ ԷԶԵՐ

#### ՈՒՐՈՒԱԿԱՆՔ

Քանի՛ քանի՛ աղջկանց մեռնելն , աւա՛ղ , տեսայ ես , Ճակատագիր : Որս մը միշտ պէտք է , միշտ պէտք է մահուան դրժընդակ .

Հա՞րկ է որ զուարք հանդէսի պարախումբերը խոլ ու վէս՝ Հա՞րկ է որ սուր մանգաղին ներեւ իշնան խոտն ու սէզ , Կոլսեն վարդեր ոտքի տակ :

Հա՞րկ է ցամքի այդ առուն՝ որ կը հոսի մէջ ճորին , Հա՞րկ է փայլա՛կը շողայ . ու շողայ պա՛ն մը միայն .

Հա՞րկ է վյըրէ նախանձու Ապրիլի ցողը ժըրտին իր աստղագարդ ծաղկներովն հըպարտացած խնձորին՝ Քաղցրաբայր ձի՛ւնը գարնան :

Այս՛ , այս է կեանեն : Անշուշտ կը յաշորդէ տիւին ցայգ . Հո՛ւսկ՝ զարքում մը կայ պահուած դիւական կամ երկնային .

Խընջոյքին շուրջ կը բազմի ամբոխ մը հոծ ու անյագ . Շատեր սակայն հոն քափուր քողովլիքնց տեղն ու կայֆ՝

Դեռ չաւարտած կը մեկնին :

Թարգմ . Եղիշէ Արքեպոս . Դուրեան  
(1900)

V. Hugo

### ԱԼՊԻՒՄԻ ՓՐՑՈՒԱԾ

#### ՄԱՂԹԵՐԳ ՆՇԱՆՏՈՒՔԻ ԱՌԹԻԻ

#### ՃԱՐՍՆՑՈՒԻԻՆ

Սիրտը Սըկիս մէկ արիւնի , կ'արիւնի՛ . . .

Սէրն ալ նաշիս՝ կոյս քածկին մէջ արիւնի ,

Երջանկութեան համբոյը բներով կ'օրօրուին :

Շաղախելու սուրբ Բաղարջը Մեծ Տօնին :

Այդ Մեծ Տօնին, Մեծ Այու-ին Բաղարջն իի՞ն,  
Ուխտի կանչէ կուսեղ կուսան Վարդուհին:  
Լոյս խորամի յոյս շահերը Նըշանի,  
Մասուն մ'ըլլայ վայելքներուն անալի:

Մարտ 4, 1924

Գործու, Յունաստան

### ՄԱՀԱՄԵՐԶ ԾԵՐՈՒԻՆԻՆ

Արեւը կը խոնարիէր, եւ երեկոյն անդրստին  
Կ'ըստուերէր զգիորիգոն: Քարին վըրայ, մէջ դաշտին,  
Ծերունի ոմն ալեւոր՝ ոյր վախնանն էր մօտալուտ,  
Նըստած էր հոն մըտախոհ, դարձուցած դէմքն յարեւ-  
մուս:

Վաղեմի հովիւ մ'էր նա, լեռներու մէջ խաշնարած,  
Որ երբեմն առոյգ՝ աղքատ՝ անվիշտ՝ ազատ՝ անկասկած,  
Իրիկուան ըստուերներով ծըրարուէին մինչ լերինք՝  
Նըւագէր զրւարքագին անտառաց մէջ զիւր սրբինզ:  
Խակ հիմա ծեր եւ հարուստ, յիշատակօֆ հոգին լի,  
Բազմանդամ գերդաստանի մ'աշխատաւոր հայր բարի,  
Խըր խաշնաց երամակներ մինչ ի դաշտէն դառնային՝  
Երկրէ վեր բարձրացած՝ երկնից կայր նա ի զընին:  
Հուսկ յետին ժամերն օրուան՝ արշապուսի փայլն ունին. —

Կ'երագէր կապուտագեղ այն երկնից տակ ծերունին.  
Խըր առջեւ Ռվկէանը կը տարածուէր՝ անսհաման  
Զերդ ըզյոյս առն արդարոյ գերզմանին առ դըրան:  
Ո'վ վայրկեան հանդիսաւոր: — Հըսկայ լեռներ՝ կատ-  
ղած ծով  
Եւ հովեր կը լըռէին՝ աղմուկներու վերջ տալով.  
Ծերունին պի՛շ կը նայէր մարք մըտնող արեւուն,  
Եւ արեւն ալ կը նայէր մահն ողջունող ծերունոյն:

ՎԻՔԹՈՐ ՀԻՒԿՈ

Թարգ. ՆՇԱՆ ԹՈՐՈՍԵԱՆ  
(1890)

### ԹՐԹՌՈՒՄ

Հոգիիս մէջ կը թրթռայ երգ մը ազու,  
Ողբերգին պէս վարդէն բովուած առխակին.  
Կը լու երգն այդ, կը հեծեծէ եւ կըրկին  
Հոգիիս մէջ, ուր վիշտն է միշտ այցելու:

Երբեմն հոգիս անապատ էր սին ու չոր,  
Այնտեղ կ'իշխէր լըռութիւն մը անքըթիք.  
Ո՛չ թախծութիւն թափանցած էր, ո՛չ ժըպիս,  
Որով էի էակ մ'անյոյգ, անտոչոր:

Սակայն երք որ գիտակցութեան որդը վատ  
Մանկութիւնը թունաւորեց օրէ օր,  
Սիրտը լեցուց սիրով, յոյզակ տարփաւոր,  
Հոս հոսեցուց ցախ, խինդի հեղեղատ:

Հոգիիս մէջ, ա՛հ, այն օրէն մանաւանդ  
Կը սարսրուայ, կը դողդոչէ խորապէս,  
Երգ մը ուղղուած անծանօթին, որ կարծես,  
Զիս կը կանչէ դէպի ինքը պինդեատ:

### ԱՌՆԱԿ

### ԽԱԶԱՓԱՑՏԻՄ

Մինչ պըտանան գիշերուան մէջ խորհուրդները իմ հե-  
ռուն,

Ու կը դառնան վերստին ասուպի պէս միայնակ.  
Զի՝ կը պաշտեմ խորհուրդները յանախ ու համարձակ,  
Գըրաւելով հոն տեղ մը ինձ խաչափայտիս կողքերուն,  
Եւ կանգ կ'առնեմ, կը համբուրեմ օծուն յօնքերը վըշա-  
կիր,

Դարձեալ կ'երդնում հաւասարմութի՛ւն իմ ուխտին:  
Հոգիս հանգիստը կ'առնէ եւ խաղաղ է ամէն ինչ,  
Ու բանուած մ'եմ արդէն իմ մահնին մէջ առանձին,

Խորհուրդներով իմ եւ իր,  
Աստուածս եւ ես, հաղորդութեամբ մը գողտրիկ,  
Կը տրոփէ իմ սիրտըն իրմով միասնաբար :

Մենք միասին կ'ադօքենք. ու մեր Հայրը արդար  
Կը տարածէ իշխանութիւնը սիրոյն,  
Շընորիելով առաս հունձքը՝ հնաւորներուն,  
Ու հօսեր ակնկալու՝ հովիւներուն հարազատ:  
Կը համբուրեմ իմ խաչը երջանիկ ու շնորհափայլ՝  
Ու կը նրեցեմ իր՝ սրբտին վրայ, սուրբ  
Իր սիրտն է միշտ սըբբատո՞ւփ...

Թարգմ. ԶԱՐԴԵԼ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ  
1934, Նոյ.

LEON P.

### ՄԱՅՐ ԲԱՐԻ

Քու ձեռքերուդ մէջ է իմ բախտ,  
Ո՛վ բարի մայր: Ըդանիս է ա՛րդ,  
Սիրտ ու հոգիս, երջանկութիւն,  
Թողով լըրիւ՝ խընամքին քու:

Քու ձեռքերուդ մէջ է իմ բախտ,  
Քենէ բըղիսի այն ինչ որ կայ,  
Հըրճուանք ու վիշտ, լոյս ու խաւար,  
Ինչպէս որ դու կը կամենաս:

Քու ձեռքերուդ մէջ է իմ բախտ.  
Ինչո՞ւ տիրէ կաւկած ու վախ,  
Քու մօր սիրտը՝ արդեօֆ ցանկա՞ր,  
Արցունեատ աչք զանկին համար:

Թարգմանեց՝ ՎԵՐԺԻՆ ԱԻՎԳԵԱՆ

R. J. NERON

### Ի ՔԷՆ ՀԱՅԵՄՔ

Ի քէն հայցեմք, Քրիստոս որդի Աստուծոյ անո-  
խակալ եւ բարեգութ, գթա՛ քո արարչական սի-  
րովդ՝ ի հոգիս հանգուցեալ ծառայից, մանաւանդ  
յիշեա՛ դհոգիս երջանկայիշատակ ծառայից քո.  
ՊՃէր Յովակիմեան Ստեփաննոս Արքեպիսկոպոսի և  
ՊՃէր Պալաքեան Գրիգորիս եպիսկոպոսի, զհետ սո-  
ցին Վարանդեան Միքայէլի, Գարտաշեան Վահանի,  
Աստոտիր Զավէլի, Տոքթ. Քիւրէլեան Մովսէսի և  
զհոգիս նահատակաց մէրոց եւ համգրէն հաւատաց-  
եալ ննջեցելոցն ազգիս հայոց:

Գթած եւ մարդասէր Աստուծած՝ յիշեա՛ յաւուր  
մեծի գալստեան քո, եւ արժանի արա խաչին լու-  
սոյն, Գաբրիէլեան կողոյն երանաւէտ ձայնին,  
աստուծային տեսոյն, անթառամ պսակին, անմա-  
տոյց խորանին, լուսեղէն առալաստին: Դասաւոր-  
եալ պայծառացո՛ ընդ սուրբս քո ել՛ընդ սիրելիս:

Զի գու ես Տէր եւ Արարիչ ամենեցուն, դասա-  
ւոր կենդանեաց եւ մեռելոց եւ Քեղ վայելէ փառք  
յաւիտեանս ամէն:

### ՀԱՆԳԻՄ Տ. ՍՏԵՓ. ԱՐԳԵՎ. ՅՈՎԱԿԻՄԵԱՆԻ

Ապրիլ 10-ին Սովիայի մէջ, 88 տարեկան պատկա-  
ռելի ծերութեան հասակին, վերջին չունչը աւանդեց Տ.  
Ստեփաննոս Արքեպ. Յովակիմեան, աւելի քան կէս գարէ  
ի վեր Առաջնորդ Հայոց Նիկոմիդիոյ վիճակին եւ վերջին  
տասնամեակին Պուլկարիս փոխադրուած, որուն առաջին  
Առաջնորդը եղաւ: Ն. Սրբազնութիւն տիպար մը հանդի-  
սացաւ անձնուէր առաջնորդի, բարին իսկական նշանա-  
կութեամբ, նոյնացաւ իր հօտին հետ, մասնակցելով ա-



ԱՏԵՓԱՆՆՈՍ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՅՈՎԱԿԻՄԵԱՆ

նոր վիշտերուն ու տաղնապներուն, մինչեւ տարագրութեան ամենահեռաւոր ակիմները։ Հաւատքի մարդ եւ գործի մարդ հաւասարապէս, հզօր ազդակ մը եղաւ իր ժողովուրդին հոգեւոր, բարոյական ու անտեսական կեանքի զարգացման։ Շինարար՝ հոգեկան եւ նիւթական մարդերու մէջ հաւասարապէս, անհատական ներքին կեանքի մէջ եղաւ բարեպաշտ, բացարձակապէս անշահախնդիր եւ ժողովրդանուէր։ իր անձին օրինակովը դըրաւեց ժողովրդեան սէրն ու պաշտամքը, որոնք արծարծուած պիտի մնան յաւէտ իր թեմականներու սրտին մէջ, եւ միշտ անմոռանալի։

### ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԳԻԾԵՐ

Ստեփաննոս Արքեպիսկոպոս Յովակիմեան ծնած էր 1846-ին Նիկոմիդիոյ դաւատի Արմաշի թամակալ

գիւղը, զոր թուրքերը կը կոչեն Փիլ Ահմէտ։ Աշխարհական անունն էր Սուրէն։ Որդին էր «Էջմէնինի» Յովակիմին», որ փոխադրուած էր Նիկոմիդիա։ Արմաշի եւ Պուստի Խառ գիւղի Շահնազարեան վարժարանին մէջ իր ուսումն առնելէ ետք, Յովակիմեան սրբազն 27 տարեկանին նուիրուեցաւ կուսակրօնութեան։ Զեռնասունն էր Ներսէս պատրիարք Վարժապետեանի, որմէ յետոյ կոչուեցաւ Նիկոմիդիոյ հայաշատ թեմի առաջնորդութեան 1874 թուրականին։ Այդ տահէն մէնչեւ 1915 անընդմիջաբար վարեց փայլուն եւ շատ պատուաբեր առաջնորդութիւն մը, պայծառացնելով 70,000-ի հասնող իր թեմը։ 1918-ին վերագրածաւ տարագրութեանէ, գարձեալ նուիրուելով շինարարութեան, որ, աւաղ, խափանուեցաւ հելչն եւ դաշնակից գրաւման բանակներուն ահանջովը։

Յովակիմեան Արքեպիսկոպոս շինած է գիւղեր, խըճուղի, ճամբաներ, դպրոցներ, բաղնիքներ, եկեղեցիներ, մանկապարտէզներ, աղբիւրներ, հողմացաղ եւ ջըրացներ, եկեղեցւոյ եւ դպրոցի հասութաբեր կալուածներ եւայլն։ Կարելի է զինքը նկատել վերջին դարերու մէր ամենաչինարար Առաջնորդը։

Պատուած էր Աւստրօ-Հունգար պատուանչանով եւ այլ պատիւներով։ Զափազանց կը սիրէր հայ ժողովուրդը։


1922-ին ապաստանելով Պուլկարիա՝ կոչուեցաւ այդ թեմի առաջնորդութեան եւ վախճանեցաւ խոր ծերութեան մէջ այս տարի Սովիայի մէջ, ուր եւ թաղուեցաւ մէծ շուբով։

Ստեփաննոս Արքեպ. Յովակիմեան մէծ հոգեւորական առաջնորդ մը եղաւ, համեստ, գործնական եւ լուսկեաց։ Ան շատ պատուաւոր տեղ մը արժանի է գրաւելու հայ հոգեւորականներու տարեգրութեան մէջ։

### ՀԱՆԳԻՄ ՄԻՔԱՅԵԼ ՎԱՐԱՆԴԵԱՆԻ

(ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԳԻԾԵՐ)

Միքայէլ Յովհաննէսեան ծնած է 1871(?) թուին,



Միքայել Վարսնդեսն

Ղարաբաղի Վարանդա գաւառակի Քէօթուկ գիւղը : Մահկութիւնն ու պատանեկութիւնը անցուցած է Շուշի, ուր յաճախած եւ աւարտած է Բէջալական (ոռուսական) դպրոցը : Այս օրերին հետաքրքրուած է հայկական կեանքով եւ միշտ եղած է Թեմական Դպրոցի աշակերտական շրջանակներուն մէջ :

Երկրորդական ուսումը վերջացնելէ յետոյ՝ անցած է եւրոպա եւ զիխաւորաբար ժբնեւի համալսարանին մէջ հետեւած է ընկերաբանութեան պատմութեան եւ փիլտրութեան :

Ուսանողական շրջանէն սկսած է աշխատակցիւ թիֆ-լիսի «Մշակ» լրագրին եւ Հ. Յ. Դաշնակցութեան կեդրո-նական օրդան «Դրօշակ»ին :

1900 թուականէն յետոյ յաճախ գործածած է Վա-րանդեան գրչանունը, որ քանի մը տարի յետոյ դարձած է իր մականունը :

Ուսական սահմանադրութենէն յետոյ անդամակ-ցած է «Յառաջ» եւ ասոր յաջորդող Դաշնակցական օրա-թերթերու խմբագրական կաղմերուն՝ երբ Թիֆլիս գլու-նըւած է :

Աւելի երկար ժամանակով անդամակցած է «Դրօ-շակ»ի խմբագրական կազմին, մինչեւ որ պատերազմի պատճառով գաղրած է Հ. Յ. Կեդրոնական օրկանը :

Վերջին քառասուն տարիներու ընթացքին շարունակ աշխատակցած է Դաշնակցական գրեթէ բոլոր թերթե-րուն :

Առանձին հրատարակութիւններէն ժամանաւորաբար յիշատակելի են՝ «Դաշնակցութիւնը եւ իր հակառակորդ-ները», «Կովկասեան Վանդէան», «Բողոքը նորագոյն պատմութեան մէջ», «Հոսանքները», «Հայկական շարժ-ման նախապատմութիւնը», Ա. եւ Բ. հատոր, «Ս. Զա-ւարեանի» եւ «Մուրատ»ի կենսագրութիւնները, «Հ. Յ. Դաշնակցութեան Պատմութիւնը», որուն Ա. հատորը մի-այն կրցած է վերջացնելու հրատարակել :

Պատերազմի վերջին տարիներուն անդամակցած է Պօղոս Նուապար փաշայի գլխաւորած Ազգ . Պատուիրակու-թեան եւ մեծապէս նպաստած է հայկական գատը Եւրո-պայի զեկավար ըրջանակներուն ծանօթացնելու, ինչպէս նաև հայկական պահանջները հիմնաւորելու եւ կազմա-կերպելու կարեւոր գործերուն :

Մասնակցած է 1906-ին Խրիմեան Հայրիկի հրաւիրած Ազգ . Համազումարին, կջմիածին, մուսասատանի յեղա-փոխութենէն յետոյ ընտրուած է Սահմանադիր Ժողովի անդամ, մասնակցած է Փարիզի Ա. Համազումարին, ըն-տրուած է Հայաստանի առաջին Խորհրդարանին անդամ եւ 1919-22 վարած է Հոսոմի գեսպանի պաշտօնը :

1907-էն ի վեր եղած է Հ. Յ. Դաշնակցութեան գլ-

խաւոր, յաճախ միակ ներկայացուցիչը Ընկերվարական Միջազգայնականի մօտ :

Գիտէր բազմաթիւ լեզուներ, որոնցմէ մայրենի լեզուի չափ լաւ կը գրէր ու կը խօսէր ոռուսերէն եւ Փրանսերէն : Աղասի կերպով կը կարդար անդլիերէն, գերմաներէն ու իտալերէն :

Ամուսնացած էր եւ ունէր երկու աղջիկ, որոնցմէ մէկը կովկաս է այժմ, միւսը՝ Եւրոպա :

Իր թաղման հանդէսի մասին Մարսէյլէն Ապրիլ 20 թուականով կը գրեն —

Կէսօրէ ետք, ժամը 12·30-էն սկսեալ, ամէն կողմէ հարիւրաւորներ խումբերով կը հասնին Մարսէյլի գեղեցիկ արուարձաններէն Պօմօն, ուր փոքր վիլա-ի մը սենեակին մէկ անկիւնը, իր վերջնական քոնը կը քաշէր ընկեր Վարանդեանը : Հետզհետէ կը հասնին թարմ ծաղկեփունչերով բեռնաւորուած կառքերը, Փրանսական Փան-ֆառի խումբը, հայ սկառաւտները, գայլիկներ : Կը հասնին Ա. Խատիսեան, Շաւարչ Միսաքեան եւ տասնեակ մը հեռաւոր քաղաքներէ հասած՝ կուսակցական ու զանազան կազմակերպութեան պատկանող հարիւրաւոր ներկայացուցիչներ, անհամար ծաղկեպսակներով :

Ընկերներու եւ համակիրներու ջերմ հետաքրքրութեան դոհացում տալու համար, վաստակաւոր ու յոդնաբեկ ընկերոջ մարմինը թոյլ կը տրուի ներկայացնել հետաքրքիրներու, որոնք բոլորը, փղձկած ու թաց աչքերով դուրս կուգան սենեակէն, ուր կարծես բարի քունով մը կը քնանայ հայ մէծ տէրվիշը, կեանքի դոհաբերութեան հոկայ տիտանը :

Տեսարան այնքան հոգեխոսով է, որ չես կրնար ինք զինքդ զապել, երբ հարիւրաւոր մայրեր թաց ու կարմրած աչքերով շուրջդ հեծկլտուքներով կը ստիպեն քեզ ու կը փղձկեցնեն միացնելով իրենց :

Ընկերներ ուսամբարձ կը տանին մեռելակառքին ետեւէն ընկերոջ սլրելի մարմինը, Եռադոյնի մէջ փաթթած սնտուկը : Առջեւէն տխուր մահերդով յամրօրէն կ'ընթանայ Փրանսական Փանֆառը : Անոր կը հետեւին հայ սկառաւտները, գայլիկներն ու յետոյ մեծածաւալ դոյդ

Եռադոյնները հայկական եւ Փրանսական : Անոնց կը հետեւին չորս ընկերներ չորս ծայրերէն բռնած չ. Յ. Դաշնակցութեան կարմիր դրօշը, որուն վրայ կը տեսնուի կուսակցութեան դինանշանը եւ «Հ. Յ. Դաշնակցութիւն»/ «Մահ կամ Աղատութիւն» նշանախօսքերով : Ու ահա դոյդ դոյդ ընկերներու թեւերուն վրայ տեղաւորուած անհամար թարմ ծաղկեպսակներ :

Հսկայ թափօրը կը շարժուի դեպի Պօմօնի հայկական եկեղեցին, ուր սովորական կրօնական ծէսէն ետքը խօսք կ'առնէ Գ. Եպ. Պալաքեան, դեղեցիկ եւ հրահանգիչ գամբանականով մը ներկայացնելով «մէծ հայը, նուիրուած հայը, անկեղծ ու անաչառ գործիչը» : Ու յետոյ Հայ կարմիր Խաչի կողմէ յուղիչ ուղերձ մը կ'ընէ տիկին Քիպրիթճեան, լացնելով շատերը :

Դաղաղը կրկին ուսամբարձ կը շարժուի մեռելակառքին ետեւէն, այդ անհամար հսկայ թափօրը առաջնորդելով դէպի Մարսէյլի Սէն Փիէռ մէծ գերեզմանատունը :

Ամբողջ երեք ու կէս ժամ այդ հաւատաւոր եւ երկիւղած բազմութիւնը, լուռ ու վշտակիր, կարդապահ ու յարդալիր, ոտքով կը քալէ մինչեւ գերեզմանատուն : Եւ գոն դամբանականներ, թարման կարգէ ետք :

Ամերիկայէն «Հայրենիք»ներու եւ զանազան ընկերներու, ինչպէս նաև «Յուսաբեր»ի, Համազգայինի, Պէյրութի Ճեմարանի, Եղիպտոսի Յառաջդիմասէրի հեռագիրները կարդալէ ետք, այլեւս ժամանակը ուշ ըլլալուն՝ գեռ բաղմաթիւ ցաւակցական գրեր ու հեռագիրներ կարելի չեղաւ կարդալ : Ու հսկայ բազմութիւնը ցրուեցաւ խորին հաւատքով եւ երկիւղածութեամբ :

## ՀԱՆԳԻՄ ԳՐԻԳՈՐԻՍ ԵՊ. ՊԱԼԱԳԵԱՆԻ

Այս տարի յանկարծամահ եղաւ Մարսէյլի մէջ՝ Տ. Գրիգորիս եպիսկոպոս Պալագեան:

Հանդուցեալը 52-53 տարեկան էր, եւ երեւութապէս, քաջառողջ. այնպէս որ անակնակալի մը տպաւորութիւնը դործեց այս լուրը: Բնիկ Թուգատցի էր: Նախնական կրթութիւնն ստանալէ յետոյ, դաշած է Սանասարեան վարժարան (Կարին), յետոյ Գերմանիա: Վարդապէտ ձեռնադրուեցաւ մտնելով Արմաշի դպրեվանքը: Վարած է մասնաւոր պաշտօններ, Պոլսոյ եւ գաւառով մէջ: 1912ին Կարին զրկուեցաւ, Սանասարեան վարժարանը Սերաստիա փոխադրելու համար: Մեծ պատերազմին, տարագրուեցաւ մտաւորականներուն հետ, բայց յաջողեցաւ ադասիլ չնորհիւ գերմանացի բարեկամներու: (Այս առթիւ գերք մըն ալ դրած է, «Գողգոթա»): Իր վերջին պաշտօնն էր Եւրոպայի կաթոլ. պատուիրակութիւնը (1926), երբ ձեռնարկեց թեմական կազմակերպութիւն մը յառաջ բերելու, սակայն Փարիզի ջոջերուն ընդդիմութեան հանդիպելով, գնաց Մարսէյլ, ուր կը գործէր մինչեւ իր մահը, իբրեւ Առաջնորդ, թէեւ վերջերս հրաժարած էր: (Գտնուած է նաեւ Մանչէսթը):

Իր թաղման մասին հետեւեալ նկարագրութիւնը կարդացինք թերթերու մէջ.—

Կիրակի, 14 հոկտեմբեր: Պոմօնի փողոցները անանցանելի դարձած էին: Մատուու եւ ըջափակը մատրան, լիքն էին, ամէն դասակարգի եւ աստիճանի մարդերով, բոլորն ալ յուղուած:

Արուարձաններու բոլոր մատունները փակուած էին Աղջ. Կեդր. Վարչութեան հրահանգով: Փակուած էր նաեւ Փրատոյլի եկեղեցին: Հոն էին բոլոր քահանաները: Ներկայացուցիչներ եկած էին ֆրանսայի դանազան շըրջաններէն:

Արարողութիւնները, որոնք սկսած էին առառւն կանուխ, Փարիզի Առաջնորդ Քիպարեան եպիսկ.ի նախա-

դահութեամբ, հաղիւ վերջացան կէսօրուան ժամը 1-ին: Ապա դագաղը ըրջապատուած երեսփ, ժողովի եւ Աղջ. Կեդր. Վարչութեան անդամներէն, աղդականներէն, քահանայից եւ դպրաց դասու կողմէն, բերուեցաւ մատրան ըրջափակը, ուր խօսուեցան դամբանականներ:

// Հանրակառքերու եւ ինքնաշարժերու երթեւեկը կը դադրի պահ մը: Ժողովութիւն, ժողովութիւն: Թափօրին առջեւէն կ'երթային Հ. Մ. Հ. Մ. ի սկառուտները, դպրոցականները ու ետեւէն հայ արիները, սրբազան Եռագոյնը բարձր բոնած իրենց ձեռքերուն մէջ:

Եւ այսպէս, տեղ տեղ խանդարելով երթեւեկը, թափօրը հազարաւոր բազմութեամբ կը հասնի Սէն Փիէռ, մեռեններու քաղաքը: Հոս ալ ժողովուրդը հաւաքուած է:


Մարմիթը կը տեղաւորուի մասնաւոր պահարանի մը մէջ, ժամանակի մը համար:

Յաւակցական հեռագիրներ զրկած էին էջմիածնի կաթողիկոսը եւ Գերագոյն Հոգ, Խորհուրդը, Վալանսի հայ գաղութի կողմէ Պապիկեան քնն., Փարիզի կրօնական ընկերակցութիւնը, Տրակինեանի Յառաջդիմասէր Միութիւնը, Երոսաղէմի միաբանութիւնը եւ Թորգոմ պատրիարքը, իսկ ցաւակցական նամակներ զրկած էին Մանչէսթը ինձէեան եպ, կաթողիկէ հասարակութեան կողմէ էքսէն Պահապաննեան Գերապայծառ, բողոքական հասարակութեան կողմէ Պատ. Ղաղարոսեան, եւ կըթական աղդային դանազան կազմակերպութիւններ:

## ՀԱՆԳԻՄ ՎԱՀԱՆ ԳԱՐՏԱՇԵԱՆԻ

Յունիս 11-ին, երկուշաբթի երեկոյեան ուշ աստեն նիւ Եորքի մէջ արագօրէն ըրջան ըրաւ անակնկալ, շշմեցնող լուրը — Հայաստանի Հանրապետութեան ներկայացուցիչ, Հայկական Փրէս Պիւրոյի վարիչ, Հայկական Դատի աննկուն պաշտպան Վահան Գարտաշեան մեռած է:

Յունիս 17-ին, կիրակի, առառու ժամը 11-ին Մայրեկեղեցին լեցուած էր խուռն բազմութեամբ: Յուղարկաւորներու մէկ մասը եկած էր հարեւան եւ հեռաւոր նահանդներէն նիւ ծըրզիէն, Փենսիլվանիային, Քընէթի-



### ՎԱՀԱՆ ԳԱՐՏՍԱՇԵԱՆ

քըթէն, Մէսէչուսեցէն եւ Ռօտ Ալլընաէն : Միայն Ֆիլատելֆիայէն եկած էին քառասուն օթօններ, յուղարկաւորներով լեցուն : Պոսթընէն եկած բազմաթիւ համակրողներու մէջ էին «Հայրենիք»ի խմբագրութեան ներկայացուցիչ ընկ . Արմէն Պարտիզեան եւ Հայ Առաքելական Եկեղեցւոյ հոգաբարձութեան կողմէ ընկ . Լ . Թիւֆենք ձեան :

Ժամը 11 եւ կիսին Վահան Գարտաշեանի դադալը ծածկուած ամերիկեան աստղազարդ դրօշով եւ հայկական Եռագոյնով, Մայր Եկեղեցի բերուեցաւ :

Առաջնորդական Տեղապահ արժանապատիւ Հայր Նշան Փափազեան կատարեց Եկեղեցական արարողութիւնը մասնակցութեամբ տէր Պատկանէն . Մարգիսէն (Ֆիլատելֆիայէն), տէր Մատթէոս քննէ . Մանիկեանի եւ տէր Մէսրոու քննէ . Յովհաննէսէանի :

Եկեղեցական արարողութենէն վերջ հակիրճ, բայց

զիացուած գամբանականներ խօսեցան հոգեւոր դասու կողմէ տէր Պատկանէն . Մարգիսէան եւ տէր Մատթէոս քննէ . Մանիկեան : Ապա թաղման թափօրը մեկնեցաւ Մայր Եկեղեցիէն դէպի Ս . Նիքըլըս սրահը, ուր խուռներամբ բազմութիւն մը արդէն կը սպասէր թափօրի ժամանումին :

Կէսօրէ վերջ ժամը 1.30-ին, երբ դիակառքը կանգ առաւ Ս . Նիքըլս սրահին առջեւ, 4000-ի մօտ բազմութիւն մը արդէն տեղ էր զրաւած հսկայ սրահին ներս :

Սրահի ճակատը, ամբիոնի մը վրայ տեղ էին գրաւած կարգադիր յանձնախումբի անդամները եւ զանազան մարմիններու ու կաղմակերպութիւններու ներկայացուցիչները — Հայկական Փրէս Պիւրոյի անդամներ պ. պ. Ճ . Մարտիկ, Ա . Թիրաքեան, բժ . Յ . Երկանէան, Գ . Զըպուք, Հ . Յ . Ամերիկայի Կեղը . Կոմիտէի կողմէ ընկ . Կ . Թանտրէան, «Հայրենիք»ի խմբագրութեան կողմէ ընկ . Ս . Պարտիզեան, Հ . Յ . Դ . Նիւ Եռքի Շրջանային Գործադիր Մարմնին կողմէ ընկ . Վ . Ահարոննեան, եւ Հ . Յ . Նիւ Եռքի Կոմիտէի կողմէ ընկ . Զ . Մաթիկեան եւ Պոսթընի Հոգաբարձութեան կողմէ ընկ . Լ . Թիւֆէնք ձեան :

Դամբանականներ խօսուեցան բոլոր պաշտօնական ներկայացուցիչներու կողմէ :

Ասոնցմէ զամ, ամբիոնի վրայ պատույ տեղեր գրաւած էին Գեր . Տիրայր Արքեպիսկոպոս, Հայ . Բժշկական Միութեան ատենապետ՝ բժ . Մ . Բարունակեան, Քոլլըպիա համալսարանի ուսուցիչներէն՝ Տր . Ա . Սոլագեան, բժ . Ա . Ալիխաննեան, բժ . Ղ . Աճեմեան, ընկ . Ա . Տէր Մանուկյան եւ պ. Ժ . Արթիկեան :

Նիւ Եռքի Հ . Յ . Ցեղակրօններու խումբը գագաղը իր ուսերուն վրայ առած յամբաքայլ սրահը մտաւ Շողինի «Մահուան Քայլերդ»ի ողբերգական հնչիւններու տակ : Դադաղը տեղաւորուեցաւ սրահի կեդրոնը, ամբիոնի գիմաց եւ չըշապառուեցաւ բազմաթիւ ծաղկեալը սակներով ուղարկուած մարմիններու եւ անհատ բարեկամներու կողմէ :

Երբ ծերակուտական Քինկ վերջացուց իր խօսքը՝

կրկին հնչեց Շոպենի «Մահուան Քայլերդը», Յեղակրօն-ները իրենց ուսերու վրայ առին դադաղը եւ բազմահա-զար ժողովուրդի հսկայ թափօրով շարժեցաւ դէպի փո-դոց: Երկու հարիւր օթօներ կազմեցին յուղարկաւորու-թեան թափօրը:

Գերեզմանատան մէջ միակ դամբանականը խօսեցաւ Տիրայր Մրբազանը, թաղման կարգը կատարուելէ ետք:

## ՀԱՆԳԻՄ ՏՈԹ. ՄՈՎԱԷՍ ՔԻՒՓԷԼԵԱՆԻ

Այս տարուան մեր կորուստներէն մին եղաւ Տոքթ. Մ. Քիւփէլեան, որ մեռաւ Նիւ Պրիթընի մէջ, Քընն.:

Տոքթ. Մ. Քիւփէլեան Այնթապցի էր, հանրային ջիղ ունեցող, գործունեայ եւ օգտակար անձ մը, որ կը ծա-ռայէր մեր ժողովուրդին եւ արդէն դէմք մըն էր Նիւ Պրիթընի ամերիկեան շրջանակներուն մէջ: Իր յուղար-կաւորութեան նկարագրութիւնը հետեւեալն է —

Ցունիս 2-ի շաբաթ առաւօտ թաղման առթիւ քաղա-քապետարանի վրայի դրօշակը կիսով պարզուեցաւ՝ ի յարգանս նախկին եւ գալիք շրջանի համար արդէն նշա-նակուած փոլիս սրճնի (հանգուցեալ Տոքթ. Մ. Քիւ-փէլեանի):

Ժամը 10-ին կլիս քլըպէն յուղարկաւորներու թափօ-րը շարժեցաւ դէպի Ֆլըրաք Քանկրիկէյշընը, Զըրչը, որու 1000-էն աւելի աթոռները նախապէս բռնուած էին. իսկ դռներու մօտ ու սալայատակներու վրայ խոնուած-ներ իրենց դիմարկները վար առած՝ յարդանքի կեցած էին:

Դադաղակիրներն էին՝ Բժշկական Միութենէն Dr. A. J. Savard (Միութեան նախադահը) եւ Dr. R. Pullen (Board of Health-ի վարիչը): Կլիս-ի կողմէ դատաւոր W. E. Hagearty եւ Dr. H. J. Cieszynski: Հ. Յ. Դ. Նիւ Պրիթընի կոմիտէի կողմէ ընկ. Ս. Շահրիկեան: Յեղակր-րոններու կողմէ ընկ. Յար. Շահինեան: Դադաղին շուրջը դիզուած էին 60-է աւելի ծաղկեպսակներ՝ ուղարկուած Մէյըններու երկու մասնաձիգներէն, էլքսէն, Բժշկական Միութենէն, Հ. Յ. Դ. Նիւ Պրիթընի կոմիտէին, Հ. Կ.

Խաչէն, Յեղակրօններէն, Հայ Առաք. եւ Հայ Աւետարա-նական Հոգաբարձութիւններէն, Հ. Յ. Դ. Հարթֆըրտի կոմիտէին, Նիւ Հէյվընի Կանանց Որբախնամէն, Նիւ Հէյ-վընի Այնթապցիներէն, Եէյլ Քոլէճի Փրեսէն, ամերիկ-եան գանազան հաստատութիւններէն եւ բազմաթիւ քա-բեկամներէ:

Հանգուցեալը բնիկ Այնթապցի էր, 37 տարեկան. իր բժշկական գիտութիւնը առած էր Պէյրութի բժշկական համալսարանին մէջ: Պատերազմի ժամանակ իբրև բը-ժիշկ բռնի կերպով տարուած էր տաճկական բանակը: Բայց հազար ու մէկ նեղութիւններով յաջողած էր փախ-չիլ եւ միանալ անզլիական բանակի բժշկական կազմին: Էր բազմանդամ գերդաստանէն ազատուած էին ինքն ու իր քոյրը (այժմ Պոսթըն): Ամէրիկա գալով յաջողեցաւ քննութիւն տալ եւ ստանակ բժշկութիւն ընելու իրաւունք Մէյէչուսէթի եւ Քլնէթիքէթի մէջ:

Եկեղեցական արարողութիւնը կատարեցին Rev. T. A. Green (Եկեղեցին քարոզիչը) եւ Վեր. Տք. Երուանդ Հատիսեան: Վերջինս գեղեցիկ քարոզով մը վեր հանեց տարաբախտ բժշկին բարեմասնութիւնները: Երգեհոնը մէջ ընդ մէջ նուագեց տխուր մեղեդիներ:

Արարողութենէն վերջը յուղարկաւորներու թափօրը շարժեցաւ դէպի հայկական գերեզմանատունը: Դադաղին կը հետեւէին 100-է աւելի ինքնաշարժեր՝ լեցուած սդա-կիրներով:

Թաղման տխուր արարողութեան ժամանակ ներկա-ները մեղմ կերպով երգեցին «Հայր մեր»ը: Ապա Հ. Կ. Խաչի կողմէ յուղիչ դամբանական մը խօսեցաւ ընկերուէի Ով. Պոյաճեան, վեր հանելով այն մեծ աջակցութիւնը, զոր Նիւ Պրիթընի հայութեան ընդհանրապէս եւ Հ. Կ. Խաչին մասնաւորապէս, կ'ընծայէր մեր անմոռանալի բը-ժիշկը: Ապա մարմինը յանձնուեցաւ ցուրտ հողին:

Ներկաները արտասուաթոր աչքերով հեռացան թարմ հողաթումբէն:

Ցուղարկաւորութեան ընթացքին փակ մնացին հան-դուցեալին մտերիմ բազմաթիւ բժշկներու, փաստաբան-ներու եւ շատ մը առեւտրականներու գրասենեակները:

## ՀԱՆԳԻՍՏ ՏԻԿԻՆ ԶԱՊԷԼ ԱՍԱՏՈՒՐԻ

Յունիս 19-ին Պոլսոյ մէջ մեռած է տիկ. Զապէլ Ասատուր, այլ անուամբ Սիպիլ, որ ժամանակակից հայ գրականութեան ամենէն վաստակաւոր եւ փայլուն դէմքերէն մէկն էր: Մօտ երկու տարի առաջ կատարուեցաւ անոր գործունէութեան յորելեանը եւ հայ հասարակութիւնը ամէն տեղ իր ջերմ յարգանքի եւ երախտագիտութեան տուրքը տուաւ մէծ գրադիտուհին, որ միաժամանակ եղած էր մէկը մէր ամենէն զնահատուած կրթական մշակներէն: Յորելեանական հանդիսութեանց օրերուն, Սիպիլ ստացաւ կաթուած, եւ հակառակ ամէն կարգի խնամքներու, չդարձմանուեցաւ վերջնականապէս:

Սիպիլ ծնած էր Պոլսոյ մէջ 1864 թուին, եւ կին էր հանդուցեալ գրագէտ եւ գործիչ Հրանդ Ասատուրի: Հանդեաւ յունիս 19, 1934:

### ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

#### ՕՏՈՒԹԻ ՍՈՒՐԲԵՐԸ

Գրեց՝ ԹՈՐՈՍ Ա. ԿՈՉԻԿԵԱՆ, ՕՏՈՒԹԻՑԻ

Օտուռ գիւղն է Տիկրիկի որ Սեբաստիոյ նահանդին մաս կը կազմէր:

Օտուռ գիւղին շուրջ մօտաւորապէս 15 սրբավայրեր կան, բոլորն ալ կիրաղիւսով, քարերով կամարաձեւ շինուած:

Բալէ վանիք— Օտուռի գէպի արեւմուտքը, բարձր լեռնադաշտի մը կրծքին, ուր կան սրբավայրեր, որոնց-

մէ մին ունի իր աւանդական պատմութիւնը: Հողին տակը, տասը ոտք խորութեամբ տեղ մը կայ, ծակ գուռով մը, իսկ վրան վարուցանի արտ: Այդ դռնէն ներս, 10-15 ոտք լայնութեամբ եւ հազիւ 8 ոտք բարձրութեամբ: Հորս կողմերու պատերուն մէջէն դռներով: Թէեւ գոցուած քար ու հողով, այս դռները ի յայտ է որ կը տանէին ուրիշ յարկաբաժիններ: Տեղացիք այս տեղը կը կոչեն Թաղման նկեղեցի, քանի որ թագուած է քարերով, հողերով: Այս վանքը, ըստ աւանդութեան, կաթողիկոսական աթոռ է եղած եւ չուրջի գոյնզդոյն ու հոտաւէտ ծաղիկներով կը պատրաստուի եղեց Ս. Միւռոնը եւ կը բաժնուի եղեց Հայաստանի եկեղեցիներուն:

Աստվածածին.— Օտուռի աղբեկչն 50 ոտք հարաւ կը գտնուի այս սրբավայրը, խոշոր խաչքարերով շինուած: Ըստ աւանդութեան, հայոց թագաւորներէն մին իր հարստութիւնը մէջը լեցնելով վիցուցած է շէնքը, որ կը մնայ միեւնոյն վիճակին մէջ. շուրջը կան տնկուած թթենիի ծառեր:

Ս. Վասիլոս.— Գիւղին արեւելեան մուտքին վրայ այս սրբավայրի քարերէ միոյն վրայ փորագրուած է օձանման պատկեր մը եւ այս պատկերին ի տես տրուած է Օձիկի թժիշկ Սուրբը. ուռած երեսները, ինչպէս օձի խայթոցներու տեղերը այդ սրբավայրի քարերուն քըսուելով կը բուժուէին: Ս. Վասիլոսը նաև գիւղին պահպանն էր:

Ս. Մինաս.— Գիւղին հարաւային պարտէղներուն մէջ, իբր պահպան ամենայնի:

Ս. Նիկողոսներ.— Գիւղին հարաւային արեւմուտքը, բլրակի մը վրայ զոյդ մը՝ գիրք բռնածի ձեւով պաշտպան գիւղին:

Ս. Թորոս.— Ս. Նիկողոսներու հաւասարութեամբ գիւղին կից է եւ շուրջը գերեզմանոց: Այս սուրբը ունէր կամարներով երեք խորան՝ շինուած հայկական ոճով. պաշտպանն էր մեռեալներու եւ ողջերու, նոյնպէս անասնոց, ամէն տարի Մէծ Պահոց առաջին կիրակին ուխտին օրն էր: Ուխտաւորները բերելով իրենց նուէրները, եւ

այդ վայրէն քար մը առնելով իրենց կռնակը, երեք անգամ կը դառնան շուրջը եւ կը մատուցանեն իրենց խընդրանքները, որով իրենց կենդանիներու ցաւերը կը բուժուէին եւ արկածներէ հեռու կը պահուէին։ Այդ կիրակին քահանան կը բանար Ս. մասունք մը, եւ ուխտաւորները ի խորոց սրտէ կ'աղաքչին։ «Ս. Թորոս, Զօրավա՛ր, զօրքին մեռնիմ, դո՛ւ հասիր մեզ օգնութեան»։ Նաեւ այսօր ձմէն ոք խարկուած ցորեն կ'ուտէ, որպէս թէ Ս. Թորոս աղնծած ցորենով է մեծցեր։ Տեղի կ'ունենան մենամարտներ; զանազան խաղեր։ Այդ օր նոր հարսերը քողերնին կը ներկեն։

Ս. Ուսեկ։ — Գիւղին արեւմուտքը, կարմիր գանկ ըերան սրտին վրայ, պտղատու ծառերով փոքրիկ պարտէզ-քի մը մէջ կը գտնուի. սուրբը զետեղուած է փոքրիկ հիւղակի մը մէջ խաչքարով մը՝ որ հանդչած է փոքրիկ աղբիւրի մը վրայ։

Այս սուրբը կը բուժէ ստինքներու ուռեցքը, ինչպէս նաեւ ստինքներու ցամքած կաթը վերստին կը հոսեցնէ։ Խնդրարկուն աչքերը խփած՝ մէր Ս. Ուսեկին կը մօտենայ, իր առջեւ ունենալով առաջնորդ՝ մօր առջինեկ կոյս աղջիկ մը։ Երբ հասնի, աչքերը կը բանայ եւ կը վառէ իր ուխտին երկու մոմերը եւ յետոյ կ'աղօթէ, իսկ եթէ կամենայ՝ կը լուայ հոն իր ստինքները եւ կը բուժուի։

Տեսնուած են նոյնիսկ մահմետականներ, որոնք միեւ նոյն ցաւերու համար եկած աղօթած եւ բժշկուած են։

Ս. Թաղոս։ — Գիւղին կից՝ հիւսիս-արեւմուտքը, այս սրբատեղիին մէջ կը գտնուի դուռ մը, ուր ջերմ ունեցողները առտու կանուխ լուգանք կ'առնեն եւ կը բժշկուին։ Կը կոչուի Ս. Թաղոս ջերմաբուժ։

Ս. Խաչքար։ — Գիւղէն քիչ մը հեռու, հիւսիս-արեւմըտեան կողմը։ Ասոր օրը անպայմանօրէն չորեքշաբթի էր։ Վառ մոմերու նուէրը ընդունելի չէր։ կ'ընդունէր ձիու պայտեր, գամեր եւ երթեմն ալ սոխ ու սխտոր։ Իր չորս բոլորը մաշառուա էր, կը բժշկէր մանր վէրքեր։ Խնդրարկուն մաշառներէն ճիւղ մը կը կոտրէր եւ կ'ըսէր։ «Գիշերուան եղածք, ելածք, եռածք, գիշերը չորնան ցերեկուան եղածք։»

Անանուն Սուրբը — Աչքի բուժիչ այս սրբատեղին կը դառնուէր Դադարին Ձոր ըսուած տեղը, մորենիներով չըջապատուած, որոնց արմատներէն հոսող ջուրը կը կաթեցուէր աչքերուն եւ կը բուժուէր։

Նոյ // 26, 1934, Ռուբրովկան, Ն. Ե.

## ԱՐ Ի ՅԱԻԵՐԺԱՆՔ

(Կենսագրական Յօդուածագրին)

Յարութիւն Տէօվլէթեան..քնիկ Եօղդատցի (իքի Գարա գիւղէն) աղքատ ընտանիքի մը մէկ հատիկ զաւակն է եղած. տնղւոյն Աղդ. վարժարանը աւարտելէ ետք, իր յայտնաբերած տաղանդին չորհիւ, տեղւոյն հարուստներէն Օհան Զօրպաճեանի նիւթական օժանդակութեամբ կը դրկուի Մսոյ վանքը, ուսանելու համար։ Յարութիւն կը դրկուի Մսոյ վանքը, ուսանելու համար։ Յարութիւն կը դրկուի Մսոյ ժամանակաւորացը կ'աւարտէ յաջող հերպով եւ կը պատրաստուի կուսակրօնութեան։

Իր ծերացած մայրը շուտով կը հասնի Սիս եւ իր գաւին փաթթուելով, արտասուալից աչքերով կը պաղատի, կին ետ կենայ վարդապետանալէ, քանի որ իր կուսակրօնութեամբ պիտի անյայտանար ընտանիքի անունը։

Յարութիւն, չոտկալով իր կքած մօր պաղատանքին, անոր հետ կը վերադառնայ Եօղդատց եւ կը կոչուի ուսուցչութեան եւ հոն կ'ամուսնանայ։ Կը պաշտօնավարէ նաեւ Տէնէկ Մատէն գիւղը։

Զինուոր կը տարուի Յարութիւնը, սակայն վստահ ըլլալով, որ ստոյդ մահը կը սպասէ իրեն՝ որպէս հայ, կը փախչի ու կը վերադառնայ իր ընտանիքին մօտ, միասին մահանալու դէմ... Վերջապէս ձեռք կ'անցնի ու կը տարուի շատերու հետ իբրեւ մտաւորական... իր ետին թողլով երկու մանչ զաւակ եւ յղի կինը, որ երկու ամպէն լոյս աշխարհ բերաւ աղջնակ մըն ալ։

Տէօվլէթեանէն սոորեւ կուտանք գրաբար կտոր մը  
իր գրական ճաշակին հարազատութեան, եւ միեւնոյն ա-  
տեն, իր վանականի կրթութեան տուած հոգեկան թոփչ-  
քին ի պատիւ, իր ձեռագիր գրքոյկէն, որ կը կրէ 1902,  
ապրիլ 19 թուականը, եւ գրուած է Սոյ վանքին մէջ:

«Վարեցին արտս եւ տնկեցին այդիս, եւ իւրեանց  
արմատեաց արարին պտուղու: Տէր օրհնեաց զնոսա եւ  
յոյժ բազմացն եւ բերք նոցա ոչ նուազեցան յաւիտեան»:

Եկեղեցի, բանական իմն յարմարութեամբք, ի գր-  
րախտ օրինակի, զի զոր մի անդամ ի դրախտին էր տե-  
սանել եւ քաղցր ի կերակուր, զնոյն եւ բանական եկեղե-  
ցի, յաւէտ առաւելութեամբ նշմարեմք, զմարդատունկ,  
զուարթաֆաղիս հաւատով եւ ախորժաճաշակս բարե-  
դործութեամբ:

Եւ զոր օրինակ զդրախտն եղեմական ինքնին տնկեաց  
Աստուած, եւ յանձնարար առաջին մարդոյն զնա, եւ  
պահէլ, եւ այսպէս ալ բանսն եկեղեցի՝ մարմնացեալ  
բանն Աստուած, չքնաղ վայելչակերպեալ բարդաւած ա-  
մենայն կարեւորացն լոռութեամբ, յանձնարար Առաքե-  
լոցն իւրոց, զի գործեսցի զնա եւ պահեսցին, այս է դհե-  
թանոսական ազանցն ընտանեցուցեալ վայրենութիւն, ի  
Քրիստոնէական հաւատս տնկեսցին, եւ ջրով Աւետարա-  
նական վարդապետութեան ոռողեսցին:

Զոր եւ լիով իսկ կատարեսցին զհարկ պաշտամանն,  
յոր եղեալն էին, ըստ որոյ ասէ Վարդապետն հեթանո-  
սաց. Սուրբն Պօղոս — «Ես տնկեսցի ջուրիդ», իբր կամե-  
լով ասել, թէ է վայրենի ձիթենեացն Աստուծոյ, պատ-  
ուատեալ տնկեսցի զձեղ, ի իսկական Ս. Հաւատս, եւ  
Պօղոս ջուրիդ կենսախրախոյս, վարդապետութեամբ  
հաստատելով զձեղ զամենեսին, ի նոյն:

Այսու բանիւ ուսումն լսելեայն ընձեռի մեղ, յԱստու-  
ծոյ Առաքելոյն Սրբոց, իբր զի անհաւատք չիդալ մար-  
թացին եւ ի լոյս Աստուած դիտութեան հաստատու-  
թեամբ, ի հաւատս յոր կոչեցան, առաջնոյն քարոզել  
դործ է առաքելական, երկրորդացն քարոզել, դործ է  
վարդապետական:

Վասն ոչինչ օտար է ի ճշմարտութեան զԱւետարա-

նական վարդապետութիւն եւ զվարդապետութիւն կրօ-  
նական եւ նորին Ս. դաւանութիւնն, հաւատքն ուսանող,  
Ա. Մատեան զորս պարտին ամենայն Քրիստոնեայք ըն-  
թեռնուլ, զի զոր մի անդամ անձրեւ երկնատեղաց դիտէ  
թործել թոյսս բազմազան շահեկանութիւնս, զնոյն եւ  
վարդապետութիւն եւ այսպիսի ընտիր հաւաքական Քը-  
րիստոնէական անուանեալ գրքոյկս աստի զօրէ ներգոր-  
ծել ի հոգիս:

Նաեւ աւանիկ եւ Աստուած իսկ զնոյն դիտէր յաւել  
անդ իւրում բերանով նախամարդարքին «Ակնկալեսցի  
ինդ իւրում զանձրեւ բարբառ իմ» եւ զոր յամպոյ տեղաց անձ-  
իրեւ զանձրեւ բարբառ իմ» եւ այսպէս Աւետարանական վարդապետութիւն եւ  
րեւ, այսպէս եւս Աւետարանական վարդապետութիւն եւ  
սոյն աշխատառութիւնս արդիւնքն այն ափոփ ի հոգիս հա-  
ւատացելոց եւ ընթերցողաց ի մատենիս աստի իւ քարոզ-  
ւատացելոց եւ ամառնիս աստի իւ քարոզ-  
ւատաց անտի, որք, են ամք անձրեւաց ինանին Աստուծոյ, եւ  
չաց անտի, որք, են ամք անձրեւաց ինանին Աստուծոյ, եւ  
զայս հաստատէր մեղ, կայծակնամաքուրն ։ Յայեայ,  
զայս յորժամ սպառնայր ի դիմաց, Աստուծոյ թէ, «Պատուէր  
յորժամ սպառնայր ի դիմաց, Աստուծոյ թէ, «Պատուէր  
տաց ամպոց իմոց զի մի տեղացին յայդի իմ»։ այս է ա-  
սել: պատուէրեսցից ծառայից իմոց քարոզչաց եւ գիտ-  
նոց, զի մի քարոզեսցին եւ ուսուցին ժողովրդեան իմոց  
զբանն իմ»:

Ապաքէն, անբնական գտանին ամպք անձրեւել, եթէ  
ոչ, նախ ի տեղեաց ջուր յինքեանս ամփոփեցին, ըստ  
այսմ չեն բանական քարոզիչք եւ մատեանք յառատա-  
րուղիս, վատակս իմաստիս, հոգւոյն արքեցուցանել զհոգիս  
բուղիս, վատակս իմաստիս, հոգւոյն արքեցուցանել զհոգիս

մա-  
հաւատացեալ ժողովուրդոց, եթէ ոչ նախ ի հոգելից մա-  
տենից անտի զԱստուածային իմաստս զանձեսցին:  
Յայսիսկ՝ առաջին Սուրբ եւ իմաստուն հայրապետք  
եւ վարդապետք, առ լցեալ Աստուածելէն վատակաց հոգ-  
ւոյն, փութ անձին կալան ոչ միայն զներկայ հաւատաց-  
եալս ծալացուցանել, մեղրածորան վարդապետու-  
թեամբքն իւրեանց, այլ եւ հոգացան զասացելոցն իմաստս  
ամփոփիել ի գիրս եւ թողուլ մեղ յետնոցս ժառանգութիւն  
անզուգական, որով լոյս ընծայեն ի հոգիս մարդկան,  
հրաւիրեան հաւատացեալս ի ճշմարիտ հաւատս եւ հրա-  
ւիրեան ի գործ զնել զայն բանիւ եւ գործով, այսպէս ասէ  
մայսին ի գործ զնել զայն բանիւ եւ գործով, զմերն Ս. Հայրապետ եւ Ս. Մա-  
լուսաւորիչն Գրիգոր, զմերն Ս. Հայրապետ եւ Ս.

տեսնագիր Ամենայն Հայոց ի յաճախապատռւմ իւր . «Պիտոյ է միշտ եւ հանապաղ դաստիարակութիւնն աւետարանին ; որ հրահանդէ զմեղ ի լաւութեան կարգս , զի յանձանձեալ ի չնորհաց Հոգւոյն Սրբոյ , ճշմարտութեամբ անեցուացուք զվաստակս արդարութեան սրտի , եւ ուղղափառ հաւատով՝ յԱստուծոյ» :

Յայս գրուածք եւ իմս՝ կոչեցեալ անարժանութեամբ , ըստ ամպոյն օրինակի , զիետ լինէի Ս. Գրոց եւ նոցին մեկնութեանց եւ ես՝ կրօնական մատենիս հաւաքել ի նոցանէ կաթիլն իմաստից ի նիւթ գրութեանցս , եւ ըստ կարի սեղանաւորելոյ ի հոգիս հաւատացելոց մերոց :

Ուստի ուղղափառ հաւատոյ քոյ լոյս դրախտ ցանկալի , Եկեղեցի Հայոց պանծալի , զի ես բնակարան Աստուծոյ երիս Անձնաւորութեան , զի ես յօրինակ դրախտի , յորում վայելեսցին որդիք մարդկան ժառանգութիւն երջանկութեան յաւիտենական :

Զի ոչ նուազեաց ի բարի սերմունս ցորենոյդ որոմով խառնեցաւ (Մատթ . ԺԳ . 25) : Զի զաղբիւր յստակ աւանդութեանց քոյ յալտաղտուկ ջուր օտարոտի ուսմանց ոչ պղտորեաց (Սաղմ . ԺԶ . 24) : Զի ի ստուգութիւն հացն քոյ , կենդանական՝ մեռելական իմոր եւ հերձուած քացախութիւնն ոչ հանդեցան (Ա . Կորն .) : Եւ յոսկի անբիծ հաւատոյն եւ յարծաթ լուսատեսիլ բանին պղինձ ժանդահոտ եւ կապար սեւաթոյր ոչ դտան :

Այսոքիք են դրունք մեծ նահատակին եւ Փրկչին Քըրիստոսի , Սրբոյն Գրիգորի չնորհեցաւ (Յովհ . Երզնկացի) :

Մենք զայս ճշմարիտ հաւատս ունեմք ի Ս. Գրոց եւ յօրինաց Եկեղեցւոյ Առաջնորդ կենաց ճանապարհի առ Աստուծ :

Այսպիսի ինչ ճշմարիտ վկայիւք լցեալ սա գլքոյկս ի գիր առնելու ազատութիւնն չնորհեցաւ ինձ ի Տեառնէ յաշակերտութեան իմում , յամի Տեառն 1902 , ապրիլ 19 , եւ կալ ի սենեկի իմումք ի Վանս Սսոյ , ընդ հովանեաւ Սըրբոյ Աջին մերոյ Գրիգորի Լուսաւորչի , ժամանակ առ ժամանակ յառաջանտի ի հատընտիր գրուածոց իմոց առեալ ի գրքանց իմաստասէր եւ հոգելից Հայրապետաց եւ ա-

ռաքինի վարդապետաց , աշխատութիւն իմ յայսմ եղեւ . զի քաշեսցի ի նոցունց եւ ի փունջս կապեցի , թէ ուսուցանել այլոց եւ թէ յուսանիլ , որ արդարեւ բանաւոր պատճառ է , ասէ ոմն ատենաբան , յայսմ եւ ետ վստահ եմ // զի չի ինչ զարտուղութիւն , յուղղափառ վարդապետութեան Ս . Եկեղեցւոյ , միայն դտանի ուրեք ուրեք կրկնութիւն բանից , ըստ որում ի յատուկ տեղ գրուածոց հաւաքեալ են :

Եւ պարունակէ եօթն խորհուրդս Եկեղեցւոյ եւ նշանաւոր տնօրինականաց Որդւոյն Աստուծոյ եւ այլ խորհուրդս :

Արդ՝ եթէ իմ կամ օրինակողաց գրիչ ի տառս կամ ի կէտս , սխալէալ իցեն , լաւափետուր գրիչք ընթերցողաց ուղղագրեսցին օգնելով տկար եղարաց , միանգամայն եւ շնչնին ի միտ առցեն , զի եթէ տկարն ոտիւք փութայ ընթանալ ըգճանապարհ իւր , կարողացն չէ արժան դեգերել թանալ ըգճանապարհ իւր , կարողացն չէ արժան դեգերել պանդոկի , եւ որեւէ յընկողմանիլ ի մահիճ ծուլութեան , եւ զտկարաքայլ ընթացս այլոց եպերել :

Այլեւ այսու իմով տկարաքայլ ընթացուք յորդոր մատչեմ կարողացն , որ հսկայ ընթանալ զճանապարհս յւրեանց , յասպարէզ գրականութեան , յօգուտ աղքածու սուէր սիրոյ՝ սոյն Քրիստոնէական անուանեալ ծայեմ նուէր սիրոյ՝ սոյն Քրիստոնէական անուանեալ գրքոյկս , մաղթելով յիշել զիս զմեղաւորս , ի մաքրափայլ աղօթս իւրեանց առ Տէր :

## ԾԻՍԱԿԱՆ ՊԱՏՇԱՃՈՒԹԻՒՆՔ

Ա.

Հայաստանեայց Առաք . Ս . Եկեղեցւոյ հաւատացեալ ժայաստանեայց Առաք . Ս . Եկեղեցւոյ հաւատացեալ գրտողովուրդին իրաւունքը եւ պարտականութիւնն է երկուղածութեամբ մասնակցիլ Եկեղեցական երգեցողութեանց , պահելով ներդաշնակ հետեւողութիւն :

Բնական է , նոր կանոն մը չէ այս , այլ՝ Առաքելական

օրերէն ժառանգուած, պաշտամունքը կատարեալ ըլլա-  
լու համար:

«Մեր ամենուն համար ծանօթ եւ միեւնոյն ատեն  
անմոռանալի է, թէ ի՞նչպէս կը մասնակցէին մեր հայ-  
րերը ու մենէն շատերը իսկ սրբազն երդեցողութեանց,  
մանաւանդ՝ երանաշնորհ Շնորհալիի, «Յիշեցուք ի գի-  
շերի», «Զարթիք փառք իմ» , «Առաւօտ լուսոյ», «Փառք  
ի բարձունս», «Նորաստեղծեալ», «Տէր ողորմեա»ներու  
ատեն, ինչպէս նաեւ, Ս. պատարագի երդեցողութեանց,  
որոնք այլքան դիւրին եւ անէացնող՝ հրաշալիքներ են»:

Բ.

### Ո՞Ր ԱՏԵՆ ՄՏՆԵԼ ԵԿԵՂԵՑԻ

Ճշմարիտ հայ հաւատաւորի համար, պարտ է ներ-  
կայ գտնուիլ եկեղեցին եւ մասնակցիլ ժամ-օրհնող քա-  
հանայի — Հրաժարիմք ի սատանայէն: Պէտք չէ! Եկե-  
ղեցի մտնել:

Ա. Երբ ակուած է Ս. Աւետարանի ընթերցումը.

Բ. Փառք ի բարձունսի լրանալուն մօտ:

Գ. Վերափոխման թափօրին սկսուելէ ետք:

Դ. Հաւատամքի սկսուելէն ետք:

Ե. Ս. պատարագի, Սո՛ւրբ-սո՛ւրբին:

Զ. Ամէն Հայր Սուրբի եւ Ս. Հաղորդութեան բաշ-  
խումին:

Է. Քարոզի միջոցին — անուշադիր մուտքով չգրա-  
ւել խօսողի եւ լսողի ուշը:

Գ.

### Ո՞Ր ԱՏԵՆ ԶԵԼԼԵԼ ԵԿԵՂԵՑԻՆ

Ա. Բոլոր Ս. Աւետարաններու, Մարդարէութեանց  
ընթերցման պահուն:

Բ. Բոլոր՝ քահանայից կողմէ՝ կարդացուած աղօթք-  
ներուն:

Գ. Փառք ի բարձունսին:

Դ. Հաւատամքին:

Ե. Քարոզի:

Զ. Վերաբերման:

Է. Սուրբ-սուրբին:

Ը. Հայր մերին եւ ատկէ ետք, մինչեւ «Կեցո տէր՝  
զժողովուրդս քո եւ օրհնեա զժառանդութիւնս քո» եւն: «Եատի բնական է հաւատացեալը՝ միակ փոյթ ունի  
ներկայ իշտուիլ Ս. պատարագին, որով՝ թէ մեղք եւ թէ  
ամօթ իսկ է, ուեւէ ատեն դուրս ելլել եկեղեցին, մինչեւ  
Օրհնեալ եղերուք»:

Դ.

### Ո՞Ր ԺԱՄԱՆԱԿ Պէտք է ՈՏԹԻ ԿԱՅՆԵԼ

Ա. Ամէն անդամ որ, «Հայր մեր» կը ըսուի:

Բ. Երբ քահանան դասի մէջ կը կարդայ աղօթքներ:

Գ. Բոլոր Աւետարաններու ընթերցման պահուն:

Դ. Բոլոր փառաբանութեանց, եւ հաւատքի դաւա-  
նութեանց աղօթքներուն, մաղթաճներու, խոստովա-  
նութեանց ատենները՝ ինչպէս, Եղեցի անուն Տեառն-  
օրհնեալ, Փառք ի բարձունս, Նորաստեղծեալ, Կեցոնե-  
րուն, Ս. Աստուածին, Հաւատամքին, Երբ պատարագիչ  
քահանան ներս գայ դպեստաւորեալ, Թափօրին, Ողջոյ-  
նին, Օրհնեալ է Աստուածէն մինչեւ Օրհնեալ եղերուք:  
«Լաւ է հետեւիլ դպիրներու նստած ու կայնած պա-  
հերուն»:

Ե.

### ՇԱՏ ՏԳԵՂ ՈՒ ԱՅՊԱՆԵԼԻ ԵՆ

Ա. Եկեղեցւոյ դրան առաջը հաւաքուիլ, խօսակցիլ  
ինչ նիւթի վրայ ալ ըլլայ:

Բ. Բարձրաձայն խօսիլ, վիճիլ:

Գ. Կատակներ ընել, ձիւթ ծամել:

Դ. Ծինել:

Ե. Թաղման արարողութեանց պահուն ոտքի կենալ,  
պատկառանքով յարդել վերջին հրաժեշտի այդ պահը,  
քանի որ այսօր ուրիշին, իսկ վաղը՝ քեզի է:

Զ. Յուղարկաւորութեան թափօրներուն չխօսիլ, չը-  
խնդալ, նամանաւանդ օթօներու մէջ չծխել:

է. Գերեզմանատան մէջ կենալ գլխարաց, եւ հետեւ վերջին խնդրանքներուն ու վերջին կնքումի օրհնութեանց, անոնք հաւատքիդ խարիսխներն են:

Զ. Գերեզմանատան մէջ չծխել:

Է. Հարսանեկան հանդէսներուն եկեղեցին ներս չխօսիլ, չխնդալ. զուարձութեան վայրը հարսնետունն է միայն ու միայն:

### ՊՍԱԿԱԴՐՈՒԹԵԱՆ ՕՐԵՐ

1. Յունուար 8-էն մինչեւ 12.

2. Յունուար 14-էն մինչեւ Առաջաւորաց Բարեկենդան:

3. Առաջաւորաց Շբ. օրէն, Ս. Սարդիս, մինչեւ բուն Բարեկենդան.

4. Նոր կիրակիի ԲՀ. օրէն մինչեւ Վարդալառի Բարեկենդան.

5. Վարդակառի ԳՀ. օրէն մինչեւ Աստուածածնի Բարեկենդան.

6. Աստուածածնի ԳՀ. օրէն մինչեւ Խաչելրացի Բարեկենդան.

7. Խաչելրացի ԳՀ. օրէն մինչեւ Յիսոնակաց Բարեկենդան.

8. Յիսոնակաց ԲՀ. օրէն մինչեւ Ծննդեան Բարեկենդան:

### ՊՍԱԿԱԴՐՈՒԹԵԱՆ ԱՐԳԻԼԵԱՆ ՕՐԵՐ

1. Բոլոր կիրակիները որոնք Տէրունի օրեր են հրաժայեալ:

2. Բոլոր չորեքշարթի եւ ուրբաթ օրերը:

3. Բոլոր տաղաւարներու երկուշարթի «Մեռելոց»ի օրերը:

4. Ս. Զատկի առաջին շաբաթը:

5. Բոլոր մեծ պահոց օրերը:

### ՏԱՂԱԲԱՐ


Այսպէս կը կոչուին Տէրունի հինգ մեծ օրերը, որոնք ունին Շաբաթապահք, Նաւակատիք, Մեռելոց, եւ կը շարունակուի տօնախմբութիւնը քանի մը օրեր, յիշատակուելով Ա. Բ. Գ. օր:

Այս հինգ տօներն են.— Աստուածայայտնութիւն՝ 8 օր, Յարութիւն՝ 50 օր, Այլակերպութիւն՝ 3 օր, Վերափոխումն Ս. Աստուածածնի՝ 9 օր, Խաչելրաց՝ 7 օր:

Այս կոչումը հաւանական թուի ըլլալ տօնակատարութեանց կազմակերպուած հանդէսներու մնացորդ, որոնք չառ անդամ բացօղեայ կ'ըլլային:

ԵՐԵՅ

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՅ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱԲԵԼԱԿԱՆ Ս. ԵԿԵՂԵՑԻՈՅ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՆ ԵՆԹԱԿԱՅ ՀՈԳԵՒՈՐ ՀՈՎԻԻՆԵՐ ՈՒ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆՔ



Տ. ՆԵԱՆ ԱԽԱԳ ՔՀՆՅՅ.

ՓԱՅԱՋԱԱՆ

Առաջնա Տեղապահ եւ հոգ. հովիր

Ս. Լուսաւորիչ Մայր Եկեղեցւոյ

Նիւ Եորք

Նիւ Եորք.— Ս. Գր. Լուսաւորիչ Մայր Եկեղեցի. Հովիւ Արժ. Տէր Նշան Աւագ քհնյ. Փափազեան, Առաջնորդական Տեղապահ, որ արժանացաւ լանջխաչի Երեսփոխանական Ժողովի միաձայն գնահատութեամբ: Նաև տեղին է յաւելուլ թէ, Եկեղեցւոյ Պատ. Հոգաբար-

Ճութիւնը, հակառակ ամէն դժուարութեանց, արդարա-  
ցուց իր վրայ դրուած ամէն յոյս: Հասցէ՝

221 EAST 27th ST., NEW YORK, N. Y.



Տ. Եղիշե Քչնջ ԳԱՍՊԱՐԵԱՆ  
Հովիւ Թրոյ-Ռուք քվիլիքի  
և հեղինակ  
«ՎՏԱԿ» Տարեցոյցին

Թրոյ-Ռուք քվիլիք: — Հովիւ՝ Տէր Եղիշե Քչնջ. Գաս-  
պարեան, Հասցէ՝ 1012 Peoples Ave., Troy, N. Y.

Շնորհիւ Պատ. Հոգաբարձութեան ջանքերուն եւ Հայ  
աղղայնոց ջերմ վերաբերման՝ կը պահուին Հովիւ եւ եր-  
կու աղղային վարժարաններ: Աղօթառեղին է Բաթէյթ  
Սթրիտի մատուռը, Կալիսկ. Եկեղեցի, Թրոյ: Հասցէ՝  
397 River St., Troy, N. Y.

Խնիրն Սիրի՝

2527 Blvd., Jersey City, N. J.  
Պրուֆլին

533 Fourth Ave., 15th St., Brooklyn, N. Y.

Մեծագոյն Պոսք-ոն: — Հովիւ՝ Արք. Տէր Մեսրոպ  
Քչնջ. Տէր Յովհաննէսեան, 121 Berkeley St., Boston,  
Mass. Իրապէս օրինակելի ու ամէն գնահատանքի արժանի  
է Մեծագոյն Պոսքոնը իր պատկան թեմերով: Ունի Հո-  
գաբարձութիւն, նաև Միջ-Հոգաբարձական մարմին,  
որուն կ'անդամակցին Պոսքոն, Վօթըրթառուն, Զըլսի,  
Լին, Լորէնս, Հէյվոհիլ եւայլն: Ասոնք կը կազմեն միաց-  
եալ ազգ: իշխանութիւնը, կազմուած 6 օգոստու, 1934ին:

ՄԻՋՈԳԱԲԱՐՁԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ



ԳԻՍՈԿ ԳԱՅՈՒՃԵԱՆ  
Աւենապետ

Տիար Գիսակ Գաղանճեան, Ա. Աւենապետ  
Տիար Կ. Յ. Գարակիւլեան, Բ. Աւենապետ  
Տիար Լեւոն Ա. Թիւֆէնկճեան, Աւենապետ  
Տիար Հայկ Կիլիկեան, Գանձապահ  
Տիար Գ. Մարտիկեան, Հաշուակալ  
Տիար Տիգրան Հալաճեան, Խորհրդական  
Տիար Յակոբ Պարոնեան, »  
Տիար Յակոբ Կոշտիկեան, »  
Տիար Ա. Մէմիշեան, »  
Տիար Լ. Ճանիկեան, »  
Տիար Պ. Պաղտոյեան, »



Ա. Թիֆենական  
Առենադպիր



ՀԱՅԿ ԿԻԼԻԿԵԱՆ  
Գանձապահ

ՄԵԺԱՊՈՅՆ ՊՈՍԹՈՆՆ ՈՒՆԻ ՎԱՐՃՈւած ՎԱՌԱՎՈՐ ԵԿԵՂԵՑԻ մը, որուն Հասցէն է՝

Armenian National Apostolic Church  
121 Berkeley St., Boston, Mass.

ԵԿԵՂԵՑԻ ՈՒՆԻ 24 ՀՈԴԻՆՈց ԵՐԿՍԵռ ՊԱՐԱՊ ԽՈՎԱԾՔ, ԻՆՉԱՔ ՆԱԵՒ ԵՐԿՍԵՐ ԵՐԱԺԾՄԱԽՈՎԱԾՔ ՊԵՂԱՎԱՐՈՎԹԵԱՄՔ ԵՐԱԺԾՄԱԳԷՄ ԵՒ ԵՐԳԱՀԱՆ Տիար վ., ՍՐՈՎԱՆՀԱՄԵԱՆԳԻ:

ՊՈՍԹՈՆԻ ԵԿԵՂԵՑԻ ՈՒՆԻ ԱՄԱՍԹԵՐԹ մը, ԿԱՆԹԵՂ, որ մօտ ատենէն պիտի բաւարարէ աղգային-եկեղեցական բոլոր պահանջները եւ պիտի գտննայ ընդհ. ամերիկահայոց թեմական կեանքի ու պահանջքի հանդիսարանը: Տարեկան բաժնեզինն է՝ 1 տողար: Հասցէ՝

121 Berkeley St., Boston, Mass.

Կարոսելոց օկնութեան մարմինը կը հայթայթէ ձրի բժշկական գարման, դեղ ու գեղօրայք:

Վօթլրթառուն 153 School St., Watertown, Mass.

Չըլսի 63 Wash. Ave., Chelsea, Mass.

Լին	91 Shepard St., Lynn, Mass.
Հուայթինովիլ	32 East St., Whitinsville, Mass.
Լորէնս	170 High St., Lawrence, Mass.
Լովէլ	195 Pleasant St., Lowell, Mass.
ՄէլՓլրտ	49 Prospect and Eight St., Milford, Mass.
Ֆրանքլին	P. O. Box 293, Franklin, Mass.
Նիւպրիփորթ	225 Salem St., Salem Depot, N. H.
Սէլլիմ Տիփո	

Սփրինկփիլտ եւ Ինտիան Օրչըրտ. — Իրապէս գնահատելի եւ օրինակելի շինարար գողութներ են ասոնք ուրոնք կարողացան կանգնեցնել սեփական աղջային տուն մը Ինտիան Օրչըրտի մէջ: Հասցէ՝


N. Tashjian, 919 State St., Springfield, Mass.

Ինտիան Օրչըրտ P. O. Box 158, Indian Orchard, Mass.  
Այցելու Հովիլ Տէր Մատթէռս քննչ. Մանիկեան

Նիու Պրիթլին	178 Frimont St., New Britain, Conn.
ՀարթՓլրտ	249 Jefferson St., Hartford, Conn.
Նիու Հէյլըն	63 Sylvan Ave., Bridgeport, Conn.
Պրիճփորթ	1912 Boston Ave., Bridgeport, Conn.

Քընչթիքըթի այս չորս գաղութներուն միացած են Սփրինկփիլտ եւ Ինտիան Օրչըրտ, կազմելով Միջ-Հովարձական մարմին մը, որուն նախագահն է Տիար Գարեգին Գէորգեան, Ն. Պրիթլին:

Սիրաքիւզ	2002 Grant Blvd., Syracuse, N. Y.
Պինկէմթլին	171 Main St., Binghamton, N. Y.
Մեսինա	P. O. Box 175, Massena, N. Y.
Նիակարաֆոլս	934 Cleveland Ave., Niagara Falls, N.Y.




Տ. ՊԵՏՐՈՍ ՔՃՆՅ. ՄԱՄԲՐԵՆԻ  
Հովիտ Վ. Շահմանին  
Տիգրային

Տիգրային — Հոգեւոր Հովիտ Արժ. Տէր Պետրոս  
Քճնյ. Մամբրենին:

Հասցէ՝ 15371 Walland Ave., Detroit, Mich.

Հասցէ Հոգաբարձութեան՝

63 Savannah Ave, Detroit, Mich.



Տէր ՄՈՎՍԵՍ ԱՒԱԳ ՔՃՆՅ.  
Տէր ՍՏԵՓԱՆԵԱՆ  
Հովիտ Շիքակոյի  
և պատկան քեմերու

Շիքակոյ — Հովիտ Արժ. Տէր Մովսէս Աւագ Քճնյ.  
Տէր Մտեփանեան:

11915 Lowe Ave., Roseland Sta., Chicago, Ill.

Հոգաբարձութեան Հասցէ՝

118 Roseland Sta., Chicago, Ill.

Ուէսթ Փուլմընի Հասցէ՝

647 W. 119th St., West Pullman, Ill.

Քընուչա՝ 6229 14th Ave., Kenosha, Wis.

Քընուչա Հակառակ վոքրիկ գաղութ Խ'ԸԼԱԼՌՈՒՆ Կը  
պահէ ազգային վարժարան:

Թէյսին՝ P. O. Box 108, Racine, Wis.

Բւնի իր ազգային վարժարանը:

Սառւթհ Միլուուքի՝

404 Montana Ave., So. Milwaukee, Wis.

Ֆիլատէլիիա — Հոգեւոր Հովիտ Արժ. Տէր Պատկ  
Քճնյ. Մարդիսեան, որ արժանացաւ զնահատանքի Երես-  
փոխանական Ժողովին կողմէ իր բարոօք ծառայութեան  
Համար: Հասցէ՝

1942 N. 13th St., Philadelphia, Pa.

Հոգաբարձութեան Հասցէ՝

519 W. York St., Philadelphia, Pa.

Փրովիտէնս — Հազեւոր Հովիտ Գեր. Տէր Ղեւոնդ  
Վլոդ. Մարգուկէսեան, որ ստացաւ եպիսկոպոսական Վը-  
կայական՝ Երեսփոխական Ժողովէն:

Հասցէն՝ 327 Dexter St., Providence, R. I.

Հոգաբարձութեան Հասցէ՝

327 Dexter St., Providence, R. I.

Փութաքէթի Հասցէն՝

42 Supine St., Pawtucket, R. I.

Ուստըր — Հոգեւոր Հովիտ Արժ. Տէր Յուսիկ Քճնյ.  
Նախնիքեան: Հասցէն՝

25 Ormond St., Worcester, Mass.

Հոգաբարձութեան Հասցէն՝

121 Thomas St., Worcester, Mass.

Քլիվլենտ, Օհայո — Հոգաբարձութեան Հասցէ՝

1818 Prospect Ave., Cleveland, Ohio

Կոլթ, Գանաստա 112 Beverly St., Galt, Ont., Canada  
Խնոմիան Հարպըր 3704 Main St., Indian Harbor, Ind.

Գուղակ Մր. Sevag, V. Delas Tunas, Orient, Cuba  
Հեմիլթըն 49 Princes St., Hamilton, Ont., Canada  
Փոնթիաք 239 Ferry Ave., Pontiac, Mich.

Ուաշինգթըն  
c/o Kavaljian, 2100 N. St. N. W., Washington, D. C.  
Աէնթ Գաթէրինս, Էնթ.

P. O. Box 219, St. Catharines, Ont., Canada  
Սան Փաւլօ, Պրազիլ  
Rua Maua 161-163, St. Paulo, Brazil

ՊՐԵՆԹՖՈՐԹ, ՕՆԹ., ՔԱՆԱՏԱ

Հոգաբարձութիւն

Տիար Եղիշէ Պ. Մուրատեան, Ատենապետ  
Տիար Կարապետ Յ. Մուրատեան, Ատենադպիր  
Տիար Խաչիկ Մօշոյեան, Գանձապահ  
Տիար Մարտիկ Արիկեան, Կնքապահ  
Տիար Յովակիմ Գալուստեան, Հաշուակալ  
Տիար Կարապետ Պ. Մուրատեան, Խորհրդական  
Տիար Սահակ Մանուկեան, Խորհրդական

Քանառահայ մեծ գաղութներու մէջ երկրորդ տեղը  
կը գրաւէ Պրէնթֆորթը, ուր հայ բնակչութեան մեծա-  
մասնութիւնը ամուսնացած եւ տուն-տեղ կազմածներէ կը  
բաղկանայ: Հայերը մեծ մասով դորժաւորներ են, աշ-  
խատասէր եւ զոհաբերող: Անձնական զործ ունեցողներ:  
— 2 սափրիչ, 5 կօշիկ եւ գլխարկ մաքրող, 1 սրճարան:  
Ունին գրադարան մը Խրիմեանի անուամբ: Սեփական  
եկեղեցի չունին:

Ընթացիկ Հասցէ՝

167 Market St., Brantford, Ont., Canada

ԿՈՒԵԼՖ, ԳԱՆԱՏԱ

Հոգաբարձուներն են՝ Ս. Գալփաքեան, Ատենապետ.  
Տիղրան Զատուրեան, Ատենադպիր. Յ. Տէր Յովհաննէս-  
եան, Գանձապահ: Այս գոքրիկ ու հեռակայ գաղութը  
ունի 13 տուն աղդայնական հայութիւն. ունի նաեւ իր  
աղդային գոլրոցը: Հասցէ՝

446 York Rd., Guelph, Ont., Canada

ԹՈՒՆԱՍ ՕՐԻԵՆԹ, ԳՈՒՊԱ

Երեսփոխան՝ Վ. Սեղրոսեան: Հոգաբարձուներն են՝  
Տիար Յովհաննէս Հալածեան, Ատենապետ  
Տիար Գ. Սեւակ, Ատենադպիր  
Ս. Գ. Նիկոլեան, Գանձապահ

Թունասահայ գաղութը կը բաղկանայ 39-40 անդամ-  
ներէ՝ մեծ ու փոքր, որոնք հաստատուած են 1915-էն  
ետք: Այս գաղութի հայութիւնը իր սկզբնական շրջաննե-  
րուն գործարանի կեանքը մէկ կողմ դրած, վաճառելի  
նիւթերով գիւղէ գիւղ պլտտած է մերկ, բոկոտն եւ մերթ  
անօթի: Վերջապէս մեծ համբերութեամբ կարողացեր է  
գրաւել իրենց այժմեան նախանձելի դիրքը:

Վաճառական են եւ իրենց գիւղերը լաւագոյն կը պա-  
հան Ղ. Շալճեան, Խ. Զանթիկեան (վանեցի), Յովհ. Հա-  
լածեան (Կեսարիա), Ս. Տօնիկեան (Կեսարիա): Նպար-  
վաճառներ՝ Գ. Սեւակ, Հայր եւ որդի Պօյաճեան, Տ.  
Ախմիթեան: Ս. Գ. Նիկոլեան՝ տոմսավաճառ, Յ. Նա-  
ճարեան՝ պտղավաճառ, Պըչագճեան՝ նպարավաճառ,  
Յ. Անտօնեան՝ շրջուն գործ, Կ. Ճաճարեան՝ մանրավա-  
ճառ, Միսակ Գանդանեան՝ շրջիկ վաճառորդ:

Գաղութն ունի հայ աղդ՝ գոլրոց, մէկ հայ ուսուցիչ  
եւ մէկ բնիկ ուսուցչուհի:

ՀՆԹԱԳԻԿ ՀԱՍՑԷ՝

Bodega Armenia, Tunas, Orient, Cuba

ԻՐ ՏԵՍԱԿԻՆ ՄԵԶ ՄԻԱԿԸ

## ՀԱՅ ՎԱՃԱՌԱՏՈՒՆ

ՄԵԾԱՔԱՆԱԿ ԵՒ ՓՈՔՐԱՔԱՆԱԿ ՎԱՃԱՌԱՏՈՒՆ

CONFECTIONERY

ՈՒՐ ԿԱՐԵԼԻ Է ԳՏՆԵԼ ԱՄԷՆ ԻՆՉ

356 TENTH ST., TROY, N. Y.

Tel. TROY 3299

ՄԵծ պողոտայի անկիւնը հաստատուած այս վաճառատան մէջ կարող էք գտնել ամէն ինչ. աժանութեան հետ արագ եւ մաքուր սպասարկութիւն ալ:

Ամէն ատեն պատրաստ կայ հայկական ամէն ճաշակի յարմար պլղուր, ոսպ, բրինձ, ձիթապուղ, ձիթաիւղ, նաեւ ամէն տեսակ նպարեղէններ: Նմանապէս հոս պիտի դտնէք նախաճաշի եւ ճաշի տաք ու պաղ ըմպելիքներ, ինչպէս նաեւ ամէն տեսակի սիկառ, սիկոէթ, տեսակ տեսակ ծխելիքներ: Հոս պիտի դտնէք օթօներու կազօլին եւ իւղ: Ներկի ամէն գործածութիւնք:

ԱՐԱԳ ՍՊԱՍԱՐԿՈՒԹԻՒՆ

J. H. BEZJIAN

METROPOLITAN LIFE INS. AGENT  
CALL TROY—22 FOR APPOINTMENT

Sells Ins. Policies  
WHICH YOU NEED  
TROY, N. Y.

A POLICY WITH—

NEW YORK LIFE INSURANCE CO.

—IS YOUR BEST INVESTMENT

LET ME EXPLAIN ITS MANIFOLD BENEFITS

CHAS. N. ISHKANIAN  
LIFE INSURANCE COUNSELOR

OFF. 3-6654  
NAT. SAVGS. BANK BLDG.  
ALBANY, N. Y.

RES. TROY 1071-W  
1303 HUTTON ST.  
TROY, N. Y.

ՄԻԱԿ ՀԱՅԸ ԵՒ ՎԱՃԱՌԵԼԻ

M. DERATIZAN  
PAINTING, DECORATING, PAPER HANGING  
INSIDE AND OUTSIDE WORK

NO JOB IS TOO LARGE OR TOO SMALL  
ESTIMATES GIVEN FREE OF CHARGE  
17 TWENTY-THIRD ST. COR. OF BROADWAY  
TELEPHONE 318-J  
WATERVLIET, N. Y.

MATTRESSES AND BOX SPRINGS RENOVATED

ՄԻԱԿ ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՆ  
ՄԻՇՏ ՎԱՃԱՌԵԼԻ ԵՒ ԴԻՒՐԱՄԱՏՋԵԼԻ  
PHONE TROY 599

GARABEDIAN BEDDING CO.  
MANUFACTURERS OF  
MATTRESSES AND BOX SPRINGS

397 RIVER ST. TROY, N. Y.



ՄԻԱԿ ՀԱՅ ՎԱՃԱՐԱՏՈՒՆԸ

GREG'S TIRE SERVICE

1347 BROADWAY, WATERVLIET, N. Y.

TEL. WATERVLIET 1316

LOW PRICED TIRES & BATTERY SERVICE

---

ՄԻԱԿ ՀԱՅ ԳՈՐԾԱԲԱՆԸ

JACK TROY'S

AUTO BODY — FENDER WORKS

364 FIFTH AVE.

CALL—NORTH 13

TROY N. Y.

---

ՍԻՌՆ ԱՄՍԱԹԵՐԹ

Պաշտօնաթերթ Պատրիարքութեան Ս. Աթոռոյն  
Երուսաղէմի

Բաժնեգին՝ Տարեկան 1.50 տոլար  
Patriarcat Armenien, Jerusalem, Palestine

ՀԱՅԿ

Պաշտօնաթերթ Կիլիկիոյ Կարողիկոսութեան  
Հասցէ՝ REVUE HASK  
Antelias, Rep. Libanaise

ՀԱՅ ԽՕՍՆԱԿ ԱՄՍԱԹԵՐԹ

Կրօնաբարոյական, Գրական եւ Մանկական  
Հասցէ՝ Պարութհանէ ճատաէսի թիւ 71, Ֆէրիդէօյ  
Istanbul, Turkey

ՀԱՅՐԵՆԻՔ ԱՄՍԱԹԵՐԹ

13-15 Shawmut St., Boston, Mass.

ԳԵՐՄԱՆԻԿ ԱՄՍԱԹԵՐԹ

Մարտի Հայրենակցական Միութեան  
381 Fourth Ave., Room 805, New York, N. Y.



ԳԻՆ 50 ՍԷՆԹ ԱՄԷՆ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ

Դիմել հեղինակին հետեւեալ հասցէով՝

REV. E. GASPARIAN

1012 Peoples Ave.

Troy, N. Y.